

4549

891.995
qp - 20

ଶ୍ରୀମଦ୍ ମହାବୋଗିତା

891.9915

Գ-20 Կ.

ԱՐԵՔՈՅՆԻ Գ. ՓԵԼՈՅԵՎՆ

ՇՈՂԵՐ ու ՑՈՂԵՐ

ՊԱՏԱԿԱՆ ԲԱՆԱՏԵՂՑՈՒԹԻՒՆ




Մ Ա Ս Ն Ը

1882-1885



Կ. ՊՈԼԻՄ
ՏՊԱԳՐ. ՆՀԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

— 1885 —



1004
15062

Զ Օ Ն

Ա Թ Հ Ա Յ Ի Խ Մ Գ Ե Բ Ա Զ Ն Ի Ի

Գ Է Ո Ր Գ Է Յ Ե Ն Տ Ի Փ Ա Ն Ո Ս Ե Ա Ն



Համե՛ ընդունել , Հայրդ իմ բազմերախստ , Չ'եմ ցանկար բընաւ . Ես՝ այլոց նըման՝
Զայս աննշշան մատենիկ Որ տիեզերք համօրէն
Որ է՝ շնորհապարտ որդուոյդ բարեբախստ՝ Ինձ իրենց առատ գովեստն ու լուման ,
Երկանց ծընունդն անդրանիկ , Ծափ կամ պըսակ նըսիրէն :

Չ'եմ ցանկար բընաւ . լինել արժանի
Համակրուքեան ընդհանուր .
Զի զիտեմ թէ այդ ըզգացում քանի՛
Կարձատեն և և'անամուր :

Չ'եմ ցանկար բընաւ . որ հայեն ոսկին , Չ'եմ ուզեր ես կարգ, յարգ, վարկ ու պատին
Վատնեն մարմար ու պըղինձ Այս տողերուս փոխարէն
Եւ կանգնեցունեն՝ փառապանձ, անզին՝ Որք բըղիսած են աստ անդ , զիշեր եւ տիւ ,
Սնմահուքեան կորող ինձ : Սրտիս , նոգույս խորերէն :

Ինձ իբրեւ վարձք՝ բա՛ և որ Դու յուզիս
Ի յուր ձայնին քընարիս ,
Եւ բանաս թէւերդ ու զրկելով զիս՝
Ըսես . « Որդեա՛կ , շա՛տ ապրիս : »

30 Հոկտեմբեր 1883, Բարիկ,

Ազնիւ Միւսիւ Փանոսեան ,

Առի եւ սիրով կարդացի նամակդ, զի երբեմն հանդպած ըլլարվ ոտանաւորներուդ ուրախութեամբ տեսած էլ որ բանաստեղծի կոչումն ունիս : Ես այն ոտանաւորներդ շատ աւելի կը սիրեմ քան այս երգիծանքդ (2) : Իմ բանաստեղծս, թերեւս գիտես արդէն, Լամառթինն է, եւ Լամառթին չ'էր սիրեր երգիծան-քը, չ'էր սիրեր կծու ծիծաղն ու քամսիրանաց քահքահիլ . մարդկային շրմանց քը, չ'էր սիրեր կը հաճէր տեմսել ժպիտը, քաղցր ու քիչ մ'ալ մելամաղնոտ ժպի-վրայ հազիւ կը հաճէր տեմսել ժպիտը, քաղցր ու քիչ մ'ալ մելամաղնոտ ժպի-վրայ հիաւ է որ իբրեւ գրասէր մարդ չ'եմ կրնար ապահուտ առնել այդ տեսակը տը : Իրաւ է որ իբրեւ գրասէր մարդ չ'եմ կրնար ապահուտ առնել այդ տեսակը որ այնքան աւիւն վառած է եւ այնքան անուն հիմնած . եւ դու անտարակոյս հասարակ երգիծաբան չ'ես, ինչպէս մանաւանդ չ'ես եւ պէտք չ'է ըլլաս հասա-րակ բանաստեղծ մը. զի:

« Քերքողաց ու դիմում ու մարդ ու սփռնք ներեն լինել սրգալ : »
« Քերքողաց ու դիմարդ ու մարդ ու սփռնք ներեն լինել սրգալ : »
« Քերքողաց ու դիմարդ ու մարդ ու սփռնք ներեն լինել սրգալ : »

Ու երբ ազնիւ զգացումներով վառուած ու բարսի ստահութ լըսամալով սահ ,
ու երբ ազնիւ չափեալ ու յանգեալ տողերու մէջ , գիտցի՞ր որ ինչ որ արտադ-
սիրող թափես չափեալ ու յանգեալ տողերու մէջ , գիտցի՞ր որ ինչ որ արտադ-
սիրող թերեւս օր մը հիացմամբ պիտի կարդան հայ բանա-
րի քենէ՝ միշտ սիրով ու թերեւս օր մը հիացմամբ պիտի կարդան հայ բանա-
րի քենէ , ընդ որս եւ ես

ՕՏԵԱՆ

(1) Զուգելով լինաւ մի դատապարտելի ինքնասիրութեամբ ազգային թանկագին իրաւանց զըս-
կողութիւն մ'լինել՝ ինձ միայն վերապահելով օգուտոն ու վայելքն այն պատուական խրատական
նամակին գրի տարի ու կէս յառաջ վ.սեմ. Օտեան էֆենտի հաճած է ուղղել ինձ՝ կը փութամ-
աշա զարգարել անով ճակատն այս առաջին գործոյս : Եւ լ'նէ ուրիշ նախարան կընայի գնել
աշա զարգարել անով լւագագոյն քան այս նամակին որ իմաստից շղթերով, ողեպարար ու էնարա՞ր
ՇՈՒՐԵԲ ՈՒ ՅՈՒՆԵՐՈՒՄ լւագագոյն քան այս նամակին որ իմաստից շղթերով, ողեպարար

⁽²⁾ Ֆրահաներէն ստանաւոր Երբէշաբան-լինս (satire) :

ՇՈՂԵՐ ՈՒ ՑՈՂԵՐ



Ա Թ Բ Ն Թ Ե Ր Ց Ո Ղ Ս

Չունի զրբոյկս՝ ոսկեկուս,
Մի զարդարուն փայլուն դռու,
Բայց այդ չ' փոյք ինձ համար,
Քանզի ամեն սուգ եւ միշտ
Եւ տառապանք անհամար
Կը փուրան կանգ առնուլ միշտ
Ո'ք որ տեսնեն սիւն, կամար . . . :

Խըրձիք մ' է սա ոստալար
Զոր լոկ ծաղկունք ու դալար
Կը բոլորեն անմեկին.
Ուր միշտ՝ զըւարք, սիրագեղ
Չայնիկն հնչէ սոխակին,
Եւ ում ժպտի լուսահեղ
Ո'չ քէ երկիք՝ այլ երկին . . . :

Արծար, ոսկի շողջողուն
Չ' են գարդարեր իւր ձեղուն.
Եւ երք գիշեր տըխրունակ
Խաւար բերէ միասին,
Աստ' ո'չ հինգ տասն աշտանակ,
Այլ լոկ աստեղք եւ լուսին
Կը փայլիցիան շարունակ :

Անմերձելի չ' իւր սեմ.
Չ' ունի սանդուղ մի վըսեմ,
Պերձ մի տանիք, ըստորեւ
Երեք կամ չորս դըստիկոն .
— Ո'չ. դըստապանն է՝ Արեւ.
Բանալին՝ վարդի կոկոն .
Սանդուղն այ՝ ոստ ու տերեւ :

Գրքոյս՝ անտեր, տարագիր
Հոգուց յարկն է կարեկիր,
Եւ է անշեղ մի հընոց
Որուն մէջ միջտ, անդադար,
Յուսահատից եւ որբոց
Եւ բըշուառաց մըլիքար
Վեն զըրուրեան վառի բոց :

* *

Աստ' ամեն սիրտ սըզացող
Մի զովարար զըտնէ ցող
Որ մըրագնեալ իւր ձակտին
Վերայ կարէ երբ անոյշ՝
Հստուերը իսկոյն կ'անհետին,
Եւ անդ' քաղցրիկ ու քընքոյշ՝
Ժըպիտ ցոլայ վերըստին :

* *

Եւ իբրեւ ի սուրբ խորան
Ուր մարդիկ՝ երգ ի բերան,
Առ Տէր աղօքք առաքեն,
Հաւատոյ պէրճ ձառագայք
Աստ թօրափի երկինքն,
Եւ հայածին զայր ի զայր
Դաւեր, նախանն, ոխ ու քին :

* *

Աստ կազմեալ կայ մի սեղան
Ուր լոյս եւ բոյր կը տեղան,
Եւ ուր ձնձուկն ու ձըմքն,
Գագանն, ագռանն ու մեղուն,
Ճանճն եւ մըջիւնն իսկ ջնջին,
Վառ զզացմամբք ողաղուն,
Գովեն անունն Արարչին :

* *

Գրքոյս անկիւն մ'է խոնարի
Ուր փափկարել մի քընար
Կը բըրըուայ անտադուուկ.
Ոյր ձայնն անվիշտ ու զըւարք:

Համոյք ազդէ եւ ո՛չ սուգ,
Եւ ոյր 'ի լուր՝ բափէ մարդ
Հազին կարի մ'արտասուր :

* *

Պարտէզ մ'է սա՝ ուր մանկան
Եւ պատանեոյ երգեր կան,
Եւ ուր յասմիկն հեղտաքոյր
Կ'ըսէ զոդտրիկ սարեկին .
« Քեզ հետ եղբայր եմք եւ քոյր .
Եկ ուրեմն որ կարողին
Քաղեմ այտու մի համբոյր . . . »

* *

Խոնաւ խոտին տակ թարուն՝
Աստ կարիմ մ'ալ կայ անքուն
Որ իւր սլաքով սեւագոյն
Գիտէ խոցել անխընայ՝
Զեռքն անառակ այն մարդոյն
Որ հիւանդին կը ջանայ
Փոխան դեղի հեղուլ բոյն :

* *

Կայ նաեւ աստ մի շուշան
Որ զոհուրեան ի նըշան՝
Զերդ մի կոյս որ կարմըրի՝
Սիրոյ ողջոյն տայ առ այն
Որ անկեղծ է յաշխարհի,
Եւ որ զործէ՝ լըռելեայն՝
Ինչ որ մեծ է ու բարի :

* *

Գրքոյս՝ իբրեւ նովանի՝
Զ'ունի անեղ մի կաղնի,
Այլ իւր սեմեն քիչ հեռի
Կայ բարձրաբերճ մի նոճի . . .
Յուսոյ բոչնիկն այն ծառի
Մօտ երբոր զայ կ'ընէ ձի՝
Կ'երբայ . . . այլո՞ր կը բառի :

* *

Գրքոյկիս տէրն՝ անձաշակ
Է պանդթատիկ մի մըշակ
Որ բան քըրիչ լոկ ունի,
Եւ կը հերկէ՝ քըրտնարոր՝
Այս հողն անբեր, վայրենի . . .
Տոգորելով ամեն օր
Սիրովն երկրին մայրենի

* *


Նա կերտեց զայս, որպէս զի
Երբ օր մ'յանկարծ երազի
Պէս մարի կայծն իւր սրտի,
Անանուն, անյիշատակ
Իւր կենաց թէլն երբ փրքի,

Գերեզմանի վըմին տակ
Անհնտանայ անորդի . . .

* *

Երբ իւր հոգին անըստուեր
Սլանայ թէրեւ ա'նդ ի վէր
Ուր ընտրելոց դասք ցընծան,
Եւ իւր ոսկերքն ալ ի հոդ
Փըտտին, փըշրին ցիր ու ցան
Այս զի՞րը լինի իւր կորող,
Իւր անկործան մահարձան :

Օգոստոս, 1884





ԹՈՉՆԻԿՆ ԱՅ ԳԱՐՈՒԴ

Ճո՞ւ, ճո՞ւ, ճուի՛, ճուի՛, ճո՞ւ, ճուի՛...
Թոչնիկն հրթուի՛,
Ոստոց մէջէն մի կորովի
Զայն կը լըսուի .
Լո՛ւռ կաց , մանուկ , չը վրդովի...
— « Ճուի՛, ճուի՛...
Գարո՛ւն ,
Բարի եկիր ի մեր բունակ ,
Սիրո՛ւն
Եւ կենսաւէտ դու եղանակ .

Ճուի՛, ճուի՛,
Ճուի՛, ճուի՛: »

« Դու վեհ ծիծաղն ես Արազին .
Դու՝ արդ
Մեզ կը բերես փայլուն արփին .
Քեւ՝ վարդ ,
Շուշան , մեխակ կը թօթափին
Ջըւա՛րթ .
Դու ջինջ ալիք տաս ծովափին ,
Դու՝ զարդ ...:
Գարո՛ւն ,
Բարի եկիր ի մեր բունակ ,
Սիրուն
Եւ կենսաւէտ դու եղանակ .

Ճուի՛, ճուի՛ ,
Ճուի՛, ճուի՛...: »

« Կանաչագեղ ծառերուն տակ՝
Քո շունչ
Գայ փայփայել մէն մի պուրակ ,
Մէն փունջ .
Քեւ մացառն՝ ուր հեզ մի վըտակ
Կայր մունջ՝
Սուրսուրալվ հանէ յըտակ
Մրմունջ :
Գարո՛ւն ,
Բարի եկիր ի մեր բունակ ,
Սիրուն
Եւ կենսաւէտ դու եղանակ .
Ճուի՛, ճուի՛ ,
Ճուի՛, ճուի՛... »

Ճանճեր , ճըճիք շըղարշաթեւ՝
Մնբոյք
Ծաղկանց իսկ տան խօլ եւ թեթեւ
Համբոյք .
Իսկ մենք, թոշունքս, երկնից ներքեւ
Մի կոյք
Սիրով պաշտեմք վարդն որ է՝ քեւ՝

Մեր քոյք :
Գարո՛ւն ,

Բարի եկիր ի մեր բունակ ,
Սիրուն
Եւ կենսաւէտ դու եղանակ .
Ճուի՛, ճուի՛ ,
Ճուի՛, ճուի՛: »

« Ամէն օր՝ երբ արեւն յիւր մար
Տայ խոյս՝
Դու մեզ աստղեր տաս անհամար ,
Մինչ կոյս
Լուսինն հեղու յայն մութ կամար
Զիւր լրյս ...
Դու Սէր եւ կեանք ես մեզ համար ,
Դու՝ Յոյս ...:
Գարո՛ւն ,
Բարի եկիր ի մեր բունակ ,
Սիրուն
Եւ կենսաւէտ դու եղանակ :
Ճուի՛, ճուի՛ ,
Ճուի՛, ճուի՛: »

Մայիս , 1883

Ա Զ Բ Ի Ի Բ Ն Ե Կ Մ Ա Վ

Կարիլ կարիլ ի ծովն ահեղ
Կարեր մի ջուր աղբերահոս ,
Երբ Ովկեանն՝ անդընդահեղ
Զայնին՝ գոչեց . « Ի՞նչ կ'ուզես հոս .

« Մըրրիկն եւ ջանրն եմ բոցակէզ ,
« Անեզք եմ ես երկնից նըման ,

« Է՛ն , կրնա՞մ պէտք ունենալ քեզ ,
« Մինչ փոքք ես դու , ես՝ անսահմա՞ն: »
Ովկեանին՝ աղբիրն ըսահ .
« Անշուք , անձայն եմ , յիրաւի ,
« Այլ կը բերեմ քեզ , ծո՛վ անբաւ ,
« Մի կարիլ ջուր՝ որ կը խըմուի ...: »
Յունիս 83.

Վ. Հիւնո

— ՀՅԱՀՅԱՀՅԱՀՅԱ —

ԳՐԱԺԱՐԱԿ ՄՈՒԿԵՐՆ

Ամէն բանի դէտ և հըմուտ,
Պատմաբան,
Երկնից գաղտնեացն խակ հետամուտ,
Ի մի բան
Լիթրէածեւ, մեծահանձար
Մի գիտուն,
Գիր կը գըրէր, վանկ կ'որոճար
Օրն ի բուն:
Կ'ոկըսէր նա ի ծագ այգուն,
Եւ՝ փութով՝
Մերթ գիշերն խակ կալով անքուն,
Անվրդով,
Շարժէր գըրիչն և՝ համարձակ,
Անվըրէպ՝
Յանձնէր թղթին մի ճառ արձակ
Կամ մի վէպ,
Կամ մի փայլուն ոտանաւոր
Ներդաշնակ,
Կը գըրէր նա, միշտ, ամէն օր,
Շարունակ...:
Սակայն հազիւ թէ, յոգնած խիստ,
Նա կ'երթար
Քընել մի քիչ, առնուլ հանդիստ
Ու դադար,
Ահա խկոյն՝ ամենակեր,
Եւ անյագ՝
Գային նիհար թէ գէր մուկեր
Անառակ,
Գրասեղանին վերայ խայտալ
Ու՝ զըրաթ՝
Իւր բազմարդ թէ գէր յունէր
Եւ հանձար՝
Շըփէր ճակատն և կ'որոնէր
Առ այս ճար.
— Յանկարծ իւր միտքն ըսթափեցաւ,
Եւ ժպտուն՝
Ա՛ւ ը յիշեց յուզմունք ու ցաւ,
Գընաց տուն
Եւ իւր մաքուր կալամարին
Մէջ խկոյն
Մելանի հետ և խաւարին
Լեցուց թոյն:

Վէպ թէ քերթուած, կեղտով զեղուլ
Ամէն բան...:
— Խեղճ գըրագէտն, հինգ տասն անդամ
Ի զուր տեղ
Զայնս ամուր մի դարակի, կամ
Մի արկեղ
Մէջ ամիսփեց, փակեց ուժգին,
Ու վըրան
Լաւ մ'հաստատեց կազմ, թանկադին
Մի դարան...:
Բայց ամէն հնարք ըսպառեցաւ
Անօգուտ,
Եւ վերջապէս ս'լ լսւ մ'եղաւ
Խելամուտ
Թէ մուկիներ (գըրաճարակ
Ապաքէն,)
Մէծ դիւրութեամբ արկդ ու դարակ
Կը ծակեն,
Եթէ անոնց մէջ, քով, կամ մօտ,
Կամ դունէն,
Իրենց ճաշակին յարմար հոտ
Քիչ մ'առնեն...:
— Մեր գըրագէտն՝ որ խելք ունէր
Եւ հանձար՝
Շըփէր ճակատն և կ'որոնէր
Առ այս ճար.
— Յանկարծ իւր միտքն ըսթափեցաւ,
Եւ ժպտուն՝
Ա՛ւ ը յիշեց յուզմունք ու ցաւ,
Գընաց տուն
Եւ իւր մաքուր կալամարին
Մէջ խկոյն
Մելանի հետ և խաւարին
Լեցուց թոյն:

Եւ արդարեւ՝ թըշուառական,
Թընամի
Մուկերն երբոր ի ճաշ եկան՝
Մի առ մի
Կերան դարձեալ... այլլուռ ու մունջ,
Ցիր ու ցան,
Պահիկ մ'յետոյ ինկան անշունչ,
Ճայթեցան...:
~~~~~  
— Քուցէ ոմանք ըսեն.- Այս սին  
Վախճանի՝  
Զարաձըմի մուկերն էին  
Արժանի...  
— Քուցէ ոմանք ըսեն.- Այս սին  
Վախճանի՝  
Զարաձըմի մուկերն էին  
Արժանի...  
— Օգոստ. 83.  
ՄԱՍԻՄ.

Ես կ'ըսեմ. Ո՛չ - Մի գըրագէտ  
Զը հոգար  
Մանել անբան մուկերու հետ  
Ի պայքար.  
Քանդի չըկայ՝ փուձ կամ ընտիր՝  
Գործ, հատոր  
Որմէ չը կրծե՞ն անխօտիր  
Մի կըտոր...  
Իսկ հեղինակ մ'երբէք պէտք չ'է  
Զարագոյն  
Գրիչ գործածէ, և կամ թըրթէ  
Զայն ի թոյն:-  
— Օգոստ. 83.  
ՄԱՍԻՄ.

## ՄԱՆԿԱԿԱՆ Ի ՔՈՒՆ

Նաշման խորշին անկեանն ի խոր  
Ոյր մօտ կայ հեզ մի սուրբ սեղան,  
Ընդ հովանեաւ մահճին իւր մօր  
Գընէ քաղցրիկ նորեկ տըղան.  
Այլ մինչ նա կայ անդորր ի նինջ,  
Իւր վարդագոյն և խընդադին  
Յերկրի փակեալ աշկունքն այն ջինջ  
Յաւէտ արթուռն տեսնեն զերկին:  
Մերթ ընդ մերթ մի գողտրիկ երավ  
Յուղէ հոգեակն իւր մանկական.  
Տեսնէ եղեքք մ'ուր իւր աւալ  
Լուսաղողող ադամանդք կան:  
Բոցանարձատ տեսնէ զարեւ.  
Եւ հրեշտակներ ալ գեղանի  
Որոնց փափիկ թեւոց վերեւ  
Հորոց մի պար կը տատանի:  
Ոչ, ինչ երազ ըզմայլէի...  
Առուտակներ ալ կը տեսնէ նա.  
Մի ձայն՝ ըիւր դաշնակութեամբ քի  
Զուրց տակէն դուրս կը սըլանայ:

Մերձ իւր զըւարթ քերց չնորհագեղ  
Կը տեսնէ իւր հայրն որ գոյ ման,  
Եւ իւր մայրիկն՝ որ գունազեղ  
Թեւեր ունի թուշոյ նըման:  
Միմեանցմէ նուրբ ու գեղունակ  
Կը տեսնէ նա հազար հատ բան...  
Եւ ծաղիկներ օքք՝ շարունակ՝  
Տան մէջ բուրեն ու ծրփձքան.  
Եւ հըմոյց լիճ մ'ալ վրճիտ,  
Ոյր մէջ յաւէտ մի ձուկ սուրայ,  
Եւ ոյր ալեաց ականակիտ,  
Ոսկի եղեգք հոյին վերայ:  
— Երազէ դեռ, արդէկ սիրուն,  
Քընէ, քընէ՝ հատորդ հոգւոյս,  
Դու կ'անգիտես թէ անկայուն  
Օրերդ ի քէն ուր կուտան խոյս.  
Եւ բեղ ինչ փոյթ, կ'ընթանաս գու  
Զերգ ծովասոյզ մեռեալ ծաղիկ...  
Կը տանի զեղ չուրն ահարկու,  
Այլ կը քընես դու խաղաղիկ:



ՄԸՆԿԻԿՆ Ի ՔՈՒՆԻ

ՀՍՈՒ

— Անմեղութիւն . . . կը քընէ՛ նա ,  
Եւ հրեշտակներ եգեմական՝  
Ոյց աշխն ի վաղուց կը ճանչնայ  
Ճակատագիրն ամէն մարդկան՝  
Տեսնելով գէմին ոյն էակին  
Ա՛յբան անվախ որքան անզօր ,  
կը հակին և արտասառագին  
կը համբուրէն ձեռներն անոր :

Դու ննջես ի ճանապարհին ,  
Անհոգ , անվիշտ և անվրդով .  
Եւ անձկութիւնք ալ խաւարին՝  
Իրենց հըզօր և ցուրտ մատով  
Քու տնկընձիռ և մաքրափայլ  
Ճակտիդ վերայ չ'են գըրած գեռ .  
Թէ՛ երբ զարթնուս՝ մուժ ու մըռայլ  
Պիտի կըրես կեանքն և զիւր բեռ :

Հըպէն իրենց շրթունքն անրիծ  
Անոր անոյշ շրթանց վերայ .  
Նա ենթագրէ սուգ ու կըսկիծ  
Եւ գուշ . « Գաբրիէլ զի՞ լայ . . . »  
Սակայն հրեշտակն օրբէ զորբան  
Եւ՝ ծիծաղկոտ ու սիրագին՝  
Մի մատամբ փակէ զիւր բերան  
Եւ միւսովն ալ ցոյց տայ զերկին :

Այլ իւր մայրիկն՝ որ օրն ի բուն  
Հըսկէ անդուլ և անթերի՝  
Կը կարծէ թե մանկեկին քուն  
Մի անըրծով կը խանդարի .  
Ըզմայլանօք կը դիմէ զայն .  
Լըսէ հառաչ , անոր որբաի ,  
Եւ տայ համբոյր մ'որով անձայն  
Զարօնու մանկեկին և կը ժըստի :

Յունի 84.

Վ. Հրես

## ՎԱՐԴԻՆ ՈՒ ԳԵՐԵԶՄԱՆ



Վարդն հարցուց մի օր գոյւ գերեզմանին .  
— « Այս հոգիներն որք անդուլ կ'անկանին  
Մըշտաբաց վրիխէ տակ , ի՞նչ կ'ընես դու : »  
Գերեզմանն հարցուց . — « Դու ի՞նչ կ'ընես , վա՛րդ՝  
Դո՛ւ , որ ջինչ սիրոյ ժաղիկն ես զըւարթ՝  
Քեզ կեանք պարգեւող ցօյն առաւօտու : »

Վարդն ըսաւ անոր . . . « Գերեզմանդ անյուշ ,  
Ես խաւարին մէջ՝ խընկաւէտ , անուշ  
Մի մեղր եւ մի բոյր կը շինեմ ցոյէն : — »  
Գերեզմանն յարեց . . . « Մաղիկ լալագին ,  
Ցիս ապատանող մէն մի կոյս հոգին՝  
Ես մի պերճ հրեշտակ կը շինեմ իրեղէն : »

Վ. Հրես



## ԳՐՈՒԹ

Ո՛Վ  
Գութ,

Որ քոյդ

իսպառ

Վառ

Փայլուն լուսով

Փութոս անդուլ

Կեանք եւ կորով

Գոգուանք, գորով

Եւ յոյս հեղուլ

Տընանկ, աղքատ

Հիւանդ, վլչատ

Խեղճ, ալեւոր

Հոգւոց ի խոր,

Բարձրեալ Աստուծոյն, սուբբ, շընորհատու,

Թրթուուն, երկնասալաց մի ակնարկն եւ դու

Որ թօթափի եւ վանէ՝ փոյթ՝

Հեծութիւնքն այն մութ

Որք գան անդադար՝

Կուրք, անմըիթար

Մերքայլից դէմ խութ՝

Ու փապար

Լինել եւ մի պար

Կազմել մի պար գառնադէմ

Մեր հըճուանաց դէմ:

Անազօտ

Պայծառ,

Գու՝ մեր մօտ,

Մեր վրայ, մեր մէջ

Այն ջաշն ես անշէջ

Անվերջ, լուսափառ

Զոր ձեռքն Արարէին

Յ'օռէն առաջին,

Սիրովն եւր արի

Ետ աշխարհի,

Որ յաւէտ

Վէտ ի վէտ

Կովաւ արագ անհետին

Ողբոց, չարեաց ստուեբքն յետին:

Ով դու, դրախտաբոյսդ ով դու լցու

Ոչ, կա'ց, յաւիտեան կա'ց ի մեզ,

Ուր, սիրտ, եռանդ, կեանք, կորով դէզ առ դէզ,

Եւ արշալցոյս շնորհէ՛ աղքիս խաւարելոյս:

## ՄԱՅ ՎԱՀԱՆԻՆ

ԱՌ Տ. ՍԱՀԱԿ ԽԱՆՃԵԱՆ

\* \* \*

Զերք գեղանի, խընկաբոյր

Գարնանային մանիշակ

Զոր խամրէ մահամբոյր

Անագորոյն մի խորշակ.

Գողտրիկ վահանդ ալ խապառ,

— Սիրուն ծաղիկ, զի՞նջ ևակ —

Թողուց կեանքն եւ ոգեսպառ.

Գընաց հանգչի հողուն տակ .

Եւ ի ձեզ՝ անտարակոյս՝

Վառեց անհուն սուզ ու ցաւ.

Դժբաղդ հայր որդիկորոյս,

Լացի՛ր դու. Մայրն ալ լացաւ . . . :

— Ով բարեկամ, մի՛ բընա

Հարցըներ քէ՛ յաշխարհի

Այդ նուրբ ծաղիկն է՞ր ծնաւ,

Եւ քէ է՞ր շոյտ կը խամրի.

Կամ քէ՛ է՞ր այնքան փուրով

Թըռաւ, բոյնին մայրենի

Թոշնիկն որ անդ՝ անվըրդով

Գըտներ սէր, կեր ու նէննի . . . :

Եին կամօրն անխափան ,  
Դրախտէն՝ նեզիկ եւ արդար  
Հըրեշտակներ պահապան  
Ա.ո. մեզ հային անդադար .

Եւ մէն անոք արարած ,  
Ինչպէս մէն յարկ ընտանի՝  
Գորովագուր , սիրատա՛ծ՝  
Անդ իւր հըրեշտակն ունի :

Եւ արդ մանկիկդ ալ զընաց ,  
— Ո՛չ քէ ի նոդ , այլ յերկին —  
Երգոց , խընդից , հրանւանց  
Մէջ կեանք վարել անմեկին .

Եւ ընդխառնիլ սիրատուն  
Հըրեշտակաց պահապան .  
Լինել նոցա պէրմ դասուն  
Աստուածընտիր միաբան ,

Որ յաւէտ այն յուսեղէն  
Վայրին՝ արքուն եւ արի՝  
Իւր զինջ աչերն ողողեն ,  
Եւ հսկեն յարկդ անքերի :

Մարտ 84





## ՎԱԳ ՏԱՎԱԳԻ

Ա

Ո՛ Հայկազուն անմեղ մանկունք,  
Կենաց դըրան սեմին վերայ  
Զոր շուրջ պատեն գողտրիկ ծաղկունք  
Եւ ուր զեփիւռ կը գուրգուրայ,  
Յայս Բուրաստան  
Ուր խինդք խայտան .  
Խբրեւ նրեշտակ աւետաբեր  
Սիա մի կոյս գեղածիծաղ  
Աղջունելով ծաղկանց թըփեր ,  
Զեղ աւետէ սիրակենցաղ  
Նոր եւ արի  
Բարի տարի :

Բ

Զեղ ի՞նչ փոյժ թէ կորաքամակ ,  
Դողդոշաքայլ մի ծերունի՝  
Չըմեռն՝ արդէն կուգայ ճերմակ  
Եւ ցըրտաբոյր մի սաւանի  
Ներքեւ խոնարի  
Պահել զաշխարի .  
Զեղ ի՞նչ փոյժ ձիւն , սառնամանիք ,  
Մըմին ամպեր եւ փոմորիկ ,  
Մինչ ցանկալի կաղանդ մ'ունիք  
Որ աւետէ ձեղ աղուորիկ  
Նոր եւ արի  
Բարի տարի :

Գ

Օ՛ն , կայտուեցէք ժրպտուն , զըւա՛րթ .  
Տանց յուսահեղ ոգիքն էք դուք .  
Մեղանն է նոյն եւ լուսազարդ .  
Դադիր՝ն տրոտոնջք եւ արտասուք ,  
Եւ սիրաբոյր  
Տալով համբոյր ,  
Զեր ծընողք՝ ոյց հոգին ցընծայ՝  
Զեզ նըւիրեն եռանդագին՝  
Ոսկեզօծ գիրք մ'իբրեւ ընծայ ,  
Մաղթելով որ շնորհի երկին  
Նոր եւ արի  
Բարի տարի :

Դ

Զեր նորածիլ սըրտերուն մէջ  
Թո՛ղ՝ արեւու լուսոյն նըման՝  
Երկինք այսօր վառեն անշէջ  
Մէրն ազգութեան եւ սէլն ուսման ,  
Սէլն ընկերին  
Եւ տըկարին ,  
Որ օր մ'իբրեւ պըտղաբեր ծառ  
Մըշակին գանձն ըլլաք անգին ,  
Եւ ձեր թըմուուն , ջինջ ու պայծառ  
Զայնն աւետէ մերոյ ազգին  
Նոր եւ արի  
Բարի տարի :

Դեկտ. 88

Ա Խ Մ Ա Ն Կ Ի Կ Ն

ԶԱՐԵԼ Խ. ՍԱՐԱՃ

Գլշեր է : Մինչ մանկամարդ  
Անքուն ի սպաս կայ մի կին,  
Արեւելան մերկ , անզարդ ,  
Այլ տաք , անդորր սենեկին

Կակուղ գորգին ի վերայ ,  
Ուր տարածի մըթընալ ,  
Բան մ'անդադար կ'երերայ  
Լըռիկ , մընջիկ ու խաղաղ :

Ջիւներու պէս ըսալիտակ  
Բարակ ծածկոց մ'ունի նա .  
Սակայն ի՞նչ կայ անոր տակ ,  
Ի՞նչ բան ծածկել կը ջանայ . . . .

Կայ միթէ անդ քաղցրաշունչ ,  
Հըրապուրիչ և սիրուն  
Մի հազուագիւտ ծաղկանց փունջ  
Ում նախանձի իսկ Գարուն :

Պահէ՞ արդեօք այդ կինն անդ  
Ընտիր , աղջիւ , թանկագին  
Բուստ , մարգարիտ , ադամանդ  
Ոյց շատ կանայք փախագին :

Կայ արդեօք անդ յարդադոյն  
Մի սստալար , գողդոնուն ,  
Փափկակառոյց փոքրիկ բոյն  
Ուր ձըլուըլայ մի թըլչուն :

Քանզի անտի շարունակ  
Հազար ֆըլ ֆըլ , հազար լ.ն ,  
Դուրս կը յորդեն հեղունակ .  
Ո՞վ կայ անոր տակ . — Զարեհ :

Զարեհն է անդ որ՝ արի՝  
Կը քընէ ու կը մեծնայ .  
Եւր ծընօղացն՝ յաշխարհի՝  
Թըլչնիկն ու ծաղիկն է նա :

Զարեհն է անդ որ ծընաւ .  
Դեռ չը կայ վեց եօթն ամիս .  
— Ուսոր ունի . — Ոչ , բընաւ .  
Ինքն է բոլոր գոյն ու միս :

Մազերն այնքան ոսկեգոյն ,  
Ճակատն այնքան գեղանի  
Են՝ որ կ'ըսէ մարդ խակոյն .  
— « Մարդ է սա թէ աղաւնի : »

Եւր բիբերու մէջ երկու  
Փոքրիկ աշեր կան դիւթիչ ,  
Որք պըլուլան՝ լուսարկու՝  
Զերդ զոյգ մ'աստղեայ սեւ չամիչ :

Բերանն է մի գոլորիկ ձոր  
Ոյր կից երկու գիրուկ այտ՝  
Զերդ դրախտարցոյ զոյգ խնձոր՝  
Կը փայլիրլան կարմրախայտ .

Եւ որք՝ յաձախ՝ երբ խընդան ,  
Առնեն վեր վար ել եւ էջ ,  
Եւր քիթն՝ հեղիկ հըրուանդան՝  
Կարծես թաղուի անոնց մէջ :

Թունչ մ'ալ ունի . — զայն ի՞նչպէս  
Նըկարագրեմ , ի՞նչ ըսեմ .  
Բան մ'երբեք տեսած չ'մ ես  
Այնքան գողարիկ ու վըսեմ :

Եւր ուսերուն ալ , Աստուած ,  
Անդին նըւէր երկնատուր ,  
Երկու թեւեր է արւած ,  
— թունոյ թեւեր — անփետուր .

Եւ մի մարմին փարեկի  
Որ՝ մաքրութեամբ մ'անապակ՝  
Օրրանին մէջ՝ կենօք լի՝  
Կը գողդողայ զերդ բամակ :

— Քընէ , քընէ , քընէ միշտ ,  
Անմեղ մանկիկ դու որ գեռ  
Չեսնեն ըգեղ — մի բարի  
Մարդ , ուսեալ մարդ և չայ մարդ :


Քընէ , մեծցիր , նուրբ ծաղիկ ,  
Եւ քու մօր ջինջ ու գողդող ,  
Ծոցին մէջ լից խաղաղիկ  
Բուրում , փայլեր ու բողբոջ .

Եւ տան Երկինք որ մի օր՝  
Հօրդ և անուանդ արժանի՝  
Ուշիմ , ըդդօն և աղուոր  
Լինիս դու մի պատանի .

Եւ զարգանաս անթերի .  
Օր մ'ալ ծընօղքդ՝ ալեզարդ՝  
Տեսնեն ըգեղ — մի բարի  
Մարդ , ուսեալ մարդ և չայ մարդ :

22 Դեկտ , 88

ԳԱՍԹԵՄՈՒՆԻ



Վ Ե Պ - Ա Ռ Ա Կ

Մի օր թագաւոր մ'ելած էր որսի  
Հետն ունենալով իինգ տասն ըսպայներ ,  
Եւ իւր բընակած քաղքէն մեկուսի  
Մի այգեստանի իիստ մօտէն կ'անցնէր :  
Շատ տաք էր արեւն , եւ սաստիկ ծարաւ  
Իւր արքայական կոկորդն էր պատեր .  
Երբ հազիւ իւր ծին քիչ մ'յառաջ տարաւ  
Եւ իւր քիթն ըզգաց զովարար հոտեր .  
Եւ ահա յանկարծ նըշմարեց մի ծառ ,  
Այգեստանին մէջ մի նարլնչենի

Որ կարմիր , դեղին , պարարտ ու պայծառ  
Բիւր նարլնչներով պըճնէր գեղանի :  
Փոյթ քըշեց իւր ծին , գընաց անոր քով  
Եւ մէկ հատ նարլնչ քաղելու մտքով  
Երկարեց իւր ծեռքն . . . Այլ անմիջապէս  
Ետ քաշելով զայն՝ ըստ ինքնիրեն .

« Եթէ մէկ նարլնչ միայն բրցունեմ ես ,  
Մարդիկս՝ այգեստանն աւերակ կ'ընեն : »

Հոկտ , 1884

••••• ։•••••

## ՀԱՒԱՏՔ. ՅԱՅՍ. ՍԵՐ

Ա.

Ժամ, օր, ամիս, տարի, դար,  
Խիճղ, վիշտ, երգ, սուզ, լիշտակ,  
Կը գռնորին անդադար  
Անցելոյն խոր վեհին տակ.  
Չի ոչի՞նչ է մըշտատեւ,  
Եւ անսասան յաշխարհի  
Ուր վեհափառն իսկ արեւ.  
Մերք ընդ մերք կը խաւարի :  
— Այլ յոկ' արեւ յուսափալլ,  
Ոգեւորից, կենսաւետ'  
Շողայ Հաւատքն անայլալլ,  
Եւ մարդկանց ցոյց տայ յաւետ  
Այն ուղին՝ ջի՞նչ ու վըսեմ'  
Որ կը տանի մեզ յերկին,  
Յայն պերմ դըրախտն ոյր ի սեմ  
Յիսուս ժպտի սիրագին...:

Բ.

Սակայն մինչդեռ մարդն յերկրի՝  
Ամենայնի՛ ընդունակ՝  
Մերք տառապի, մերք բերկրի,  
Եւ դեգերի շարունակ .  
Մինչ խոցընդուր ու փուշեր  
Յայն պաշարել գան սերտին,  
Եւ գըտնե նա մու՛ր գիշեր

Ուր որոներ փայլուն տիւ .  
Մինչ հեծեծէ զըլխիկոր,  
Չի խր մանկունք՝ մերկ, նիւանդ՝  
Չունին հացի մի բեկոր  
Ընդ դկմ քաղցուն մահաւանդ .  
Ո՞ն, այն ատեն այ՝ գերդ վարդ,  
Չերդ ըսփոփիչ արշալոյս,  
Երերամեմ եւ զըւարք՝  
Խր սըրտին մէջ ցոյայ Յո՞յս...:

Գ.

Մայրն ի սընար որդեկին,  
Թիրուունք փափկիկ ծաղկանց քով,  
Կը գուրզուրան անմեկին  
Նո՞յն սիրտ եւ նո՞յն խընամքով :  
Անտառիմ քուխ ծառոց տակ  
Թուջունք միմեանց տան համբոյր,  
Մինչ մրմնջողն այն վըտակ  
Յուզէ շուշանն հեշտաբոյր...:  
— Չի՞ հըսկէ մայրն ի սընար  
Նորաբողբոշ խր մանկան...  
Չի՞ թիրուունք չ'են յագենար  
Վարդեն... եւ զի՞ սիրական  
Թուջունք կայտուեն միաբան...  
Ի՞նչ են հաւատք եւ Յոյսեր...  
— Ո՞ն, ամենքն այ, անխափան  
Սէ՛ր քարոզեն եւ են Սէ՛ր...:

Սեպտ. 88



Որ ծաղկանց հետ կը խաղայ,  
Թուչոց կամի տալ պաշիկ :  
  
Կ'կցէ խկոյն իւր թեւեր,  
Ճիշ մ'արձակէ եռանդուն...  
Վախնան թռչունքն եւ արթուն  
Վլանան արագ անդ ի վե՛ր...:

ՆՈՒՆԻԿ նստած դըրան մէջ  
Գիրք մ'է բացեր կը կարդայ .  
Այր, բէն, գիմ, այր, բէն, գիմ, դա ,  
Այր, բէն, այր, բէն, գիմ, դա , ե՛ւ...:  
Իւր գէմ՝ ծաղկունք . իւր վերեւ  
Պարզին երկինք կապտագեղ,  
Եւ շողերով լրւսահեղ  
Զինքն ողողել դայ արև :  
  
Բայց մինչ նունիկ դողդոջուն  
Մըլնջելով կը կարդայ ,  
Այր, բէն, գիմ, դա , բէն, գիմ, դա ,  
Յանկարծ երկու խօս թըռչուն  
Ճըւճւալով սիրագին ,  
Հզմայլած յիւր ջինջ ձայնիկ ,  
Թըռչուն կարծեն ըզնունիկ  
Եւ գան կենալ մօտ գրքին .  
  
Եւ լիաշուրթն յեղյեղեն  
Այն այլ, բէն, զիմն աննըմնան  
Զոր մեր ցաւոց ի դարման  
Ուսան նոքա Անեղէն...:  
Բայց նունիկ է մի աղջիկ  
Նորաբողբոշ, դեռ տըղայ

Ա.Ռ.

## ՔՆ ՌՈՌԴՆ ԱԿՆ ԻՄ ՆՈՐԱԾԻՆ

Մութ էր գիշերն եւ ամպոտ.  
Ներկայ տարին՝ արդէն ծեր՝  
Կարծես մահուան դըրան մօտ  
Կ'ուլար, կ'ողբար, կը հեծէ՛ր . . . .

Հով եւ ամծրեւ, շարունակ  
Կը թափէին ի վերուստ .  
Լուռ էր պալատ թէ տընակ,  
Հանգչէր աղքատն եւ հարուստ :  
Դեռ հեռի էր լոյսն այգուն .  
Թալն ու փողոցն էին մութ .  
Տիրէր ամէն կողմ խոր քուն . . .  
...Մի մեծ տան ժամն հնչեց ութ . . . .

Չքնաղադէմ, գեղավարս,  
Վարդանըման, վարդասէր  
— Քոյրս հարազատ — մի նոր հարս  
Անձկաւ առ Տէր կ'աղերսէր .

Եւ չարչարուէր չարաչար  
Եւ լալագին պաղատէր .  
« Ոչի՞նչ գործած եմ ես չար . . .  
Բաժակս յինէն անցո՛, Տէր . . . . »

Ողբայր, ցաւօք հառաչէր . . .  
Տունն իւր ծայնէն կը թընդար .  
Մերթ սուր, մերթ խուլ իւր ճիշեր  
Վ.է՛ր կ'ելնէին անդադար . . . .

Պաղ պաղ քրտամբ ողողուն  
Շուշան ճակատն իւր էր թաց . . .  
... Ցանկարծ հըզօր, շողողուն  
Ճիշ մ'արձակեց . . . ու խընդաց :  
Եւ փոյթ կորան գայթ ի գայթ  
Ողբք, հառաջանք, վիշտ ու ցաւ .

Բերկրութեան վե՛ր ճառագայթ  
Իւր աչաց մէջ փայլեցաւ :

Բացաւ իւր շուրթն՝ հոգւով լի՝  
Եւ փառք տըւաւ ընեղին  
Ոյր աջն՝ յաւէ՛տ պաշտելի՝  
Օրինած էր զիւր անկողին . . . .

Եւ սիրելիքն իւր իսկոյն  
Աւետեցին իրարու  
Թէ՝ “ Ծընաւ մեզ վարդագոյն  
Մանկիկ մ'արի եւ արու : ”

\* \* \*

Այն օրն՝ յորում դու ծընար՝  
Խումբ մ'հըրեշտակը, սիրագին ,  
Ժրպտուն մօրկանդ ի սընար  
Պար կազմելով ծա՛փ զարկին :

Այն օրն՝ յորում դու ծընար՝  
Թելադրութեամբ լրւմակին  
Աստեղք՝ յերկնից ի խոնարի՝  
Վ.ա՛ռ աչացդ ի տես եկին :

Այն օրն՝ յորում դու ծընար՝  
Խլնդաց երկիր եւ երկին ,  
Եւ խընդութեամբ մ'անհընար  
Խլնդաց, խայտաց իմ հոգին :

Այն օրն՝ յորում դու ծընար՝  
Դադրած էր ծայն սոխակին ,  
Այլ թըրթուացուց իմ քընար  
Քաղցրագոյն ծայնն իւր երգին :

Եւ որ կուզայ նաեւ արդ  
— Եւ պիտի գայ ամէն օր —  
Օրօրոցիդ մօտ՝ զըւարիթ՝  
Ճիւսել, կարդալ քեզ օրօր :

Եւ գըգուանօք անհամար ,  
Մինչեւ լինիս դու աւագ ,  
Քեզ, մի՛միայն քեզ համար  
Միշտ յօրինել մի նուագ :

Զինչ ճակատիդ մօտ՝ յաւէ՛տ՝  
Դաշնակաւո՛ր հովանի՝  
Իւր ծայնն անոյշ, վէտ ի վէտ ,  
Պիտի հնչէ , սաւանի՛ :

Եւ մերթ գողտրիկ, սիրաբոյր ,  
Մերթ եռանդուն եւ ազբու ,  
Պիտի տայ քեզ բիւր համբոյր  
Մինչեւ որ մարդ լինիս դու :

Մինչեւ որ քո սեաւ աչեր ,  
Խորաթափանց եւ արթուն ,  
Կարեն տեսնել թէ ի՞նչեր ,  
Աւա՛ղ, բաժինն են մարդուն .

Եւ ուսանիս՝ ան-արգել՝  
Ճանչել ըզմարդ եւ զաշխարի ,  
Եւ չ'անիծել, չ'անարգե՛լ  
Այն օրն՝ յորում դու ծընար . . . .

\* \*

Բայց ի՞նչ կ'երգեմ, ի՞նչ կ'ըսեմ ,  
Մինչ գըգուանաց իմ փոխան՝  
Հազիւ կենաց դու ի սեմ՝  
Չ'ես կարող տալ պատախան .

Եւ իմ գողտրիկ, մեղմահունչ  
Բիւր մաղթանաց եւ երգոց՝  
Նորաբաբախ , խուլ ու մունչ  
Սըրտիդ դըրունքն են դեռ գո՛ց ,

Եւ անքարբառ , մաքրափայլ ,  
Անմեղուկ շուրթդ անուղղայ՝  
Գիշեր, ցերեկ , անայլայլ  
Կը յեղյեղէ զիւր ընկդայ .

Եւ դըրախտէն տարագիր  
Փափկիկ հոգիդ լրւսակաթ՝

Զը խընդրէր , չը՝ փափաքիր  
Երգ ու գորով՝ հապա կա՛թ :

Բարւոյ ծառին պերճ պըտուղ  
Քընքոյշ մարմինդ անըստուեր  
Կ'որոնէ մի գիրկ կակուղ ,  
Եւ զինքն օրրող գիրգ թեւեր :

— Թեւոցըս մէջ երբ առի  
Մարմինդ անզօր , դողդոցուն՝  
Կարծեցի թէ անդ թառի  
Կարմիր - ճերմակ մի թըռչուն .

Թըռչուն մ'անգին , աննըմա՛ն  
Ոյր գուշին՝ հեղիկ , փարելի՝  
Պայծառութեամբ մ'անսահման  
Սնգիտաբար կը փայլի .

Թըռչուն մ'որ վարդ այտ ունի ,  
Եւ թաթիկներ ծիւնագոյն ,  
Եւ խանձարուրք՝ յորս բըռնի՛  
Կը քընանայ զերդ ի բոյն :

Եւ գոչեցի . “ Ողջոյն քեզ,  
Մանկիկ , թըռչնիկ , հըրեշտակ ,  
Բարի՛ եկիր դու ի մեզ ,  
Դու որ յերկնից գաս շիտակ : ”

Եւ ուղրեցի ջերմեռանդ  
Աղօթքս առ Տէր բարերար ,  
Եւ օրինեցի մա՛նաւանդ  
Այն օրն յորում դու ծընար :

\* \*

Դեռ ի վերայ ճակտիդ նուրբ՝  
Ասկի բերնէն աղաւանոյն  
Զը թափեցաւ միւռուն սուրբ .  
Դեռ չը դըրին քեզ անուն .

Բայց այդ չէ փոյթ ինձ . — Ո՞հ , ո՞ւ —  
Ծաղիկն անուն , է՛հ , ունի՞ ,  
Կամ վարդենւոյն այն բողբոջ  
Եւ կամ արփին գարնայնի . . . .

Անուն ունի՞ն այն լրյսեր  
Որք ճաճանչեն երկխնքէն,  
Որովք կորով, կեանք եւ սէր  
Մեր սըրտից խաւքն ոռոգեն :

Անուն ունի՞ն աստեղքն այն  
Որք յաւիտեան վառ, անշէջ,  
Պըլպլալով լրո ելեայն  
Մեր քայլն ուղիեն մըթան մէջ :

Ունի՞ն անուն այն անթիւ  
Թիթուունք, թըռչունք եւ գեփիւռ  
Որք գան՝ որքան տեւէ տիւ՝  
Կայտուել ոստոց մէջ ի սփիւռ .

— է՞ն, ո՞չ. — Նոյնպէս ալ եւ դու,  
Թէպէտ եւ դեռ անանուն,  
Ուրախարար, կենսատու  
Լոյն, յոյն ես մեր ամէնուն :

Մօրկանդ՝ որ է վարդենի՝  
Դու բողբոշն ես անդրամիկ .  
Բուրմամբդ ըզմեզ եւ զամի  
Կ'ընես յանհո՛նս երջանիկ :

Գերազնիւ հօրդ՝ որ է ծառ՝  
Կանանչ ճիւղն ես առաջին .  
Սիրո՛ն մանկիկ, դու պայծառ  
Մի նըւէ՛րն ես Ա.րարչին :

Ողջո՛յն ուրեմն, ողջո՛յն քեզ  
Որ գաս փայլիլ գերդ արեւ  
Գերդաստանիդ յաղթ եւ հեզ  
Հորիզոնին ի վերեւ .

Մանկիկ, գոհա՛ր թանկագին,  
Աստուածային պերճ ընծայ,  
Գեւ՝ ծնողացդ եւ իմ հոգին  
Կը ցընծայ ու կը պանծայ :

Նոյ. Տ.4

## ԶԻՒՆԱԳՈՒՆՑ

### Տըմբունակ

Դառնաշունչ եղանակ

Մութ ձմեռն եկած է ամէն կողմ

Կը թօժափի յորդ ձիւն և կը փըւէ հողմ

Ա.լ. ահա ուրախ, զուարժ, կայտառ, գեղունակ

Երեք սիրուն հարազատք, Զարեհ, Վահէ, Գոհարիկ

Իրենց դասն աւարտելով փութացեր են ի պարտէզ

Եւ կաշխատին եռանդով ձիւն հաւաքել դէզ առ դէզ

Եւ կերտել մեծ ու ճերմակ մի ձիւնագունա կըլորիկ,

Որ սակայն իսկոյն հետեւեալ օրն իսկ երբ գայ արեւ

Պիտի լինի ջուր՝ և հայի կորչի ցուրտ հողուն վերեւ .

Նշնպէս յերկրի եւ մեր մէն յոյն ու նրպատակ

Մի ձիւնակերտ գունտի յար են եւ նըման .

Կը ցնդին արագ և կ'անհետանան

Բաղդին հալիչ վառ արեւուն տակ

Քանզի, աւա՛ղ չնչին և հէտ

Էակներ եմք մեք .

Ա.ՍՈՒԱԾ է ՀԱՄԱՅՆԻՑ ԳԻՏԱԿ .

Դեկտ , 1884



ԶԻՒՆԱԳՈՒՆՑ

## ՄԱՆՈՒԿԻՆ ԱՌ ԿԱՅԺԱԿ

կայծակ, կայծակ,  
շուր սանձարձակ  
Որ յերկնից գաս որոտընդոստ՝  
Շանթ թօթափել  
Եւ փոյթ լսփել  
Հըպարտ կաղնւոյն գըլուխն ըմբոստ

Որ փափկագին,  
Նուրբ եղէգին  
Վերայ պարզէ իւր ճոխ թեւեր  
Ոստազարդար  
Զ'որս անդադար  
Մեծեն ձըմրան վայրագ հովեր.

Ես ալ եղէգ  
Մ'եմ, նուրբ և հէգ,  
Անզօր, անտէր, անպատըսպար  
Որ խոնարհի  
Ամէն չարի  
Մինչեւ անցնի փոթորկաց պար:

Յո՛յց ինձ ուղիղ  
Շարւոյն շաւիղ  
Որ տամ ողջոյն յահեակ և յաջ,  
Կազմ և անվիշտ  
Ընթանամ միշտ  
Զայնարկելով. ՅԱՌԱՇ. ՅԱՌԱՇ:


Դեկտ., 82



կայծակ'կ ահեղ,  
Բե՛ր լուսահեղ  
Ճաճանչքդ հոգւոյս խաւարին մէջ,  
Որ անդ՝ իրեւ  
Փայլուն արև.  
Վառի բարւոյն հընոցն անշէջ :

Տո՛ւր որ յաւէտ  
Լինին անհետ  
Անշուք նախանձ, նենդ դառնագին,  
Եւ մութ դաւեր  
Որք կարեվէր  
Յաւօք լընուն իմ խեղճ հոգին :

Գիտութեան լոյս,  
Անսասան յոյս  
Եւ վեհ սըփոէ առ իս եռանդ,  
Եւ բոցակուլ  
Մաքրէ՛ անդուլ  
Ինչ որ չէ սուրբ և երկնաւանդ :



ԿՈՅՐ ԾԵՐՈՒՆԻՆ

# ԿԱՅԻ ՇՏԾՈՂԵՆԵՎ

Ա

Անցաւ յունվար .....  
 Մըրերկավար  
 Զքմեռնային վայրագ հովեր  
 Սըփուեն յերկրի ցուրտ եւ աւեր,  
 Շառերն անբոյր, այրի թեւեր  
 Ուղդեն տըրտում երկինքն ի վեր :

Զինն հանդարտիկ,  
 Հատիկ հատիկ  
 Թօրափեյով, խիտ ու ձերմակ  
 Մի զողշողուն կակառ վերմակ  
 Կը տարածէ տանեաց քամակ :  
 Լերինք, դաշտեր,  
 Մերկ եւ անտէր,  
 Ալ ձեան ներեւե բաւալգոյոր  
 Եւ կենազուրկ նընջեն բոլոր .  
 Ամենուրեր նողմնամոլոր  
 Մըլսնելոյցներն ուոր ուոր՝  
 Կապոյտ կամ քախ  
 Արձակեն մուխ

Որ սառուցեալ մըրնոյորտին  
 Մէջ կը ցընջի՝ զերդ ադրատին  
 Դրամն, ածուխն եւ յոյսերն յետին :

Բ

Ահա կոչնակ  
 Քաղցրադաշնակ  
 Իւր ձայնն հեղով սըրբանցւեր՝  
 Քրիստոնիից կարդայ ճրաւեր  
 Որք գունդ ի գունդ ահա հագուեր,  
 Մըրտի, զըրար եւ անըստուեր  
 Կ'երքան արագ՝  
 Ի պատարագ :  
 Եկեղեցւոյն խորանն է վառ.,  
 Թըրնդան աղօրք, շարժի բուրվառ.  
 Ալ դըրան մօտ ալ մի թըրուառ.

Վարսամմենի

Կոյր ծերունի

Թէւատորած եւ անտըրտունջ  
 Միշտ կ'աղօրէ նոգեմքրմունջ,  
 Մինչ իւր քով՝ յուռ. այլ սիրարունջ՝  
 Եւ քարմ իբրեւ մի ծաղկեայ փունջ  
 Մի փորք աղջիկ  
 Կենայ հեզիկ .

— Զինջ արարած, անմեն հրեշտակ  
 Զ'որ Տէրն յերկնից դրկեց շիտակ  
 Մէրն ըսփոփել իւր ցաւոց տակ :

Գ

Տայով Խաչին

Համբոյր վերջին,

Երք ժողովուրդն՝ իբրեւ բանակ՝  
 Դուրս կը յորդէ, այդ աղջընակ՝  
 Արտասուազին այլ գեղունակ՝  
 Չեռին առած մի սեա, պընակ՝

Զայնիւ բորով

Ալ անվըրդով,

Կը պաղատի եւ կը մուրայ .....  
 — « Ո՞ն, զըրացէք, Տեա՛ք, մեր վերայ,  
 Տըրէ՛ք, տըրէ՛ք մեզ հինգ փարայ . . . . . »

— Ո՞նք որ տեսներ

Թըշուառ. եւ նէզ

Կոյր մ'ալեւոր, որք մ'անխընամ,  
 Ո՞վ Հայ մամկունք մատադերամ  
 Փուրացէք միշտ յօժարակամ  
 Նոցա նուիրել հաց ու դըրամ .


Ինչպէս Ասուած

Չեզ և տըւած՝

Տըրէ՛ք որբին եւ ծերունին,  
 Մանկունք, քանզի փոխան մէկին  
 Չեզ հազարներ կուտայ երկին :

Յունվ. 83

# Ի ՇՈՒՆ ՎՃԻՌԵ



Գարնան առաւոտ

Մէր, ջինջ, անազօտ.

Արեգակն յերկնի շողողայր պայծառ,  
 Եւ կանաչաղարդ

Դաշտաց մէջ զըւարիթ

Կը ճըլուբլային թոշուններ կայտառ.

Մինչ բարձրագըլուխ,

Մէծաշուք և թուխ

Մի կաղամախառյ հովանույն ներեւե  
 Հինգ տասն հատ հաւեր

Գետիններն ի վեր,

Կուլկուլ ընելով անդուլու թեթև,

Ասա անդ հանդարտիկ

Հունտերու հատիկ

Եւ կամ ճըմիններ կ'որոնէին միշտ .

Եւ իրենց մէջ աեղ

Ցաղիթ, կարմըրագեղ

— Պէտ ամենակալ, ամուսին անվիշտ —

Կը փայլէք՝ խաղալ՝

Մի պերճ աքալաղ

Որ մերթ, բանալով կըտուցն իւր արի,

Գոռ և ահարկու

Մի « կուկուլի՛կու՛լ »

Կը թընդացընէր ի լուր աշխարհի :

\* \*

Յանկարծ ներդաշնակ

Մի գողար եղանակ,

Դիւթիչ, սըրտագրաւ և սիրամըրմունջ,

Ոստոց խորերէն

Սահեցաւ անդրէն

Իրը ոգեւորիչ մի երկնածոր շունչ :

— Ասխակ մ'էր սիրուն,

Որ ծաղիկներուն

Բոյրէնյուգեալ, զերդ կենսասու անձրկ,

Շուշանին, վարդին

Թօթափէր չորս դին

Իւր շըքեղ գեղգեղն և իւր ջինջ բարեւ :

— Աքալաղն ի վեր

Ուղղեց անըստուեր

Իւր հըպարտ աչերն, և նուրբ սոխակին

4

— « Ե՛հ , բա՛ւ է ալ , բա՛ւ ,  
Կըսրէ՛ ձայնդ , ըսաւ ,  
Հոս կեանք կայ և ո՛չ թէ մահ , լավանի կին .  
Դու միօրինակ  
Մի խեղճ եղանակ  
Կը յեղյեղես միշտ նոյն և անփոփոխ  
Երբեւ թէ՝ դանդաղ՝  
Տանին մի գագաղ  
Կամ ի գերեզման դիմէ մի ամեռու . . . : )  
— « Անբա՛ն կենդանի  
Որ բընաւ բանի  
Չե՛ս հաւնիր , ըսաւ սոխակիկն անոր ,  
Գէթ դո՛ւ լըռէ , դո՛ւ  
Որ սուր և ազդու  
Կոշտ « կո՛ւկո՛ւլի՛կլո՛ւց կերգես ամէն օր  
Եւ յանձնապատահ  
Պոչդ ալ ի տատան  
Անդործ կը չըրջիս , անօգո՛ւտ հըսկայ ,  
Թռչնոց ջրհանկիր ,  
Ա՛ռ պաշտօնդ ի կիր ,  
Գընա՛ հաւնոցին մէջ ուր կըրա՛կ կայ . . .  
Զիս և զիմ քընար՝  
Դու չես հասկընար : »  
— « 0'ն ուրեմն , ո՛խեղճ էակդ ինքնագով ,  
Յարեց միւսն , ահա՛  
Խոտերուն վերայ  
Մի էշ կ'արածի , երթա՛նք անոր քով .  
Նա մեր երկուքին  
Ունկնդրէ երգին ,  
Եւ՝ անկողմնակալ իրեւ դատաւոր  
Արդարակընիու  
Տայ մեղ իւր վըճիս

Հոկտ. 83



Թէ մենէ որո՞ւն ձայնն է ա՛լ աղւոր : »  
— Սոխակն հաճելով ,  
Երկուքն ալ փութով  
(Մինթողուցիւր բոյնն և միւսն իւր կիներ)  
Գացին իշուն քով  
Եւ մի զոյդ խօսքով  
Դատն հասկըցուցին . նա մըտիկ կ'ընէր : —  
Սոխակիկն յանկարծ  
Քաղցր և սիրարծարծ  
Մի երգ ըսկըսաւ . . . Այլ մինչ գեղանի ,  
Փափկիկ մի շուշան  
Ոիրոյ ի նըշան  
Մեղմ տատանելով կ'ողունէր զանի ,  
Իշուկն՝ անրզգայ՝  
— « Ե՛հ , ատեն չըկայ ,  
Ըսաւ , քանիզի գուք մէկ չ'էք , այլ երկու ,  
իսկ քու ձայնդ , երէ՛ց . . . »  
— Ա. քաղաղն յարեց .  
— « Ականջ տըւէք , տէր , կուկուկուլիկու : »  
— Էշն՝ անմիջապէս՝  
« Յաւիտեան կեցցէս ,  
Գոչեց , վեհ թըռչուն և վըսեմ երգիչ .  
Լըռէ՛ դու սոխակ ,  
Դեռ անվարժ և խակ  
Ես դու , և պէտք է դա՛ս առնես մի քիչ : »  
\* \* \*

Ա.յն օրէն ի վեր  
Սըրտիւ կարեվէր  
Փորձառու սոխակն երգէ անընդհատ .  
— « Ամէն ձիգ թափէք  
Որ բընաւ երգէք  
Մի տըխմար իշու չենթարկի՛ ձեր դատ : »

Ա.Ի.

## ՀԱՄԲԱՐՁՈՒՄ Ի ՓԵԿԱՑԵԱՆ

Կեանքն է դառն եւ մուք մի քուն . վէտ ի վէտ  
Զար երազներ միլո կը խանգարեն զայն .  
Եւ՝ մահն որ ըզմեզ տապայէ յաւետ՝  
Այն յուզեալ քընոյ զարբո՛ւմն է միայն :

\* \* \*

Զարադէպ բաղդին  
Զեռքն , աւա՛ղ , փակեց այն յարկին յուսատու  
Ուր միւս իւր չորս գէն  
Լոյս ոլփուէր զերդ պերճ ջահն առաւտու ,  
Եւ մենք՝ անդիսակ  
Անփորձ , անկասկած հարիւր պատանեաց  
Համեստ գումարտակ՝  
Գացինք խառնըւիլ գործնական կենաց ,  
Մինչ դու՝ անդանդաղ  
Անփո՞նջ առաքեալ քաղաքէ քաղաք  
Ու թաղէ ի թաղ  
Գնացիր որոնել մեղ պէս չայ տըղաք ,  
Աւանդել այլուր  
Այն գալափարներն ու դասերն անգին  
Զորս անդիւ , անբա՛ւ ցաւ ու դաւեր կան ,  
Եւ ուր կեանքն է մութ  
Վըրդովեալ մի քուն զոր ամէն ատեն  
Դառնագին , անգութ՝  
Բուռն և հոգետանջ երագք կ'ընդհատեն .  
Եւ մաշն ուսերիմ .  
Ոյլ կենազրաւ ձեռքն առնելով ըզմարդ  
Տանի ի շերիմ .  
Այն յուզեաւ բընոյ զարթնումն է զըւարժ :

Հարո՞ւստ — չեիր դու .  
Քըսակդ անսոկի էր միշտ եւ աղքատ .  
Այլ լո՞կ գանձ՝ ազդու  
Միտք մ'ունէիր եւ փայլուն մի ճակատ .  
Եւ լեզու մ'արդար  
Որ յաւէտ պաշտպան բարւոյն , գեղեցկին՝  
Յորդոր կը կարդար  
Ակրով , միութեամբ գործել անմեկին ,  
Եւ թըշուառ հայուն  
Կազմել , սորոգել , կանգնել վերըստին  
Շենքն այն քայլայուն  
Որ կիսակործան մընայ ի գետին .  
— Այն ժողովին մէջ  
Ուր մեծ այլ գատարկ շա՞տ գրլուխներ կան՝  
Խոհուն և անշէջ  
Բանիցդ ու կարծեացդ ո՞յք յարել եկան .  
Իր երեսփոխան  
Լըսեցի՞ն քեզ — Ո՛չ . ծնան ոխ ու քէն  
Եւ ոտից կոխան  
Ըրէն , խըլեցի՞ն աթոռդ ալ ի քէն . . .  
Վասըն զի իսպառ  
Լըսուելու համար այս սին երկնից տակ  
Պէտք է անպատճառ  
Միշտ սըխալ խօսիլ , այլ երբէք շիտակ . . .

\* \*

Հեծութիւնք . ցաւեր  
Ըլքեզ պաշարել եկան գունդ ի գունդ ,  
Եւ մահու հրաւեր  
Հընչեց օրհասին փողն աչեղաթունդ .  
Եւ ըզքեզ թողին ,  
Դըժբա՛զդ իփէկճեան ; անոք և անտէր  
Յայն ցուրտ անկողին  
Զոր թըշուառութիւնն , աւա՛զ , կը պատէր ,  
Եւ ուր՝ տասն ամիս  
Տառապեցար գու անյոյս և անլյոյ .  
Հաց , ածուխ և միս  
Պակսեցան . . . տմէնքն ի քէն տըւին խոյս .

Ք. Դեկտ. 83

Եւ հաղիւ նախկին՝  
Քեզ երախտապարտ՝ սաներէդ ոմանք  
Դեղ և հացագին  
Հայթայթեցին քեզ իբրեւ ըսփոփանք . . .  
— Եւ արդ չարաչար  
Տանջըւելէ վըրջ , անձայն նահատակ՝  
Պըլպացիր , շիջար  
Զերդ վըտիտ կանթեղ վայրագ հովուն տակ  
Եւ հաղիւ գըտար  
Մի հինուկ սաւան , չորս հատ հին տախտակ  
Եւ ա՛նդ , ի կատար  
Լերանց , հանգըստեան փո՞ս մ'անյիշատակ :

\* \*

Ե՛հ , կեանքն է մի քուն  
Զոր խանդարեն միշտ երազներ մըթին .  
— ի ծագել սյգուն  
Երազք , արհաւերք իսկոյն կը ցընդին ,  
Եւ երկնից վերեւ  
Վեհափառ , ահեղ , պերճ ու լուսաւետ  
Մի փայլուն արեւ  
Նոր կեանք ու կորով կը հեղու յաւէտ : —  
Եւ արդ , մինչ ի հող ,  
Ո՛մեծդ իփէկճեան , ցուրտ մարմինդ արկին ,  
Զերդ թափանցիկ շոշ  
Լուսատենջ հոգիդ սըլացաւ յերկին .  
Եւ աշերդ բացիր  
Յայն վայրն անպատճմուր ուր սիրագումար  
Խումբ խումբ , ցան ու ցիր  
Հրեշտակը և աստեղք խայտան անհամար :  
— Այլ ևս միշտ արթուն  
Պիտ'անդ կայտուես գու , և ջինջ , անըստուեր  
Ցընծութիւնք անհուն  
Պիտի փայփայեն նուրբ հոգւոյդ թեւեր ,  
Եւ մերժ կարեկից  
Նայուածքդ ի վըրուսա պիտի սաւառնի  
Նըկատել անկից  
Այս վա՛տ աշխարհն որ քեզ չ'ը արժանի :



## Ա Ն Տ Ա Ր Ի Դ Գ Ա Յ Լ Ե Լ

— Վ. Ի Պ Ա Կ —

Մարիամ խարուն  
Եւ Աննիկ ,  
(Մէծ մայրն արքուն  
Եւ քոռնիկ ,)  
Գարնանային մի առաւաօտ  
Իրենց համեստ տքնակին մօտ  
Խընդագին .  
Ուր ծաղկունք կային ցիր ու ցան՝  
Սրեպին  
Բիւր շողերուն տակ նըստեցան :  
  
Աննիկ՝ դըստրիկ  
Օիրաբունչ՝  
Կապէր գողտրիկ  
Շաղկամբք փւանջ .  
Եւ ժողվելով շուշան , յասմիկ ,  
Ինքէր զանոնք առ իւր մամիկ  
Որ փուրով՝  
Վարժ ի գործել որբան ի ս. թ.  
Անվերդով  
Մի կապոյտ գույպայ կը հիւսն թ :

Աննիկ իսկոյն ,  
Անայլալ ,  
Իւր վարդագոյն ,  
Գեղափալլ  
Շըրբամբքն ցաւա . «Մամիկ խարուն ,  
Հոն՝ առշենէս կը քալես դուն .  
Այդ կերպով  
Գայն՝ երէ զայ՝ ըգրեզ կուտէ  
Եւ շտապով  
Կը փախչիմ ես . տունն հոս մօտ ի . . .»

Սեպտ. 83

Դըստրիկն յանկարծ  
Տաքնալով ,  
Իւր սիրածարծ  
Զինջ ձայնով ,  
«Մամիկ , ցաւա , եկո՞ւր շիտակ  
Երբանք անտառին ծառոց տակ ,  
Տե՛ս , բըռչունք  
Հո՞ն՝ շորքին մէջ՝ երգ ի բերան  
Մի կոչունք  
Կուտան վարդին , կը գուրզուրան :»

Մամիկն երկո  
— «Ո՛չ , ո՛հ , ո՛չ ,  
Զերպանք , յարեց  
Մէծագոչ .  
Անտառին մէջ՝ բըռչուառական  
Խոշոր խոշոր չար զայէր կան  
Որնիք միշտ  
Քեզ նըման զանուկներ կուտեն .  
Ա՛ն , ի նշջ վիշտ . . .  
Երէ դեմդ ենեն , այն ատե՞ն . . .»

Սեպտ. 83

## ԿԱՂԱԿԻ ՍԵՂԱԿ

Ա

Զըւարթ , զարդարուն  
Անցաւ մի գարուն .

Եւ կանանց ծառոց մէջ , քով , ցիր ու ցան  
Կայտուող ձայնարկու թըռչունք ալ անցան .

Պերճ երկնից վերեւ  
Ճանանշողն արեւ

Ատեն մ'անսասան լուսահեղ խընդաց .  
Դաշտաց , հովտաց մէջ՝ զորս այգն առնէր թաց՝  
Թրթուացին սիրուն թիթուունք սըրընթաց  
Եւ ծաղկանց վըրան  
Ծընան ու կորան .

Թարշամեցաւ վարդն ու լրոեց վըրտակ .  
Մեռան թոյրն եւ բոյրն իբրեւ նահատակ  
Եւ գարունն անցա՛՝ մի քաղցր յիշատակ  
Կամ մի սուգ թողլով մեր սրտերուն տակ :

Բ

Ամառն հըրատապ  
Անցաւ հապըշտապ .

Տեղացին առատ անձրեւք ի վերուսա  
Եւ ողողեցին սերմանեօք հարուստ  
Գործօն մշշակին

Պարտէզն եւ այգին .

Եւ մայր հընութիւնն , հըսկող եւ բարի ,  
Խըր կենարար հիւթն անդ հեղլով արի ,  
Նընորիեց անոր ցորեն ու գարի  
Որովք սընանին :

Մարդն եւ կենդանին :

Մըրգաստանաց մէջ կամ լըրանց ի կող  
Ծառք պըտուղ տըւին եւ որթք ալ խաղող  
Որ տայ մեզ գինին , զերդ յերկնից սլացող  
Մի ոգեւորիչ եւ փայլվըլուն ցող :



ԿԱՂԱԿԻ ՍԵՂԱԿ

## Փ

Աշունն ալ՝ մըթին՝  
Ցուրտ սըփուեց չորս դին.  
Պարտիզից, դաշտաց մէջ, հովտաց վերեւ  
Հեծեցին ծառերն անշուք, անտերեւ.  
Տըխուր, ծիւնաբեր  
Հասաւ Դեկտեմբեր,  
Եւ Տարին անցաւ... Սակայն մինչ այսօր  
Անցելոյն վըհին մէջ թաւալգըլոր  
Նա կ'անհետի, Դուք, անվիշտ եւ անդորր,  
Բազմած յայդ սեղան  
Ուր ժըպիտք տեղան,  
Կը վայելէք այն պըտուղներն անուշ,  
Խընծոր, սերկեւիլ, նուռ, նարինջ եւ նուշ,  
Ջորս հասոյց տարին որպէս զի քընքուշ  
Մանկունք ուտեն եւ ածեն զինքն ի յուշ:

## Փ

Արդ՝ Տարւոյն նըման՝  
Մարդն ալ՝ Գերեզման  
Պարտի մըտնել օր մ'եւ թաղուիլ յաւէտ.  
Այլ սակայն, ո՛ Հայ մանկունք յուսաւէտ,  
Խնչպէս նա՝ համեղ  
Գողտր եւ քաղցրահեղ  
Պըտուղներ թողուց եւ այնպէս գընաց,  
Դուք ալ՝ մանկական խաղուց, հրճուանաց  
Մէջ՝ զըւարթօրէն պարտիք ձեր կենաց  
Գարնան ժամանակ  
Տըխնիլ շա՛րունակ  
Որպէս զի կըրթէք ձեր միտքն եւ հոգին,  
Եւ՝ ձեր ծընօղաց քըրտանցն իբրեւ գին՝  
Մեծնաք, զարգանաք, եւ պերճ ու անգին  
Պըտուղներն ըլլաք Արամեան ազգին:

Հոկտ. 83



## ՄԵՖԱՄԻՏ ՈԶԴԻԼԵ

— Ա.Ռ.Ա.Կ. —

Ո՛ր քաղաքին մէջ՝ չ'եմ զիտեր,  
Ատենօր  
Մի չըքաւոր, բըշուառ, անտէր  
Եւ անոք  
Մուրացկանի մազերուն տակ  
Մի ոչիլ  
Եկաւ վարել կենցաղ մ'յըստակ  
Եւ հանգչիլ:  
Վայելելու համար չորս դին  
Տեսարան  
Հաստատեց նա վեր զագաքին  
Իւր վըրան,  
Ուստի կարեր ուղղել աչեր,  
Եւ՝ արի՝  
Տեսնել քէ ի՞նչ լաւ ևր կամ չ'եր  
Յաշխարմիլ:  
— Նա զըտաւ անդ առատ պարեն,  
Կեր ու խում...  
Եւ պիտ' ապրեր զըւարրօրեն,  
Անտըրտում  
Անտարակոյս բազում երկայն  
Տարիներ  
Եւ բընական մահուամբ միայն  
Տի մեռներ.  
Սակայն միջատն՝ ամբարտաւան  
Եւ յիմար՝  
Խորհեցաւ քէ վայրն իւր անուան  
Չ'եր յարմար.

\* \* \*

Աշխարմիս մէջ անդորր, անվիշտ  
Երէ կ'ուզեմք վարել կեանք՝  
Մեր անձն ի ցոյց հանելէ՝ միշտ  
Պիտր և որ բզզուշանանք :

Օգոստ. 84

## ՏԱՄՆԱԲԱՆԵԱՅ ՊԱՏՈՒԽԻՐԱՆՔ

## ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏՂՈՑ

1. — Ամէն առաւօտ, արեւուն լրտսով  
իսկոյն անկողնէդ դուրս պիտի ցատկես.
2. — Երեսդ ու ծեռքերդ՝ առատ պաղ ջըռով  
Պիտի անհըրաժեշտ լրւաս ու սըրբես.
3. — Նոյն օրուան դասերդ՝ ուշադիր մըտքով  
Պիտի վերըստին հիգես ու սերտես.
4. — Ցետոյ անդանդաղ, եւ ուրախ դէմքով,  
Ուղղակի պիտի դըպրատուն վազես.
5. — Անդ, ակնածանօք եւ անկեղծ սիրով,  
Պիտի վարժապետդ յարգես ու պատուես.
6. — Հընազանդութեամբ, անդուլ, անխըռով  
Անոր պատուէրներն պիտի կատարես.
7. — Եւ բընաւ երբէք՝ ձայնով ու խօսքով՝  
Զը՝ պիտի դասին խանգարում առթես.
8. — Տետրակ ու գիրքերդ ալ՝ մեծ խընամքով  
Պիտի անաղարտ եւ մաքուր պահես.
9. — Եւ քեզ բարեկամ՝ լաւ որոշելով՝  
Բարի տըղոցմէ միայն պիտի ընտրես.
10. — Ամէն իրիկուն՝ լրուկ ու շուտով  
Դըպրոցէն շիտակ տուն պիտի դիմես:

Ք. Փետր. 84



## Ա Գ Տ Խ Ն Ե

— ՎԻՊԱԿ —

Հինգ տարեկան  
Մի աղջկան  
Մեքինայ մի կորեց տարաւ  
Աշ թէն, (ո՞չ ի՞նչ ալէտ անդաւ.)  
— Մանկիկն այնքան հեծեց, լացաւ,  
Թափեց այնքան արցունք և ցաւ  
Որ հայրաբար  
Աստուածն արդար  
Գըթութեան շող մ'ուղղեց վըրան .  
Ամենաբոյժ ըսպեղանի  
Որ փոյթ գոցեց վէրքին բերան  
Եւ միամեւ — այլ կենդանի —  
Հատոյց իւր մօր  
Մանկիկն աղւոր :  
— Ոնցան օրեր, եւ Արմինէ,  
(Արմինէ էր անունն, ըսի<sup>o</sup>)  
Աւ զերծ վէրքէ, դաւնութենէ,  
Ամէն առաւ կ'երթար դասի,  
Եւ անդադար  
Գիրք կը կարդար,  
Եւ իւր պարտուց խիստ ուշադիր,  
Զախովն այնքան լաւ գըրէր գիր  
Որ՝ վարժատան յարկին ներքեւ  
Ինքն առնելով նիւ ու պարգեւ  
Միւս աղջլկանց  
Առթէր նախանձ :

— Յանկարծ մի օր՝ մեծ եւ բարի  
կին մ' (ամուսին թագաւորի)  
Գիւղին մէջէն անցած ատեն,  
կանգ առաւ եւ գիւղապետէն

Խընդրեց իսկոյն  
Որ փաբագոյն  
Այլ ինելացի, յառաջադէմ  
Մի աշակերտ բերեն իւր դէմ:  
— Մարդ զըրկեցին եւ Արմինէն  
Առին բերին վարժատունէն :  
Աղջիկն անվախ,  
Կազմ եւ ուրախ,  
Այլ թեւազուրկ՝ երբ երեցաւ,  
Աղնեւ տիկնոջ աչքը լեցաւ,  
Եւ գըգուանօք ու քաղցրաձայն,  
Իւր գըրկաց մէջ առնելով զայն  
Տըւաւ պաչիկ  
Եւ « Փոքր աղջիկ »  
Ըսաւ, « Գոհ եմ որ դու այդպէս  
« Աշխատակը եւ խոհեմ ես .  
« Լաւ կը գըրես, լաւ կը կարդաս  
« Եւ կը սովոր ինչ որ տան դաս .  
« Արդ, փոխարէն՝  
« Առատորէն՝  
« Գեղ վարձատրել կ'ուղեմ այսօր .  
« Բու՛, ի՞նչ տամ', գըրջիկ մ'աղւոր ,  
« Հագո՞ւստ, պատկե՞ր թէ խաղակը .  
« Կ'ուղե՞ս շաքար, գրամ, ուտելիք .  
« Կ'ուղե՞ս ողեր,  
« Ա՛մ, մի՛ վախեր .  
« Բու՛ շիտակ : » Իսկ Արմինէ՝  
Հոգին լըցուած ցնծութենէ՝  
Բացաւ լըրթունքն, եւ իընդագին  
Գոչեց. — « Թե՛ւ մի տըւէք, Տիկին . . . »

Դեկտ. 82



## ԱԶԳԱՅԻՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՑ

Յիսուս ըստ . « Այդ մանկը տրակք քոյլ  
 Որ գան առ իս հոյլ ի հոյլ : »  
 Եւ այդ զըրոյ , անհուն սիրոյ , անաւեր ,  
 Սո՞րբ , պաշտելի՝ , վե՞ն պատուեր ,  
 Աստուածորդոյն , մարդկան փերկչին , հովուին քաջ  
 Որ համեցաւ կըրել Խաչ ,  
 Երկնից խորեն քօրափելով կարողին  
 Ուոզէ սիրտն Հայ ազգին :  
 Ժըպտին հրեշտակք , հրձուին ընտրեալք դըրախտեն ,  
 Նախահարք ալ զմեզ դիտեն ...  
 Եւ ահա վսեմ եւ յադր մի շենք բարձրանայ ...  
 — Տառապելոց տո՞նեն և նա ,  
 ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ուր տընանկաց եւ որբոց  
 Համար վառի զըրոյ բոց .  
 Ուր անտերունց ցաւագարաց՝ անդադար  
 Զեռք կարկառի մըխիթար ,  
 Եւ ուր անդին մատադ մանկանց աղքատաց  
 Բաշխի ուսման առաւտ հաց :  
 — Յիսուս յերկնից տեսնէ մեր տունն այս բարի ,  
 Գըրայ , յուզի եւ բերկրի ,  
 Եւ մըրմընցեն Հայրն , Որդին եւ Սուրբ Հոգին .  
 — « Օ՛՛ , ողորմի՞մք այս ազգին ... : »

Սեպտ , 84



## ՀՈՎԱԿԱՆՈՑ



« Մայրիկ , մայրիկ , ըստւ Տիրան ,  
 Տես , երկինքն անարփի՝  
 Կաթիլ կաթիլ՝ գետնին վըրան  
 Մաքուր մի ջուր կը թափի .  
 Տես , տես ինչ տարօրինակ բան ,  
 Ի՞նչ ջուր անվերջանափի ,  
 Մեր դիմացի երկայն ճամբան  
 Շուտով մ'եղաւ ցեխովլ լի :

Հըրեշտակներն արդեօք վերէն  
 Եր թափեն զայն դէզ առ դէզ  
 Որպէս զի շոյտ մ'ոգեւորեն  
 Դըրախտային մի պարտէզ .  
 Մի՛ գուցէ մանկանց չարեաց դէմ  
 Երկնային պատիժ մ'ըլլայ ,  
 Կամ բարկացայտ , խոժուադէմ  
 Աստուած պապան իսկ որ լայ ... :

— «Ո՞չ, որդեակ իմ, դու չես գիտեր,  
Բսաւ մայրիկն իւր բարի,  
Թէ ի՞նչ են այն ջուրերն որ Տէր  
Հեղու յօգուտ աշխարհի:  
Ծովեր, լիճեր, գետեր ամէն,  
Արեւուն տակ անըստուեր,  
Երբոր տաքնան՝ շոգի կազմեն  
Եւ առաքեն զայն ի վեր.  
Այս թուխ ամպերն որք եթերին  
Մէջ թաւալին ամողաղար՝  
Հոգւոյ կոյտեր են խաւարին,  
Անգոյն, անզօր, անզարդար.  
Այլ պաղելով բարձանց վերեւ  
Ամպք ջուր կըլլան վերստին

Եւ զերդ կարկուտ, ձիւն կամ անձրեւ  
Կը թօթափին ի գետին: »  
— «Մայրիկ, ուրեմն, յարեց Տիրան,  
Այսօր տունն եմ, այնպէս չէ.....  
Քանզի եթ՝ երթամ վարժարան՝  
Այս ջուր գիտ պիտի թըրջէ.....: »  
— «Ո՞չ, վարժարան եթէ չերթաս՝  
Այն ատեն ալ՝ վայրապար  
Պիտի թըրջի, կորչի՛ քո դաս  
Ի խաղ, ի խինդ եւ ի պար.  
Ես քեզ կուտամ մի հովանոց,  
Գըլիխուդ վերայ կը բանաս,  
Եւ կը հասնիս մինչեւ դըրլոց,  
Անթաց, անհոգ, անփընաս: »

\* \*

Քառորդ մ'յետոյ փոքրիկ Տիրան  
Չեռքն համբուրեց մայրիկին,  
Եւ անդանդաղ, երդ ի բերան  
Ճամբայ ելաւ խընդադին.  
Տեղայր անձրեւ երկնածորան,  
Այլ նա կըրէր յաղթական՝  
Մի մետաքսեայ շարժուն վըրան,  
Մի հովանոց պատուական:

Սեպտ. 84



## ՍԻՐԵՍ ՑԵՍՆԵԼ

— Սիրե՞ս տեսնել ծաղկանց վերեւ  
Մի ժըրաջան մեղու թեթեւ  
Որ կը փութայ տալ զիւր բարեւ  
Առ վարդենին նորաբողբոջ.....

— Ո՞հ, ո՞չ.....:

— Սիրե՞ս տեսնել մանկան սիրուն  
Յօրօրոցին նընջեն ի քուն  
Մինչ իւր մայրիկն ալ՝ օրն ի բուն՝  
Զայն օրօրէ ճանիւ դողդոջ.....

— Ո՞հ, ո՞չ.....:

— Սիրե՞ս տեսնել թուխս ոստոց տակ  
Արծաթափայլ ջինջ ու յըստակ  
Գարնանային մի նուրբ վըտակ  
Որ արծակէ մեղմիկ խոխոջ.....

— Ո՞հ, ո՞չ.....:

— Սիրե՞ս տեսնել եւ փոյթ ի փոյթ  
Թիթեռնիկներ կարմիր կապոյտ  
Որոնք՝ ծաղկանց վերայ կոյտ կոյտ  
Խայտան, զըւա՛րթ հիւրերէ անկոչ.....

— Ո՞հ, ո՞չ.....:

— Սիրե՞ս տեսնել արագընթաց  
Անեղ արծիւ մ'որ թեւաբաց  
Կը սըլանայ՝ իւր զաւակաց  
Համար բնուռել մի մութ խոռոչ.....

— Ո՞հ, ոչ.....,

Սիրեմ տեսնել մի պատանի  
Որ իւր պարտուց հոգ կը տանի,  
Եւ՝ աշխատող ու խելանի՝  
Միշտ կը կարդայ եւ կ'ուսանի,  
Որպէս զի օր մ'անվըրէպ լինի  
Հայ ազգասէր, Մա՛րդ պիտանի:

Օգոստ. 82



**ՊԱՅՏԱՐՆ ՈՒ ԳՈՐԾ**

— ՍՈԱԿ —

Մայիսի պերճ աւուրց մէջ էր.  
Մի ջինջ առու կը դըղըչէր  
Արեւուն տակ,  
Եւ զովաբոյր ողջոյն տալով  
Կազմ ու կայտառ արագ ի ծով  
Կ'երթար շխակ:

Իւր ափանց քով՝ կանանչապորտ,  
Մեծագըլուխ խոջոր մի գորտ  
Ալ՝ աշալուր՝  
Ծաղկազարդար դաշտ ու մարգին  
Հայելով յար՝ եռանդագին  
Զննէր զիւր շուրջ:

Յանկարծ տեսաւ որ դըրացի  
Գիւղէն երկու մարդ՝ և երկու ձի  
Մերկ, անհամես  
Երեւցան կից դաշտին վըրան.  
Եւ փակելով՝ փոյթ՝ իւր բերան՝  
Կեցաւ ի դէտ:

Մին պայտար մ'էր, միւսն ալ մըշակ,  
Եւ կուգային — ի՞նչ նուրբ ձաշակ —  
Այն գունախայտ  
Եւ խընկարայր գողարիկ մարգին  
Վերայ՝ երկու ձիոց ոսքին  
Զետեղել պայտ:



Գամեր, խարտոց, մուրճ հանեցին.  
Մըշակն յառաջ բերաւ իւր ձին,  
Եւ կենդանւոյն  
Վեր առնելով ոտքերէն մին՝  
Ուժեղ պայտարն ալ իւր գործին  
Սկսաւ իսկոյն:

Մեր կարձամիտ գորան այն ատեն  
Յանկալով որ զինքն ալ պայտեն  
Զիուն նըման՝  
« Վարպետ, գոչեց, բաղձայ հոգիս  
Որ արդ իմ ալ զարնէք ոտքիս  
Պայտ մ'աննըման . . . . »

Պայտարն անձայն կեցաւ մի քիչ.  
Յետոյ բարձաւ ծաղրու քըրքիծ,  
Եւ՝ « Գորտ յիմար,  
Յարեց, այդ կամքդ ի զուր ծընաւ.  
Բանդի իմ քով չ'ունիմ բընաւ  
Պայտ քեզ յարմար . . . . »

**ՄԱՆՈՒԿՆ ԱՐ ԱՐՁԱԳԱՎԻՔ**

\* \* \*

Կրնա՞ս, Արձագա՞նգ ծայնատու,  
Ինձ՝ մի առ մի՛ անուանել դու  
Եւ ըսել թէ՛ մեր Հայ տառեր  
Ոյք են. ո՞ւր են ծընունդ առեր.

\* \* \*

- Ո՞ր տառ թամն ի խթան փոխէ .....  
— ..... Խէ՛:
- Ո՞ր տառ ժիշաղի եւ ցընծայ .....  
— ..... Ծա՛:
- Կայծակունք ալ տառ կ'արձակե՞ն .....  
— ..... Կէ՛ն :
- Ո՞ր տառ կ'երթայ չեմ գիտեր յ'ո՛ .....  
— ..... Հօ՛:
- Ես ո՞ր տառով ձայն ունեցայ .....  
— ..... Զա՛:
- Կայ տառ մ'անջինջ ի մագաղաթ .....  
— ..... Ղամէ՛:
- Զմեզ ճանճն ո՞ր տառով կը կըմէ՛ .....  
— ..... Ճէ՛:
- Ո՞ր տառ գայ մեզ Աբրահամէն .....  
— ..... Մէ՛ն :
- Բառից ծայրն ո՞ր տառ կը սահի .....  
— ..... Ցի՛:
- Ո՞ր տառ ոտքեր տայ Յովիանենու .....  
— ..... Նո՛ւ :
- Շոգին ի՞նչ տառ կը Փըշքըշայ .....  
— ..... Ծա՛:
- Ո՞ր երրորդ ծայնաւորն ո՞րն է .....  
— ..... Է՛:
- Իսկ չորրորդ ծայնաւորն եւ ե՛թ .....  
— ..... Ե՛թ :
- Կայ տառ մ'որ թագչի յ'ամօրոյ .....  
— ..... Թօ՛:
- Ո՞ր տառ ժայռէն դուրս կը խուժէ .....  
— ..... Ժէ՛:
- Գինին ո՞ր տառն առնէ գինի .....  
— ..... Ինի՛:
- Ո՞ր տառ տայ մեզ լոյս եւ լաիւն .....  
— ..... Լիւն :

- Սուլող ժիւքն ալ տառ կը հոսէ՞ .....  
— ..... Թէ՛ :
- Ի՞ր տառ տայ մեզ հուր եւ աւիւն .....  
— ..... Ի՛ւն :
- Ի՞նչ տառ տայ վարդն յիւր թեթեւ հեւ .....  
— ..... Վէ՛վ :
- Իսկ արտօւտիկն յիւր ոստոստի՞ւն .....  
— ..... Տի՛ւն :
- Սուրն ի գետին ի՞նչ տառ գըրէ .....  
— ..... Բէ՛ :
- Ո՞ր տառ երգէ միշտ « Տէր կեցո՞ » .....  
— ..... Յօ՛ :
- Ոտարամուտ մեր Օն ու Ֆէն՝  
Գուցէ կուգան ..... Սամաքոֆէ՞ն .....  
\* \* \*

Սեպտ. 83



## ԳԻՆՈՎՆ ԱՌ ՔԻԹՆ ԻԻՐ

ԹԱՐԳՄ.

Ո՛ գեղեցիկ քիրս որ , բազմաքանակ  
Կարմիր քէ ձերմակ զինոյ շընորհին ,  
Այտերուս միջտեղ փայխս շարունակ  
Զերդ շէկ կամ կապոյտ գոհար գերազնին .

Ո՛ յաղրանդամ քիրս , երբ մի զաւարի  
Մէջին տէսնըրիս՝ ա՛լ գեղանի ես ,  
Զի չ'ե՞ս նըմանիր այն մարդոց քըրի  
Որք՝ զինոյ տեղ՝ զո՞ր խըմեն սոսկապէս :

Մի հընդկանակ զըլիսոն ես նըման .

— Խէ՛նձ են անոնք որ քըրով են աղրատ . —  
Քեզ տալու համար այդ գոյնն , ո՞ն , երկան  
Ատենեներ պէտք է տըրնիլ անվընատ :

Գաւարն է միակ վըրճին քեզ յարմար ,  
Ես անհըրամեշտ ներկն ալ է զինի .  
Քեզ այդ երփներանգ գոյն տալու համար  
Պէտք է որ զինին ալ ընտի՛ր լինի :

Կ'ըսեն քէ աջաց տէսրն արգիլս դու .  
Ի՞նչ փոյք , մինչ զինին պահէ մարմինն ողջ ,  
Լա՛ն է որ պակսին պատուհանք երկու ,  
Քան քէ աւերակ լինի տունն ամբողջ ..... :

••••••••••••••••••••

## ՍՈՂԵՐԱՅԻՆ ԿԽՆ

Ա

Ամառն անցաւ վերլստին .  
Անցաւ զեփիւռն ալ նախշուն  
Եւ թուփերու թարմ հոտին  
Փոյթ յաջորդեց ցուրտ աշուն :

Կանանչազուրկ ու դեղին  
Են դաշտօրայք ու լերինք .  
Արդէն հովիւք ալ թողին  
Իրենց մախաղն ու սըրինք :

Ամպերու մէջ՝ դիմասքօղ՝  
Լուսակորոյս է արեւ .  
Չըկան զըւարթ եւ երգող  
Թըռչունք ծառոց ըստորեւ :

Չըկան թիթուռնք գունազարդ  
Որք թրթըռան սիրագին ,  
Չըկայ ըռւան , չըկայ վարդ  
Որ նախանձին մեխակին :

Չըկան բուրմունք անուշակ ,  
Ո՛չ յասմիկ , ո՛չ շահոքրամ ,  
Ո՛չ ալ գողարիկ մանիշակ .  
— Եւ ոչ ձըձեաց խօ՛լ երամ :

Եւ ոչ ձըպուռ որ հեղու  
Իւր ձըռձուներն ոստոց տակ .  
Եւ ոչ փութկոտ , ժի՛ր մեղու  
Որ բերէ մեղը ի փեթակ :

Վէհ կաղնիներն՝ անտերեւ՝  
Գլուխնին ուղղեն դէպ ի վեր  
Աւստի կարկուտ եւ անձրեւ  
Թափին երկրիս տալ աւեր :

Գիշերներն ալ անմըռունջ՝  
Չունին ո՛չ աստղ ո՛չ լուսին .  
Մի քանի բու մահացունչ  
Իրարու հետ կը խօսին ..... :

Ծովն ալեկոծ , կատաղի ,  
Մըռնջելով մոլեգին ,  
Փրփրապարար մի ուղի  
Ցոյց տայ նաւուց ընթացքին :

Մերթ ընդ մերթ շանթ ու կայծակ ,  
Մըթին յերկնուստ վայր ի թափ ,  
Կարծես բանալ գան մի ծակ  
Ուստի տեղայ մահ , սարսափ ..... :

Բ

Ինչպէս աշունն՝ ամառին  
Յաջորդելով՝ ցրտաբոյր  
Շնչովն խկոյն կը սառին  
Թունոյն երգն ու ծաղկին բոյր .

Այս աշխարհիս մէջ ալ մարդ  
Կենաց աշնան երբ հասնի ,  
Կորպամակ , ալեզարդ  
Երբոր լինի ծերունի .

Երբ դառնան հերքն ըսպիտակ ,  
Ճակատն՝ անգոյն՝ թարշամի .  
Անցեալ աւուրց յիշատակ  
Իւր սրտին խորն ընկղմի .

Եւ միտքն յուղի դառնագին  
Այն ժամերու փափագով  
Ոյց մէջ խայտար իւր հոգին ,  
Եւ որք ալ չեն իրեն քով .



ՄՈՒՐԱՑԻԿ ԿԻՆԸ

— Փափկիկ ծաղկանց փոխան՝ փուշ  
Զինջ հեշտութեանց փոխան՝ սուգ —  
Գան պաշարել զինքն՝ անյուշ  
Յաւեր եւ յորդ արտասուը .

Եւ նըշմարէ՝ գիմայլայլ՝  
Այն վիհն, անեզր, անսահման  
Ուր կընթանայ . — այն մըռայլ  
Վիհն որ կոչեն « Դերեզման » , —

Եւ հեծէ նա . — այլ երկին  
Որ մարդն հոգայ անդադար,  
Իւր բարութեամբն՝ անմեկին  
Լինի նըմա մըլսիթար .

Տառապելոյն՝ թն թիկունք  
Տայ, բայներուն ալ թոչուն,  
Իսկ ծերունելոյն՝ տայ մանկունք  
Աիրաթոթով, դողդոջուն,

Որք՝ դըրախտին ջինջ տիպար,  
Զուարթնոց քովլէն վայր եկած՝  
Գորով, դըրուանք, խինդ ու պար  
Սըփուեն ի մեզ անկասկած .

Եւ ոյց աչաց մէջ իսպառ  
Անմեղութեան հայելի —  
Արեւուն պէս վեհափառ  
Մի շող, մի լոյս կը փայլի ..... :

## ¶

Ասկայն, աւա՛ղ, աշխարհի  
Մէջ՝ անդիտակ նահատակ՝  
Երբեմն այդ լոյս կը մարի  
Ճակատագրի շնչոյն տակ .

Երբեմն, անշուք, գլմիկոր՝  
Թըշուառ մանկունք, մերկ, նիհար,  
Աստ անդ շրջին՝ մի բեկոր  
Հաց որոնել վշտահար :

Փոքր են նոքա և բոպիկ .  
Ի՞նչ հագած են — ցնցոտի՛ .....  
Պատառ պատառ մի շալիկ  
Եւ կիսաթուլ մի գօտի .....

Եւ կը վազեն տիրադէմ,  
Արտասուելով շարունակ,  
Անցնող արանց, կանանց դէմ  
Ափ կարկառել կամ պլնակ .

Մուրալ հաց կամ հացագին,  
Զոր կը փութան անխստոր՝  
Տանելյանձնել առ մի կին .  
— Իրենց հիւանդ, լըքեա՛լ մօր

Որ պարզած լաթ մ'ի գետին,  
Զայնով, շեշտով ու ձեռքով  
« — Ողորմեցէ՛ք աղքատին ..... »  
Հեծէ ժամուն դըրան քով ..... :

— Ողորմութիւն . — արւէ՛ք միշտ,  
Տըւէ՛ք ցերեկ ու գիշեր .  
Բափոփեցէ՛ք ամեն վիշտ,  
Փոյթ չէ՛ թէ զձեզ չեն յիշեր :

Փոյթ չէ՛ եթէ շատ անդամ  
Համեստ լինի ձեր նըւէր .  
— Բա՛ւ է որ յօժարակամ  
Տա՛ք զայն սրտիւ անըստուեր .

Մըխթարէք մի էակ,  
Ժըպտով լընուք մի հոգի  
Որ հեծութեանց բեռին տակ  
Թըշուառօրէն կը կըքի .

Եւ որդեգրէք՝ սիրատած՝  
Ամէն անտէր, որբ տըղայ  
Որ՝ երկինքէ՛ն վար եկած՝  
Երկրիս վերայ կը դողայ ..... :

## ԳԹԱՍԻՐՏ ԲՈՒՆ

— ԱՌԱԿ —


Կորակբուոց, արինարբու,  
Զարագուշակ խոշոր մի քու՝  
Կիսախարիսուլ եւ ամբընակ  
Տան մի վերայ կ'ապրեր մինակ.  
Եւ ամեն օր, երբոր արեւ,  
Կուտար երկրին վերջին բարեւ,  
Եւ հընուրեան վերայ՝ զիշեր  
Մի մուր վարագոյր կը քաշէր,  
Մեր մենակեացն՝ արագարեւ՝  
Կը բողուր իւր բոյն ու՝ թէրեւ՝  
Կը սըլանար մինչեւ յանտառ,  
Իւր ձանկերով պատառ պատառ.  
Գիշատելու բազում անմեղ,  
Խե՞ղճ բոշնիկներ սիրագեղգեղ  
Որք՝ երգելէ բազմավաստակ՝  
Կը նընջէին բուխ ոստոց տակ:  
Սակայն, բարձած հարուստ աւար,  
Երբոր դառնայր յիւր բոյն խաւար,  
Դիտմամբ ի գետին կը ձըգէր  
Մի քանի հատ բոշնոց ձագէր  
Որպէս զի՝ զուն, մուկ կամ կատու՝  
Իւր դըրացիքն, ամեն առառու,  
Տանն առջեւեն անցած ատեն  
Անեց հոտն առնուն եւ ուտեն,  
Եւ հոչակեն մեծաբարբառ,  
Թէ՛ իրեն չափ առարինի՝  
Պատուոյ, գովեստից արժանի,  
Հոգի՝ տե՞ղ մի չը կար խսպան:  
— Եւ արդարեւ, այ գունդ ի գունդ,  
Շուներ, կատուներ սրտարունդ,

(Պընակայլ՝ զ չորքոտանիք,  
Դուք ալ ոմա՞նց կը նըմանիք . . .)  
Կուշտ որովայն, ցերեկն ի քուն  
Կը գոչէին եռանդազին.  
— « Երկինք օրէ՛ր շնորհեն անզին,  
Յաւետ անփորձ պահեն մեր քուն,  
Զի այսքան սուրբ, ազնիւ, արդար,  
Բազումողորմ, կենզանեսէր,  
Աղքատաց նեցուկ, մըխիքար  
Բու՝ մինչեւ ցարդ մենք չե՞նք տեսեր : »

\* \*

Ես կը ձանջնամ մեկ, երկու՝  
Բուին նըման ահարկու՝  
Մեծափարբամ հարուստեր,  
Որք կը քանդեն շատ տուներ  
Բիւր կերպերով անիքաւ,  
Կ'առնուն ալոց ոսկիներ,  
Եւ կը դիզեն զանձ անբաւ.  
Ունին կառք, ձի, ապարանք,  
Թանկ կարասիք, ձևխ սեղան.  
Իրենց՝ պատիւ ու յարգանք  
Ամեն կողմէ կը տեղան.  
Եւ որք՝ տարին մի անզամ՝  
Կը փուրան յօժարակամ  
Իրենց անպաշտպան ազգի  
Նըպաստ տալ հինգ տասն ոսկի,  
Որ մեծ ու պգտիկ թէրքեր  
Տըպէն իրենց անսուներ  
Եւ գոչէն մինչեւ յերեր.  
« Կեցցէն Հայ բարերարներ . . . : »

Յուլիս. 83



## ԳԱՄ. ՌՈՒՌ

Մինչեռ կարմիր ու կապշտ,  
Ճերմակ ու գեղին  
Ծաղկունք՝ բուրումներ կյա կյա  
Ուղին Անեղին .

Մինչեռ ցօղեր ու շողեր  
Թօլժափին թէթեւ  
Հո՛ն ուր ձըմեռ կը մաղէր  
Ցուրտ, ձիւն ու անձրեւ .

Խարտիշագեղ մի մանկան  
Մատղալ մարմնոյն տակ,  
Ահա գարուն սիրական  
Միջ հասաւ շիտակ .

Եւ մեզ ըերաւ միասին  
Թըռչոց մի բանակ՝  
Որք ոստոց մէջ կը խօսին  
Լեզու Մ'ներդաշնակ .

Քանզի ինքն իսկ անմաց քով  
Կանգնած՝ գեղունակ՝  
Դաս տայ ձայնով ու ձեռքով՝  
Մի գողտը եղանակ .

Եւ քաղցրաձայն սարեկին՝  
Որ կը ծուլանայ՝  
Ցեղյեղել կուտայ կըրկն  
Մի պէրճ Ովսաննա

Ուր՝ Արեւունի ի պատիւ՝  
Թըռչունք պիտ' երգեն .  
« Անկեղծ սիրով , ջինջ սըրտիւ  
Գոհանա' մը ըլքէն . . . »

Գարունն իրեն օգնական  
Ունի մի սոխակ  
Որ երգեւ մ' է պատուական ,  
Այլոց պէս չ' է խակ .

Եւ որ ահա վար եկած  
Մըթին այն թըրիէն  
Ոյր մէջ կ' երգէ անկասկած  
Նա ամէն ատեն ,

Դայար խոտերուն վերայ ,  
Իւր բյոնէն հեռի ,  
Դէմ բըռներով կ' երերայ  
Եւ շընչով կ' ուռի :

Սարեկին քով անմեղուկ ,  
Տըդոյն ու խոնարհ  
Թառած պըզտիկ մի ճընճլուկ  
Բիրան չը բանար .

Իսկ ի վերեւ մի արտոյտ  
Եւ մի ձախսարեկ  
Կ' ըսեն . « Մէնք մեր դառն , ո՞հ , շոյտ  
Սովեցանք երեկ : »

Գիշ մ' անդին ալ մի փլորիկ  
— Վարպետ տիրացու —  
Թըլթուեցընէ իւր կորեկ  
Երեան եւ կըծու

Զախ տալով կ' ըսէ . « Լո՛ւռ կաց ,  
Աէդ կ' որ մայանջին ,  
« Լո՛ւռ , որ պահ մ' իմ դիւրագդաց  
Ականջներս հանդչին : »

Դեղնիկ մ' ալ իւրեւ տըղայ  
Որ տառաւուն  
Անմըտորէն կը դողայ  
Երթալ վարժատուն

Կը պատրաստէ իւր թեւեր  
Որ գոչէ « Ճի՛ , ճի՛ »  
Արլանայ լեսներն ի վեր  
Եւ դասէն փախչ :

Իսկ ծիծեռնակին անվըրդով  
— Մայր փափկատըռտուն  
Ոյր որդւոցն հարկ է փութով  
Յարդաշէն մի տուն —

Կ' ըսէ — « Ես դասս՝ իրա՛ւ որ՝  
Զ' եմ գիտեր , Տէ՛ր ի մ ,  
Զի երգելէ կարեւոր  
Ուրիշ գործ ունիմ : »

\* \*

Հայ մանկունք , ծիծեռնակին  
Յար նըման եւ դուք  
Պէտք է ձեր պարտքն՝ անմեկին  
Ճանչնաք եւ լընուք :

— Թո՛ղ թըռչուններն ոստոստեն  
Անհոգ եւ անքէն .  
Խընդադին ամէն ատեն  
Պարեն ու երգեն .

Եւ թո՛ղ ծաղիկներն աստ անդ  
Փարոմ եւ հոտաւէտ  
Փայլին . Թո՛ղ մարդ ու մարմանդ  
Ծիծաղին յաւէտ . —

Պուք գիտցէ՛ք միշտ , անդանդաշ ,  
Սիրով մ' անսահման  
— Թողլով անպէտ խինդ ու խաղ —  
Պարապիլ ուսման :

Զեր սըրտից մէջ գեղանի  
Շինեցէ՛ք մի բոյն  
Ուր միշտ Բարին ծընանի  
Եւ մեծնոյ իսկոյն .

Ուր դընի անգին մի դանձ  
Գըթոյ անըսպառ ,  
Ուր սի և քէն ու նախանձ  
Զը մըտնեն իսպառ .

Եւ ուր մասասան ապրին ,  
Վառին յաւիտեան ,  
Աէրն ընկերին , տըկարին  
Եւ սէրն Հայութեան :

Ք. Փետր. 84.

## ԱՌ ՀՈՒՍՆԱԿ

Երբոր զիշերն ամեղաստուեր՝  
Տիեզերաց վերայ համայն  
Գայ տարածել իւր մուր թեւեր ,  
Եւ սովակին ա' զողոտրիկ ձայն  
Զ' ուղիկ վարդին սիրոյ հրաւեր .  
Մինչ քաղցրագին որ լըռելեայն  
Հեզիկ ելուն երկինքն ի վեր  
Սահուն ալեաց մըրմունջը միայն .

Ի տըրմուքեանց բազմավաստակ  
Մինչ թըռչուառն իւր ցուրտ յարկին տակ  
Փուրայ հանգչի յանդորր ի քուն ,  
Եւ մինչ այլուր հաճոյք եւ պար  
Եւ հեշտութիւնը՝ ոյց մէջ թարուն  
Վիշտեր հըսկեն մահատիպար՝  
Յուղեն ոգիքն եւ կը խայտան  
Ուստերք , դըստերք սիրատատան .

Խորհըրդաւոր , աստեղափայլ  
Գիշերին մէջ՝ դու , դակահար ,  
Թողուս ամպերն եւ յամբարայ ,  
Ո՛ երկնաճեմ ժըպտուն զոհար ,  
Լուսնակ , շըրջիս՝ վառ , անայլայ  
Աչօք դիտել ըզմեր աշխարհ ,  
Եւ թօրափել ձակտիս մըռայլ՝  
Շողերեդ շո՛ղ մ'ուրախարար :

Սիրեմ ըզքեզ սիրով յիմար .  
Պաշտէմ ըզքեզ — զի դու , լուսնակ ,  
Գորովագուր եւ շնորհնանակ  
Սիրոյ հրեշտակ մ' ես ինձ համար .  
Ըզքեզ տեսնեմ՝ երբ միայնակ ,  
Արտասուաց մէջ աչերս ի լող ,  
Ի զուր խընդրեմ ըմպէլ մի ցող  
Որով մարի հոգուոյս կըրակ :

Ապր. 85

Ըզքեզ տեսնեմ՝ երբ՝ դառնազին  
Երազոց մէջ՝ սըրտիկս անյոյ  
Որոնէ զինջ լոյսն արեզին  
Եւ երբ արեզն անդ չը տայ լոյս . . .  
— Զ' ե՛ս դու հըպարտ անոր նըման ,  
Դու նիւղ սիրէս , նա՛ օրեւանք ,  
Նա պայատներ սիրէ , դու՝ վաճք ,  
Նա՝ բոյն , օրրան , դու՝ գերեզման . . .

Պաշտէմ ըզքեզ , զի դու , լուսնակ՝  
Ինձ պէս՝ անշուք եւ վըշտակիք՝  
Թափառելո՛ւ համար մինակ  
Էին կամօր յաշխարն եկիք .  
— Ետ ինձ ցաւեր բազմագունակ ,  
Քեզ՝ բիւր աստղեր . . . անկարեկիք ,  
Եւ երկոցունց ալ շարունակ  
Հէծել . . . — անգոնք ձակատագիք :

Իսկ դու , խոժոռ ամպոց իսկ տակ ,  
Լուսնակ , կայտուես մըշտածիծադ ,  
Դու վայեւես երերն յըստակ ,  
Աստեղաց մօտ վարես կենցադ .  
— Ինձ ցաւունան բաղդին ապտակ ,  
Անլուր աղեւոր , մահու մանգադ ,  
Եւ մարդակուլ , անյիշատակ  
Մի ցուրտ եւ նեղ վայտեայ դագադ . . .

Միրեմ ըզքեզ , լուսնակ . . . . .  
• • • • • — Բայց մինչ  
Կ' երազեմ ես՝ նա կ' ընթանայ  
Ամպոց ի պահ տալ զիւխին իւր շինջ . . .  
— Բարեա և երրաս , լուսնակ , զընա՛ . . .  
Պերձ ոզի մ' ես դու . . . Ես , Ոչինչ . . .



## ԱՆՈՒԲԵՆ ՈՒ ՕԶԸ

— ԱՌԱԿ —



Մի օր աղուէս մ' յոյժ խորագէտ,  
Սնօրէն,

Ետ կը դառնար մի օձի հետ  
Դաշտերէն.

Սըրտերնին գոհի, փորերնին կուշտ  
Եւ զըւարթ,

Չի միասին խիստ արիւնուշտ  
Մի մեծ ջարդ

Էլն տըւած ըստուերարկու  
Ծառոց տակ

Որսալով հինգ ճագար, երկու  
Նապաստակ,

Որոց արիւնն օձն էր քամած,  
Աղուէսին

Թողլով վայելքն անշնչացած  
Թարմ մըսին:

Ստեն մ'այսպէս գացլն անխօս,  
Շիփ շիտակ.

Յանկարծ տեսան արագահոս  
Մի վըտակ

Որ՝ մի հովտի մէջէն գալով  
Անդադար՝

Սուրսուբարլով, փըրփըրալով  
Ծով կ'երթար:

Մեր ճամբորդներն ընկերաբար  
Առին կանգ,

Եւ օձն յարեց. — « Աղուէն աղբար,  
Ի՞ւր եկանք.

Զը կայ կամուրջ, տախտակ մ'իսկ նեղ  
Զոր կամաց  
Բըլնենք, անցնինք քեզ հետ մէկտեղ  
Մենք դիմաց.

Չ'ունիմ ձեռներ, չ'ունիմ փետուր  
Եւ ո'չ թեւ

Որ անկասկած մըտնեմ ի ջուր  
Ու թեթեւ՝

Սագի նըման, բաղի նըման  
Իմ թաթով

Լողամ, եւ հոս ու հոն գամ ման  
Անլըրդով.

Այս ի՞նչ փորձանք, ի՞նչ պատահար...»

— « Օձիկ, տե՛ս,  
Անօգուտ տեղ դու վիշտահար

Կաս այդպէս.  
Ես՝ մանկութեանս՝ աղէկ լողալ  
Սովորած եմ.

Կընամ դիւրաւ յառաջ խաղալ,  
Եւ կարծեմ

Դու ալ այսքան ծանրամարմին  
Զ'ես ի պար

Որ մեր մարմինք շուտ մ'ընկըղմին  
Ջերդ կապար

Եթէ ուժգին, ոլոր ոլոր  
Փաթթըլիս,  
Տարածուելով մէջքիս բոլոր  
Գրկես զիս,  
Եւ լողամ ես կամաց կամաց  
Ու երթանք  
Հինգ վայրկեանէն համնիլ դիմաց  
Անվլտանգ. »

Օձն՝ հըրթուանօք, յօժարակամ,  
Սըրտագին՝

« Աղուէն, գոչեց, դու բարեկամ  
Մ'ես անգին,

Եւ բարձրածայն կը դաւանիմ  
Ես հիմայ

Թ'երախտապարտ պիտի լինիմ  
Քեզ ցըմա՞ի...»

Երթանք ուրեմն, օ՛ն, անյապաղ...»

Ի երկոքին  
Մըտան ի մէջ սահուն եւ պաղ  
Հոսանքին:

Լողար աղուէմն անխոնջ, անծայն,  
Անխոտոր.

Միւսն ալ ուժգին կը գրկէր զայն.  
Բայց երբոր

Խիստ մօտեցան — չորս քայլ մընաց —  
Եզերքին,

Չարացաւ օձն եւ փըրկանաց  
Իբրեւ գին՝

Գլուխն երկլնցուց անոր տըժգոյն  
Վըզին մօտ

Որպէս զի անդ թափէ իւր թոյն  
Մահահոտ:

Աղուէմն յանկարծ ըզգաց մի ցաւ  
Վուր, ազդու.

Իւր ընկերոջ միտքն հասկըցաւ.  
« Խե՞նդ ես դու,

Հանդա՛րտ կեցիր պահ մ'օձիկ քոյր,  
Ի՞նչ կ'ընես...»

— « Ոչի՞նչ, այտէդ մի քաղցր համբոյր  
Կ'առնում ես...»

— « Իրա՞ւ. բարի՛, թո՛ղ որ գոնէ  
Փոխարէն

Համբոյր մ'ալ ես առնում քենէ  
Արտօրէն...»

Եւ օձն անմիտ գլուխն երբ բերաւ  
Բերնին քով,

Իւր ատամանց կենազրաւ,  
Սուր շարքով

Աղուէմն իսկոյն խածաւ ուժգին  
Եւ ցըմիշտ

Անհետացուց նորա հոգին  
Ամպարիշտ:

Եւ երբ եզերքն ելաւ. « Ողջո՞ն,  
Վա՛տ Յուդա...»

Մնջեց. քակեց օձն, որ անգոյն  
Զերդ շլոթայ

Պատէր իւր անձն, եւ զայն ձըգեց  
Ի գետին.


Յետոյ շըտկեց, ծըռեց, շըտկեց  
Վերըստին,


Եւ ուղղակի տարածելով  
Վերջապէս՝

Ականչն. ի վար որոտալով.  
« Ես՝ այսպէս՝

Կ'ուզեմ, ըսաւ, որ, այս անդուռ  
Երկնից տակ,

Բարեկամներս ըլան՝ ո'չ ծուռ՝  
Այլ շիտակ:





ՕԴԱԿԱՆ 88 ԴՐԵԱԿ

# ՕՐԱԿԱՆԱԳՈՅՑ ՊԼԵՍԱԿ

Ա

Մինչ ծառոց տակ մեղմատատան՝  
Երդ ի բերան թշրչունք խայտան  
Ժիր, արթուն,  
Եւ շընչաւոր էակք ամէն  
Գարնանային մի պար կազմեն  
Եռանդուն.

Մինչ վարդերովլ լի են դաշտեր,  
Եւ գոյնըզգոյն թիթուանց վաշտեր  
Փափկաթեւ,  
Սըլանալով, եղեմնաբոյր  
Գողարիկ ծաղկանց հազար համբոյր  
Տան թեթեւ.

Մինչ կալտագեղ երկնից վերեւ  
Լուսաճանանչ փայլուն արեւ  
Կը շողայ,  
Ծովերին մօտ, դետնատարած,  
Ուր կը նայիս այդպէս թշրիած,  
Ովկ տըղայ:

Ինչու աչերդ յառած, խոհուն,  
Ցուզեալ գիտես եթերն անհուն.  
Ոհ, ինչու...  
— Հոգւոյդ, սըրտիդ մէջ մանկական,  
Բաէ, քանի՞ երազներ կան  
Մեղմ ի չու:

Զըւարթաճեմ ամպոց նըման  
Քանի՞ երազք գունդ ի գունդ ման  
Գան ի քեզ.  
Եւ քանի՞ Խոլ իղձեր կայտուեն  
Եւ սըրտիդ մէջ նախանձ վառեն  
Հոգեկէզ. . . :

Աչացդ առջեւ ունի՞ս ( անշուշտ )  
Դալարազգեստ լերան մ'ի կուշտ  
Մի դըղեակ  
Ահեղակազմ եւ դրօշազմրդ  
Ոյր գոյութեանն խոկ միտքըդ՝ ցարդ  
Չ'էր տեղեակ:

Դու նորա տէ՞րն ես ինքնիշտան.  
Միթէ ոսիցդ ըրի՞ կոխան  
Ոյն ամէն  
Զար ասպետներն որք անկասկած  
Ըզքեղ ընկճել էին եկած  
Չորս կողմէն. . . :

Ունի՞ս իբրեւ դինանըշան  
Մի նազելի, փափկիկ չուշան  
Որ՝ յաւէտ  
Կատարելով բիւր ելեւէջ  
Կը ծածանի եթերին մէջ  
Խընկաւէտ:

Զ քեզ կ'ողաղե՞ն պատիւ և փառք.  
Ունի՞ս յիսուն ծառայ, վեց կառք,  
Քըսան ձի.  
Եւ իբրեւ մուկ — երբ գայ կատու —  
Դողայ քենէ մէն հարկատու  
Գիւղացի. . . :

Կայ դըղեկիդ պատերուն տակ  
Մի մըրմընջող պայծառ վըտակ  
Մեղմահոս,  
Որ սուրառայ գիշեր եւ տիւ,  
Եւ ուր գորտեր ցատկեն անթիւ  
Հոն ու հոս. . . :

Շուրջն ընդարձակ կայ մի անտառ  
Ոյր մէջ զըւարթ և միշտ կայտառ,  
Ներդաշնակ  
Զերդ նըւագներ որք քան դըախտէն՝  
Անոյշ երգեր՝ զքեզ կը պատեն  
Շարունակ:

Դըղեակիդ ունի՞ մարմարակուռ  
Մի զարդարուն փոքրիկ մատուռ  
Ուր՝ արագ՝  
Մէն կիւրակէ եւ տօն օրեր  
Փութան լըսել գիւղացիներ  
Պատարագ:

Ունի՞ս ըըրեղ մի զինարան,  
Մի հընութեանց ըշտեմարան  
Փառաւոր  
Ժանդոս սուրեր, գոռ վահաններ,  
Կոտրած տէգեր, սաղաւարտներ  
Պարաւոր. . . :

Եւ կայ մի ծեր որսորդապետ,  
Վարժ շուներու խայտարըղէտ  
Գումարտակ,  
Ոյր հետ երթաս ամէն անգամ  
Որսալ կաքաւ, այծեամն և կամ  
Նապաստակ. . . :

Արդէն շնորհա՞ծ է քեզ Երկին  
Ազնըւատոհմ, գողարիկ մի կին  
Գեղանի,  
Որ արժանիք ունենայ բիւր,  
Քեզ կենակից լինի եւ հիւր  
Բնդունի. . . :

Ունի՞ս արդեօք. . . — բայց մի՛ գուցէ  
Երազդ համեստ վիճակ մ'հայցէ  
Ի վերուստ,  
Եւ նախադաս համարես միշտ  
Խըրձիթի մէջ ասլրիլ անվիշտ՝  
Վան հարուստ:

Եւ մի՛ գուցէ բաղձաս մի արտ,  
Շատ մ'ոխարներ, կովեր պարարտ,  
Մի ջուր բուղիս  
Որով մէն ամ, մեծ դիւրութեամբ  
Ցառաջ բերես դըղում, կաղամբ  
Մեծագլուխ. . . :

Որով բուսնին առատօրէն  
Սոխ և հաճար, գարի, ցորեն  
Եւ խաղող.  
Զանոնք ծախես եւ փոխարէն  
Փաղաքացիք քեզ վըճարեն  
Առատ փող.

Եւ երբ ձըմրան սառնամանիք  
Համնին ծածկել ամէն տանիք  
Ու դաշտեր,  
Բոցաճարձատ կըրակին դէմ՝  
Իրը հիւրասէր, ազնըւադէմ  
Հանուտէր,

Ընկողմանած, շուրջդ ալեւոր  
Ոյր ու կիներ ժողվնս ըոլոր,  
Եւ անհոգ,  
Հանգըւատացած ամէն կողմէ  
Լըսես անձայն ինչ որ պատմէ  
Ամէն ոք. . . :

Ե՛Լ ու կանգնէ՞ , անփորձ տըղաց ,  
Միտքդ երազոց մէջ կը լողայ ,  
Եւ այդաի՞ս՝

Այն մանկութեան ժամերն անգին՝  
Զորս քեզ նըւէր տըւաւ Երկին՝  
Կը վատնես :

Ե՛Լ ու կանգնէ . Ժիր և ժըպտուն  
Փընա մըտնել դու վարժատուն  
Եւ ջանա՝

Ուսուցչիդ դէմ ըզգօն և հեզ  
Լինել և սովորինչ որ քեզ  
Դաս տայ նա :

Ե՛Լ ու կանգնէ , Եւ դըլիիկոր  
Փութա գընալ դու ամէն օր  
Վարժատուն ,  
Եւ հոն կըրթէ միտքդ անվըհատ .  
— Հոգ չ' լինիս անտէր , աղքատ .  
— Կ' դիտուն :

Յուլիս . 83

## ՄՈՂԵՁՆ ՈՒ ԿՐԵՍՑՆ

— ԱՌԱԿԻԿ —

( Նմանօղաբար )

— « Տարաբախտ կըրեայ..... » - զոշէր մի մողէզ :  
— « Խնչո՞ւ տարաբախտ... » - « Զի ըստիպուած ես  
Ուր որ երբաս՝ տունդ հո՞ն տանել քեզ հետ . »  
— « Է՞ն , բեռն օգտակար՝ քերեւ և յառետ : »



Պիտ' այն տուեն տեսնես թ'անալէտ  
Բան է կրչուիլ մեծ կամ ասպետ ,  
Եթէ մարդ  
Զէ կարդացած գըրքեր անթիւ ,  
Չունի ուսմունք իրեւ պատիւ ,  
Իրեւ զարդ .

Պիտ' համոզուիս թէ աշխարհի  
Մէջ ոչինչ է այնքան բարի  
Եւ վըսեմ ,  
Քան թէ ուսումն և գիտութիւն .  
Եւ ոչինչ վատ՝ քան ծուլութիւն :  
— Քէզ կ'ըսեմ ,

## ԵՐԳՆ ՀՐԵՇՏԱԿԱՑ

( Թարգմ . )

Եւ հրեշտակներն երգէին . « Ե՛կ առ մեզ , կոյս նազելի ,  
« Ե՛կ տեսնել մեր շեղեղ երկինքն ուր ամէն բան կը փայլի .  
« Մեր երկինքն առ որ վարէն , Ծընրեալ հային աչօք հեզ .  
« Մեր երկինքն աստեղազարդ պերճութեամբք անհուն , անշէ՞զ .  
« Ուր պիտ'ապրիս դու յաւէտ մեր օրինեալ դասերուն մէջ .  
« Ե՛կ առ մեզ , Ե՛կ առ մեզ : »

— « Մայր իմ , հեռուէն մի ձայն չ'ե՞ս առներ . »  
Մըրմնչեց հիւանդն ի լուր այս երգին :  
— « Ո՛չ , աղջիկս . հոգիդ պատեն ցընորքներ..... »  
— « Ո՛չ , մայր իմ , խըմբերգ մ'է այս քաղցրագին .  
« Գիշերանուագ մ'է , մայր իմ , որ ինքնին  
« Կը փութայ կըրկնել հիւծեալ հիւանդին .  
« Երգն որով անոր կը հըրճուի հոգին : »

Եւ հրեշտակներն երգէին . « Ե՛կ առ մեզ , կոյս նազելի ,  
« Ե՛կ եւ լե՛ր դու ի մեզ այն աղամանդն որ կը փայլի .  
« Աստղին ոսկեծաղիկ՝ որուն երկիրն է նախանձակէզ .  
« Ե՛կ բացուիլ մեր պարտիզն մէջ , ո՛վ դու գեղանի վարդ .  
« Զոր իւր ցոլմամբք ողողել հաճի արփին լուսազարդ .  
« Ե՛կ առ մեզ , Ե՛կ առ մեզ : »

— « Մայր իմ , բընաւ ձայն չ'ե՞ս առներ , լըսէ՛ . »  
Մըրմնչեց հիւանդն ի լուր այս երգին :  
— « Աղջիկս , այդ անշուշտ բան մ'ըլլալու չ'է..... »  
— « Ո՛չ , մայր իմ , խըմբերգ մ'է այս քաղցրագին .  
« Բնկերուհիներս են , մայր , որք ահա  
« Կ'երթան պար կազմել դալարեաց վերայ ,  
« Եւ կ'ուզեն եւ զիս տանիլ միասին..... : »

Եւ հրեշտակներն երգէին . « Ե՛կ առ մեզ , կոյս նազելի .  
— « Թագիս միայն կը պակսի մի մարգարիտ որ փայլի » —  
« Բսաւ մեզ Տէրն երկնաւոր . Եւ ամէնքս ալ՝ սիրակէզ՝  
« Ուստոց վրայէն մի ծաղիկ քաղող մի խումբ թըռչնոց պէս .  
« Եկանք մեր ջինջ թեւերով զգեեզ բառնաւ յաշխարհէս.....  
« Ե՛կ առ մեզ , Ե՛կ առ մեզ : »

— « Ա ի ձայն չե՞ս՝ առներ , մա՛յր , օդին մէջէն ....»  
 Մըրմընչեց հիւանդն ի լուր այս երգին .  
 — « Աղջի՛կս , հովերն են..... հեզիկ կը փըշեն.....»  
 — « Ո՛չ , մա՛յր իմ , խըմբերգ մ'է այն քաղցրագին.....  
 « Մա՛յր իմ..... հրեշտակաց..... ձայնն է..... վեհունակ.....  
 « Որ կ'երգէ..... երգեր..... նուրբը..... տարօրինակ.....  
 « Եւ որ..... կոչէ..... զիս . .... առ ինքն..... անձկագի՛ն.....: »

..... Եւ հրեշտակներն երգէին . « Ահա՛ , կուսի՛կ նազելի ,  
 « Ահա՛ , տե՛ս պերճ մեր երկինքն ուր ամէն բան կը փայլի .  
 « Մեր երկինքն առ որ վարէն , ծընըեալ , հային աչօք հեզ .  
 « Մեր երկինքն աստեղազարդ պերճութեամբք անհուն , անշէ՛ջ ,  
 « Ուր պիտ'ապրիս դու յաւէտ մեր օրինեալ դասերուն մէջ .  
 « Լե՛ր ընդ մեզ , լե՛ր ընդ մեզ : »



## ՇՈՂԵՌԱՆՆ ՀՈՎՏԱՅ

( Նմանողաբար )

— ԱՌԱԿԻԿ —

— « Ո՛ կապուտակ շուշանդ հովտաց ,  
 Խոնարհ բաժակէդ կիսաբաց  
 կը բուրբուրէ հոտ մանուշակ .  
 Ոիրուն ծաղիկ , զայն ո՞ւստի առիր դու : »  
 — « Մի փունջ կապելու համար , այս առտու ,  
 Մի կոյս քաղեց զիս , և մեխակ ,  
 Յասմիկ ու վարդ և մանխակ  
 Ընկերքս եղան անդ շարունակ :  
 Բոյրս - ոյր ուստի գալն հասկըցար արդէն -  
 Առի մեխակէն , յասմիկէն , վարդէն : - »

— Ի միտ առէք թէ՛ մարդ կ'օգտի ամէն անդամ'  
 Երբ կը ջանայ ընտրել իրեն լաւ բարեկամ : —



## ԱՇ ՈՒ ՎԱՀ

Թաւալ բաւալ , բուխ բուխ ալիք , դեղ առ դեղ ,  
 Յառաջանամ ի ծովն այն մերք գոռ , մերք նեզ ,  
 Զոր մարդկուրեան մինչ ցարդ բափած արտասուր  
 Սընուցեր են , եւ որ վասն այն կայ ի սուգ :  
 Եւ այս պահուս՝ լուռ , անփըրփուր , հանդարտիկ՝  
 Կը փայփայէ նա զբազուհին Վենետիկ՝  
 Ոյր բխրեղեայ յանջրն եւ ձակատն ալ մարմար  
 Կը փայլիքան ցոլուններով անհամար :  
 Կը շոյէ՛ նա սիրոյ բաղաքն այն տիպար  
 Ուր կան կոնտոլք , ջուրակք , ժըպիտք , երգ ու պար ,  
 Տամարք վեսեմ , պայատք , զըմբէքք ալ կապար ,  
 Նենգ ու դաւեր , բանտ , կախաղան ու տապար : .....

\* \*

Այլ ի՞նչ է դա .... Զոյգ պալատանց կողն ի վեր ,  
 Լայն , յաղրամիգ , աղեղանման , մեծաստուեր .  
 Միքէ այդ յարկք , ի նշան սիրոյ անաւեր ,  
 Գորովազին միմեանց տըւե՞ր են բեւեր .....  
 Ունենալով հանդիպակաց , ձոխ , վըսեմ ,  
 Այլ միմեանցմէ յաւետ անջատ կըրկին սեմ ,  
 Փուրա՞ն միքլ՝ զերդ երկուրեակ զողորիկ քոյր՝  
 Գըրկընդիսառնիլ , տալ եւ առնուլ բիւր համբոյր .....  
 Ի՞նչ միուրեան , եղբայրուրեան է այդ զիծ .  
 Հաղորդէ՞ դա ամեն բան , խինդ քէ կըսկիծ ,  
 Հըրձուանք , արտօսր , յոյս , յոյզ եւ լոյս քէ խաւար  
 Որք փոխն ի փոխս աստ անդ՝ զըտնեն ձոխ աւար : .....

\* \*

Ի՞նչ է դա .... Ո՞ն , այդ զոյգ դըրանց ի վերեւ .  
 Ուկի տառեր կը կարդացուին ակներեւ .  
 — Աստ են Օրենք , Արդարուրիւն , Դատաստան : —  
 — Մահապարտից այս է վերգինն ապաստան : —  
 Այդ պալատանց մին է յարկն ուր՝ անընդհատ՝  
 Վարին մատնիչք , ոմբալործք եւ չարք ի դատ .



Եւ միւսն՝ անյուշ, անել, անեղ և մի բան։  
Դատապարտեալք անդ իրենց մահ զբոնեն ժանտ.....  
Եւ միուրեան զիծն այն՝ կամուրջ մ'է միայն,  
Ա.Հ ՈՒ ՎԱՀԻՇ՝ կամուրջն, ուստի լըռելեայն՝  
իրենց մեղաց — կամ բարուրեանց մերք — փոխան՝  
Շատեր կ'անցնին, կ'երքան..... Ելնել կախաղան։

\* \*

— Վըձնէ ատեանն..... Եւ բացուի դուռն ահարկու։  
Մի մարդ, հազած երկայն եւ գորչ վերարկու,  
Կ'երեւի, մունջ, մըռայլ..... Իւր շուրջն, երկուստեր,  
Պատեն զինուորք, հըրացաններ, սուր եւ տէզ.....  
Մահապարտն է նա..... կ'ընթանայ յամրաբայլ։  
Ս.Ա իւր սցրտին մէջ՝ կատաղի՝ կայ մի գայլ,  
— Խցդմբտա՞նքն — որ՝ անյազ զազան՝ չը՝ զըրար,  
Զայն կը լափէ, կը բըզըկտէ՝ անդաղար.....  
Իւր հոգուոյն մէջ զըժոխային վառի հուր.....  
Իւր սառ շըրքանց եզրն երեւի յորդ փըրփուր.....  
Համան բնուրին իւր աշերուն թըւի բուխ,  
Ալզազգեցիկ..... Եւ կ'ընթանայ կորազուխ։

\* \*

Ս.Ա մինչ կ'անցնի այն անիծեալ կամուրջէն  
Որոյ ներքեւ նեզասան շուրք դըղբէն,  
Նըւաղ ակնարկ մ'ուղիէ նա իւր ոտից տակ.....  
Տեսնէ ընթացքն ալեաց ծովուն անյատակ  
Որք՝ յաշխարհի՝ իւր կենացն իսկ են պատկեր։  
Յանկարծ լիլէ կախաղանն այն մարդակեր.....  
Եւ մահն անշոնք, մահն ահուելի՛, մահն անա՛րգ,  
Փոսն անանուն, բաղումն անձայն եւ անկարգ.....  
Եւ սարսըռոայ, եւ մըռընչէ մոլեզին,  
Եւ կ'անիծէ զԱստուած, զերկիք եւ զերկին.....  
Եւ կ'արտասուէ, եւ կը զըղչայ, կը նեւա՛յ.....

— Ի նեռուստ ճայն տայ արձագանգն . — Ա.Հ ՈՒ ՎԱՇ . . . . .



## ԲՈՒՆ, ԿԱՏՈՒՆ, ՍԱԳԻ ԵՒ ՄՈՒԿԻՆ

— ԱՌԱԿ —

(Նմանողաբար)

Դրալոցական մանկունք մի օր՝  
 Մի խաւարին, խոնաւ եւ խոր  
 Ծակի մէջէն՝ ծեռք ձրգեցին  
 Մի բու անշուք եւ ահաւոր,  
 Եւ զայն իրենց տան հաւնոցին  
 Մէջ դըրին, դուռն ալ գոցեցին։  
 Թրոչունն իւր քով՝ ամէն առտու՝  
 Սագի ծագ մ'եւ ծեր մի կատու  
 Կը տեսնէր, որք, միմեանց քրմաց  
 Մըշտ համաճայն ընթանալով  
 Կը վարէին կեանք մ'անխըռով.  
 Ուստի ինքն ալ կամաց կամաց  
 Հսկըսաւ տալ՝ առնուլ բարեւ,  
 Ժըպտիլ, եւայն... Եւ արդարեւ  
 Շաբաթ մ'յետոյ այս երեքին  
 Մէջ՝ սերտ, անկեղծ եւ սըրտագին  
 Մըտերմիւթիւն մ'հաստատուեցաւ.  
 Ա՛լ յոյ թէ սուգ, հըրնուանք թէ ցաւ՝  
 Ի՞նչ որ ըզգար իրենց հոգին  
 Զայն իրարու կը յայտնէին։  
 — Երեկոյ մ'էր. ազգաց, ազանց,  
 Անոնց փառաց, զօրաց մասին  
 — Առանց փաստերն ընելու զանց —  
 Կը վիճէին անդ միասին։  
 — « Իմ համոզումս, Կատուն կ'ըսէր,  
 Է թէ՛ խոնուն, աստուածասէր,  
 Արթուն, գործօն, ճաշակաւ նուրբ,  
 Խոհեմ, ազնիւ, բարի, մե՛ծ, սուրբ  
 Մի ժողովուրդ, ազգ պատուական՝  
 Եգիպտացիք մի միայն կան։ »  
 — « Իմ կարծիքս է թէ, կ'ըսէր նուն,

Նոյնն է եւ մեր բըռնած ճամբան.  
 Մեզ ո՛վ որ շահ, դըրամ, ուտեստ  
 Տալու ըլլայ՝ լոկ, անխափան  
 Կը շըռայլենք անոր գովեստ։

Աթենացիք է՛ն իմաստուն,  
 Քաջամարտիկ, արժանեօք լի,  
 Առաջնակարգ, յաղթ, պանծալի  
 Աննըման ազգն են յաշխարիի։»  
 — Սագի ծագուկն, յուզմամբ մ'արի,  
 Բարկութեամբ կը պատասխանէր.  
 « Զարմանալի՛ էք, պարոններ,  
 Հովվալայեցիքն ո՞ւր կը թողուք.  
 Այն ազգն արդեօք կը մոռնա՞ք դուք.  
 Այն ազգն որ ցարդ ամէն բանի  
 Մէջ փառաւոր անուն մ'ունի.  
 Որ փայլ տըւաւ գեղարուեստից,  
 Յարգ ընծայեց երկնային դից.  
 Պատերազմաց մէջ միշտ յաղթող՝  
 Ամենուրեք կանգնեց կոթող.  
 Է՛ն, կը մոռնա՞ք ազգն այն, կ'ըսեմ,  
 Աշխարհաշէն, պերճ ու վլսեմ,  
 Ոյր որդիքն են կատօն, կեսար.  
 Ո՞ր ազգ անոր է հաւասար...։»  
 — Այս միջոցին՝ ուշիմ մի մուկ  
 Որ ի հեռուստ մըտիկ կ'ընէր,  
 Ընդմիշեց վէճն եւ « Պարոննե՛ր,  
 Բա՛ւ է, ըսաւ, այդքան աղմուկ.  
 Տարբեր կարծեօք եւ միմեանց դէմ  
 Խօսենուդ պատճառն ես գիտեմ.  
 Եգիպտոս՝ միշտ կատուներուն  
 Կը սիրէր ցեղն եւ կը յարգէր.  
 Նոյնպէս Աթէնք կը պատուէր Բուն.  
 Հովվալայ բերդին մէջ ալ սագեր՝  
 Թէեւ ի վնաս կայսեր գանձուն՝  
 Կ'ապրէին կուշտ ու կուռ եւ գէր։»

## Ա. Ո ԴԵՐԵՆԻԿԻ

Երբոր արեւ,  
 Լուսաձանչ յերկնից կամար,  
 Սըփուէ շողեր, փայլ անհամար  
 Լերանց վերեւ,  
 Եւ կը գարթնու սիրուն սոխակ,  
 Ցընծայ շուշան, ցընծայ մեխակ  
 Փափկատերեւ.

Երբոր լուսին,  
 Թաքուն ի ծոց ամպոց մըռայլ,  
 Մինչ ի ծագել արծաթափայլ  
 Որշալուսին,  
 Կանթե՛ղ սիրոյ Աստուածավառ,  
 Իւր աշերով մըռտապայծառ  
 Հայի կուսին.

Կամ ի սլնար  
 Երիտասարդ ոգեւարի  
 Ոյր կեանք իրեւ վարդ կը խամրի  
 Խորչակահար,  
 Պարզելով ջինջ լուսոյ շաւիղ  
 Երբոր հընչ թըրթուուն տաւիղ,  
 Վիրոյ քընա՛ր.

Երեւուն լցու  
 Վանէ բնութեան ըստուերքն ի բաց.  
 Լուսնին ի շող երկնասըլաց՝  
 Ծիծազի կայս.  
 Տաւղին դաշնակն երանաւէտ՝  
 Ոգեւարին ձօնէ յաւէտ  
 Աէր, կեանք և յո՛յս։

Ո՛ Դերենիկ,  
 Նոյնպէս եւ ես, մինչ յուսահատ,  
 Խաւարն ի սիրտ, սուգն ի ճակատ  
 Կայի մենիկ,  
 Ցանկարծ ցաւերս առին դադար.  
 — Խայտաց հոգիս անմըխիթար՝  
 Ի քո ձայնիկ։

Հոգի՛ շըքեղ,  
 Ցողիմպ լերին մըռտադալար  
 Ծընար արդեօք, կամ յոստալար  
 Ի բոյն անգեղ  
 Որ՝ մերթ գողարիկ իրեւ պըլպոււ,  
 Եւ մերթ վըսեմ՝ հեղուս անդոււ  
 Քո վեհ գեղգեղ։

Ո՞ր մայր-հրեշտակ  
 Եղեմարուղիս քաղցրիկ կաթով  
 Սընոյց լըզուդ սիրաթոթով  
 Իւր թեւոց տակ.  
 Կամ ո՞ր Մուսայ, երգ ի բերան,  
 Քոյդ մանկութեան շարժեց զօրքան,  
 Ասա՛ շիտակ։

Պերձաբարբառ  
 Ցաւերժահա՞րս մ'արդեօք բարի  
 Հիւսեց տաւղիդ թելերն արի.  
 Եւ կամ յանոտառ  
 Ջեփիւն արդեօք նազելաշունչ  
 Գորովագին շոյեց քո թունչ,  
 Քո սիրտ կայտառ։

Անեղին հուր  
ՑԱՊՈՂՈՆԵԱՆՆ արդեօք տաճար  
Վառեց ի քեզ այդ սուրբ հանձար  
Ոյր բոց մաքուր  
Բիւր կայծերով կամի լափել  
Զեռներն որք գեռ չ'են թօթափել  
Սըւին և սուր :

Ո՞հ, չ'ե՞ս գիտեր,  
( Զայս անգիտել քեզ չ'է հընար )  
Ո՞հ, չ'ե՞ս գիտեր թէ այս աշխարհ  
Դաշտ մ'է անտէր  
Ոյր մէն մըշակն՝ ինքնիշխան պէտ՝  
Հընձէ վարդերն իբրեւ անպէտ,  
Վայրի խոտեր :

Նդրայր անուշ,  
Ո՞հ, չ'ե՞ս գիտեր թէ այս աշխարհ՝  
Մէր անձկալի հոգւոց համար՝  
Բա՞նտ մ'է անյուշ  
Ուր կըրելով բախտին ապտակ  
Միշտ կը քաղեմք մեր ոտից տակ  
Տատասկ և փո՞ւշ.....:

Օր մ'ալ, տա՞ղ,  
Մէր երազոց փայլուն երամ  
Կ'անկետանայ վաղաթառամ,  
Եւ սուր մանգաղ  
Անդութ մահուն կենազըրաւ  
Ըզմեզ գըրէ ողբաթաթաւ  
Ի ցուրտ դագաղ.....:

— Արդ, մինչ հովեր՝  
Զարագուշակ, թուխ և մըթին  
Ամպոց ի ձայն՝ սըփուեն չորս դին  
Մահու հրաւէր,  
Օ՞ն, իբր արծիւ բարձրաթըրիչ,  
Երկուքու յեցեալ ի մեր գըրիչ  
Ալանամք ի վեր :

Ի վե՛ր, ի վե՛ր,  
Հո՞ն ուր քերթողն ապրի ազատ.  
Մըտածութեան վայր հարազատ,  
Վայր անըստուեր,  
Ուր անհունին մէջ անսայթաք՝  
Նա կը գըտնէ իւր գըլխուն թագ,  
Փա՛ռք անաւեր :

Ե՛կ, սըրտաթունդ  
Հոգւոյս ընկեր, տո՛ւր ինձ քո թեւ,  
Ի վե՛ր, ի վե՛ր սլանամք թեթեւ  
Յաստեղաց գունդ,  
Կոխոտելով մեր ոտից տակ  
Այս աշխարհի վիճն անցատակ,  
Անեղին անդունդ.....:

Անդ՝ դրախտաբոյր  
Եթերին մէջ, թաւալգըլոր  
Քեզ հետ ապրիմք սիրամոլոր  
Իբր երկու քոյր,  
Եւ անդ երազք գեղածիծաղ  
Գան օրօրել մեր ջինջ կենցաղ  
Երկնահամբոյր :

Անդ՝ վարդագոյն  
Նըրթունքդ ոչ եւս հեծեն ի քող.  
Անդ չիք գըժնեայ մահու կոթող,  
Տապար կամ թոյն,  
Զիք դառնադէտ վիշո, գերեզման.....  
Այլ լո՛կ շըքնաղ սըրտիդ նըման  
Զըքնաղ մի բոյն :

— Ո՞հ, բայց ի զո՞ւր  
Հոգիս կամի տալ քեզ բարեւ.  
Յայտ և անյայտ ես դու իբրեւ  
Նըրթնիկ հուր,  
Ի զո՞ւր բառնամ աչերս յերկին,  
Հառաշանօք գոչեմ կըրկին.  
« Ո՞ ես և ուր..... »



## ՊԱՐՈՆ ԼԱՓԱԼԻՍ

— Թարգմ. —

Պարոն Լափալիս մեռա՛ւ...  
Հոգին մարմնէն տըւալ խոյս.  
— Եթէ չը մեռնէր՝ հարկաւ  
Պիտի տեսնէր դեռ շա՛տ լոյս....:

Յաղթանդամ էր եւ աղլոր.  
Սիրտն ալ էր լի սիրով բուղիս.  
— Միշտ՝ երբ հանէր իւր կըլոր  
Գըլխարկ՝ բացուէ՛ր իւր գըլուս....:

Իւր խոհարաբն ամեն օր  
Եփէր ճաշեր խիստ համեղ.  
— Գիտէր թէ՝ հաւկիթն է որ  
Կըրնայ շինել ձըւազեղ....:

Սեղանին վերայ յաւէտ  
Գինի կը խըմէր անուշ.  
— Թէ չը խըմէր՝ կենսաւէտ  
Գինւոյ տակառն հատնէր ո՛ւշ....:

Երբ իւր տան մէջ գիւղական  
Գտնըւէր նա միհայնակ  
— Զայն որոնողն ի շուկան  
Պարապ կ'ենէր շարունակ....:

Մինչ աղքատ էր ու թըշուառ  
Ոչինչ ունէր Լափալիս.  
— Առատութեան մէջ իսպան  
Լողաց.... հարուստ լինելիս....:

Իւր հանգուցեալ հօր նըման  
Քաղցրասիրտ էր եւ խոնարի.  
— Նա չէ՛ր մըտնէր մէջ ցաման  
Մինչեւ որ... չը բարկանա՛ր....:


Երբ չը բանար իւր բերան՝  
Զէր հանէր ծայն կամ հառաջ.  
— Եւ կը տօնէր միշտ Խըմման  
Օրն ալ... Զատկէն օ՛ր մ'առաջ....:

Բըժիշկներուն՝ իւր լուման  
Զէր վընարէր անպետ տեղ.  
— Մինչեւ որ մի լաւ լուծման  
Պէտքն ըզգալով... չ'առնէր դեղ....:

Շատեր ապշին անգիտուն  
Անմըտութեամք մ'անհընար  
Թէ նա ծախեր է զիւր տուն...  
— Պէտք էր որ տուն մ'ունենա՛ր....:

Մերձ իւր մահուն արիւնուշտ՝  
Գըրեց նամակ մ'առ արքայն.  
— Եթէ չը գըրէր՝ անշուշտ  
Զը պիտ' արքայն կարդար զայն ....:

Իւր զօրացմէ ողբացեալ՝  
Յաշխարի մահուն նա գընաց....  
— Աւա՛ղ, իւր մահուան օրն ալ  
Վերջինն եղաւ իւր կենաց....:



ԱՇԽԱՏԱՍԵՐՆ ԱՐՃԱԿ

## ԱՇԽԱՏԱՍԵՐՆ ԱՐՃԱԿ

## Մայրն

— Տը՞նն, տը՞նն, տը՞նն, տը՞նն, տը՞նն . . Վ. Ե. ց.  
Ե՛լ, որդեակ իմ, չես յիշեր,  
Կ'անցնին ժամերն . . ալ բաւեց,  
Շատ կարդացիր այս գիշեր :

## Արշակ

— Մայր իմ, խընդրեմ, ո՛հ, զիս թ՛ղ,  
Զը սովորեցայ տակաւին  
Ինչ որ՝ բարւոյս ցանկացող  
Վարպետներս՝ ինձ դաս տըւին :

## Մայրն

— Ինչ անհատնում գիր ու դաս.....  
Դու կ'աշխատիս օրն ի քուն,  
Բայց արդ ժամ է որ երթաս  
Փակել աչերդ մեղմ ի քուն :

## Արշակ

— Սակայն, գիտե՞ս, ձըմրան մէջ  
Օրերն, ո՛վ մայր սիրական,  
Ո՛յնքան կարձ են որ՝ տասն էջ  
Լերտելու չեն բաւական :

## Մայր՝

— Ե՛լ, դու մըտի՞ր յանկողին . .  
Վաղն առաւօտ, Տէր վըկայ,  
Ես իսկ, քեզ դաս տըւողին,  
Պիտ' ըսել դամ որ բիչ տայ :

## Արշակ

— Մայր, մի՛ ըսեր, խընդրեմ, մի՛ .  
Դու չես գիտեր թէ որքան  
Նա կը ջանայ, կը կամի  
Պատրաստել իմ ապագան :

## Մայրն

— Ապագա՞յ . . . ի՞նչ ապագայ.....  
( Ի՞նչ նոր բառեր ալ գիտեն..... )  
Եթէ գըլխուդ փորձանք գայ,  
Հիւանդ ըլլաս, այն ատե՞ն..... :

## Արշակ

— Ո՛չ, չեմ ըլլար ես հիւանդ,  
Քանզի ուսման սիրով նոր,  
Կը տըքնիմ, և մանաւանդ  
Կը խաղամ ալ ամեն օր :

## Մայրն

— Յամառ տըզայ, անպիտան,  
Դու մայրդ երբեք չես գըթար  
Որ՝ վըշտաց մէջ ի տատան  
Կը թողուս զայն անդադար :

## Արշակ

— Մայրդ իմ ազնիւ ու բարի,  
Թեւոցդ անդորր շուքին տակ  
Դու պահես զիս յաշխարհի  
Զերդ պահապան հըրեւտակ :

## Մայրն

— Ուրեմն ի՞նչ՝, ապերա՛խտ,  
Դու չես անսար իմ խօսքիս  
Եւ՝ կամակոր ու անխախտ՝  
Կը մաշես սիրտս ու հոգիս :

## Արշակ

— Մայր, կ'աշխատիմ ամեն օր  
Օգուտ քաղել իմ դասէն  
Որ ինձ համար՝ « Բարի մօր՝  
« Բարի զաւակն է » ըսեն :

## ԵՐԹԱՅՔ ԲԱՐԵԱՌ

Առ. Պ. Բ. Սեւեան Եւ Մ. Պետեան.  
աշակերտք Հայկական Կրթարանի :

Ա

Մեր զիւղային այն վարժատան  
Յարկին տակ,  
Ուր մանկանց մի մըջտատատան  
Գումարտակ  
Խայտայ անդուլ, սիրաբարբառ,  
Եւ ժպտուն,  
Մինչեւ ամենքն երան՝ կայտառ՝  
Յիւրեանց տուն,  
Բարեկամը իմ, ձեր հետ, ձեր քով,  
Մի տարի  
Զեր կրրուրեան ես խրնամքով  
Հոգ տարի :

— Թողլով այն յարկն այսօր՝ երգ, խինդ  
Ի բերան՝  
Կ'երբար մըտնել յայլ լուսապինդ  
Կրբարան  
Ուր տքնելով, ժիր Եւ զըւարը,  
Օրն ի քուն,  
Կրնար լինել մի օր Հայ մարդ,  
Հայ՝ զիտուն :

Բ

Երբայր բարեաւ, իմ բարեկամք.  
Արտազին  
Համամիտ է նաև, իմ կամք  
Զեր կամքին.  
Եւ խնդակից եմ ձեզ այսօր  
Լիուլի,  
Զի կ'ընտրեր դուր ուղի մի, նոր,  
Փարելի,  
Որոյ վերայ բռչնոյ նըման՝  
Կարեր արդ  
Քաղել ամեն օր, նոր ուսման  
Մի նոր վարդ,  
Եւ աշխատիլ եռանդազին,  
Յոզնաքիրտ,  
Պանել զարդուր ձեր խակ  
Եւ ձեր սիրտ :  
— Երբայր բարեաւ... ձուզեալ, տժոյն  
Սըրտիս տակ  
Պիտի պահեմ ձեր քաղցրագոյն  
Յիշատակ,  
Եւ մաղրեմ միշտ որ՝ ձեր քրտանց  
Իբրեւ սակ՝  
Տայ ձեզ երկին փառաց անանց  
Մի պըսակ : —

Գ

Սակայն այսօր՝ բարեացակամ  
Իբր եղբայր՝  
Ձեզ մի քանի խրատ տալ կուզամ  
Ես յայս վայր .  
Քանդակեցէք զայն ձեր մտքին  
Մէջ անխայտ :  
— Նախ՝ Շուլուրինն՝ է մուեզին,  
Սին մի ախտ,  
Որ չարաշար զմեզ կը գերէ,  
Եւ՝ յաւետ՝  
Թըշուառուրին, մահ կը բերէ  
Իրեն հետ .  
Մի՛ լիճիք Շոյլ, դանդաղաքայլ,  
Այլ միշտ ժիր,  
Գործօն եղիք յար անայլայլ,  
Անձանձիր,  
Եւ դասատուաց փորք ու մեծին,  
Զինց սըրտիս,  
Մի՛ խընայէք ազնցւածին  
Յարգ, պատիւ :

Դ

Դուք ամենուն մեծարանք, սէ՛ք  
Կը պարտիք .  
Կատարեցէք յաւ ձեր դասեր  
Ու պարտիք .  
Գիտցէք լինիլ միշտ չընազանդ,  
Եւ աշխոյժ,  
Զեր մեն քային առէ՛ք նոր խանդ  
Եւ նոր ոյժ :

Սեպտ. 88




Ոխ, չար նախանձ ի ձեզ բընա,  
Զը վառի .  
Եւ քող շրջին ձենէ, նենգ, Դաւ,  
Մի՛շտ հեռի :  
Զեր ընկերներն՝ իբր եղբայրներ  
Հարազատ  
Նըկատեցէք : — Թո՞ղ ձեր ձեռներ  
Ու ձակատ  
Քըսուրենէ, մատնուրենէ  
Զերծ, մաքո՞ր,  
Դիմեն ո՞ւր որ բարին ձայնէ  
Քաղցրալուր :

Ե

Եւ ջանացէք որ մանաւանդ  
Զեր հոգին  
Ուսնի այն բան՝ աստուածաւանդ,  
Թանկագին՝  
Զոր կոչեն. զինց բարոյական  
Կրրուրին,  
Այն երկնաբոյր ընկերական  
Գիտուրին  
Որ մեր զըլխուն վերայ զերդ քազ՝  
Յաշխարհի  
Կը վարէ մարդն, յադը, անսայրաք,  
Եւ արի :


— Երբայր բարեաւ..... Ձուզեալ, տժոյն  
Սըրտիս տակ  
Պիտի պահեմ ձեր քաղցրագոյն  
Յիշատակ,  
Եւ մաղրեմ միշտ որ՝ ձեր քրտանց  
Իբրեւ սակ՝  
Տայ ձեզ երկին փառաց անանց  
Մի պըսակ : —



### ԱՌ ՎԻՔԹՈՐ ՀԻՒԿՈ

Բարձրեալն Աստուած՝ ըսաւ՝ զգեց տալով երկրիս իբր ընծայ.  
— «Թո՛ղազգ մ'ամբողջ, սերո՛ւնդ մ'ամբողջ, դա՛ր մ'ամբողջ քեւ՝ յար պանծայ»:  
Տրժգոյն, նիհար, մանուկ խոնարհ, այս դարուս հետ դու ծընար.  
Երկինք քեզ կեանք պարզեւեցին, դու ալ երկրիս մի քընար . . . .  
Հեզ եւ հրզօր, քաղցր եւ ահեղ էիր, ինչպէս գողտր եւ գոռ.  
Մարդիկ զգեզ ՄԵՐ հլուչակեցին, եւ Մուսայք ալ իրենց թոռ:  
Եթերն՝ իւր շող, թըռչունն՝ իւր երգ, ծաղիկն՝ իւր բոյր, այգն՝ իւր լոյս  
Շըռայլելով առատօրէն՝ ողողեցին հոգիդ կոյս,  
Եւ սիրեցիր, հաւառացիր, եւ յուսացիր անձանձիր,  
Մեղր ու լեղի, նեկտառ եւ թոյն, ցող եւ արտսուք ըմպեցիր.  
Եւ հընչեց ժամն յորում հոգիդ՝ թողլով զաշխարհ մեր ջընջին՝  
Ահա սլացաւ գըտնել կըրկին իւր բընավայրն առաջին:  
— Ողջ ԼԵ՛Ր, քերթո՛ղդ արի, Մուսայդ հըրալեզու, տարագիր,  
Երթաս բարեա՛ւ, ե՛թ եւ այլ եւս ամսմահութեա՛ն մէջ հանգիր:

10 Մայիս. 85



ՎԻՔԹՈՐ ՀԻՒԿՈ

## Ի ԺՆ ՈՒ ՑԶՐՈՒԿԸ

— ԱՌԱԿ —

(Նմանողաբար)

Մի օր, պատահմամբ, իժ մեւ մի տըզրուկ  
Միմեանց դէմ ելան. իժն ըստ. « Քուրուկ,  
Դու ալ՝ ինձ նըման՝  
Մի արիւնիսըման  
Տըզեղ սողուն ես. քու խայթուածքդ ալ միշ՝  
Որպէս իմն՝ ազդէ մարդկան ցաւ եւ վիշտ.  
Ես խոտերուն տակ,  
Դու ջուրց ի յատակ,  
Կ'ապրիմք յաւիտեան անշուք ու խոնարհ.  
Կայ սակայն մի կէտ զոր չ'եմ հասկընար.  
Ունինք՝ ես եւ դու՝  
Ակուայներ ազդու.  
Անունդ է տըզրուկ, իսկ զիս կոչեն իժ.  
Կը սիրեն ըզքեղ, մինչ զիս անպատիժ  
Չեն թողուր, գիտե՞ս,  
Երբոր խայթեմ ես.  
Զիս կը հալածեն անդուլ անդադար,  
Եւ միշտ կ'ըսպաննեն, բընաւ չ'են գըթար.  
Դու՝ գիշեր և տիւ՝  
Գըտնես յարգ պատիւ.  
Էզքեղ կ'որոնեն, հանեն ի վաճառ.  
Այս մեծ խըտրութեան ի՞նչ բան է պատճառ : »  
— « Ոհ, խիստ պարզ է այդ.  
Միմեանց նըման խայթ  
Ունիմք արդարեւ, սուր, արիւնահեղ,  
Այլ քու խայթդ է թոյն, մինչդեռ իմն է դեղ.  
Դու մարդ կ'ըսպաննես,  
Մինչ կը բուժեմ ես : »

\* \*

Քըննադատուրիւնն է տըզրուկն որ միշտ  
Օդապակար լինի խայթելոյն.  
Իսկ իժն՝ Երզիծանքն է՝ չար, ամպարիշտ,  
Ոյր չուրթն հեղու ըսպանիչ թոյն :

— ծ ծ ծ ծ ծ ծ ծ —

## ՍԻՐԵ՞Ս ԼՍԵԼ

— « Երբ արեգին փայլուն շողեր  
Երկնասըլաց՝

Գան փայփայել լերանց կողեր,  
Եւ երբ ի լաց՝  
Վարդակարօտն երգէ պըլպուլ  
Մուժ յանտառի,  
Սիրե՞ս լըսել գեղգեղն անդուլ  
Իւր բարբառի : »

— « Թըլուշոց ծայնին ականջս է խո՛ւլ....  
Երթայ՝ հեռի : »

— « Երկրի ամեզր առաստաղէն  
Երբ գունդ ի գունդ  
Մըռայլ ամպեր շանթ կը ցողեն  
Անեղաթունդ,  
Եւ երբ դողայ բնութիւն համայն  
Մարսափահար,  
Սիրե՞ս լըսել որոտմանց ծայն  
Մըրըրկավար : »

— « Կայծականց դղորդք յար ընդունա՞ն  
Են ինձ համար : »

— « Հրեշտակադէմ եւ շնորհունակ  
Երբ մի կուսի  
Փափկիկ մատանց ներքեւ՝ դաշնակ  
Մեզ կը խօսի,  
Մինչ ունկընդիրք հոգեպիշ, մունց  
կան առ նըմա,  
Սիրե՞ս լըսել կուսին մըրմունց  
Մըրտահըմայ..... : »

— « Ես անտարբեր եւ անմըռունց  
Հայիմ ի նա: »

— Ը Ը Ը Ը Ը Ը Ը —

Սեպ. 82

## ԱՌԻՒԺՆ ՈՒ ԿԱՊԻԿՆԵՐԸ

— ԱՌԱԿ —

ԱՀԵՂԱՍՏՈՒԵՐ մի անսառի  
Ծառոց տակ  
( Քաղաքէ եւ գիւղէ հեռի , )  
ԽԵՂԱՍՏԱԿ  
ԱՆՀՈՒ , անվլշտ , կազմ ու ճարավիկ ,  
Վառվըռուն  
ՔԸՍԱՆ ԵՐԵՍՈՒՆ հատ կապիկ  
Օրն ի բուն  
Ծառէ ի ծառ , կամ ոստէ յոսոտ՝  
Ծաղկանց քոլ՝  
Կը ցատկէին որոտընդոստ  
Զոյգ ոտքով .  
Եւ մերթ ընդ մերթ ալ բացարձակ  
Քուէով  
Կ'որոչէին գալ , համարձակ ,  
Անխըռով ,  
Զըմբըխտագեղ խոտերուն մէջ՝  
Շուքին տակ՝  
Խաղալ , ընել բիւր ել եւ էջ  
Ու կատակ :  
Երենց խաղերն էին յաձախ  
Աչքապուկ ,  
Կամ ցատկըռուք , կամ վախն ի վախ  
Պահուըտուկ ,  
Կամ մի տեսակ խաղ դիւրախաք՝  
Ոյր գիտակ  
Եղող՝ այլոց զարնէր բիւր ծափ  
Ու ապտակ :  
Սակայն երբէք մեր կապիկներ ,  
Փոքր ու մեծ ,  
Երարու մէջ չէին հաներ  
Այնքան ծեծ  
Որմէ գըլուխ , քիթ կամ բերան  
Արիւնէր ,  
Եւ կամ մընար իրենց վըրան  
Նըշաններ :

— Մի օր յանկարծ , — մինչ անկասկած  
Ու խաղալ ,  
Ի գործ դընել էին եկած  
Ծափի խաղ —  
Վըրայ հասաւ առիւծ մ'արի ,  
Յաղթ և սէգ .  
— « Օ՛ , ձեզ լցու կը մաղթեմ բարի ,  
Ի՞նչ կընէք ..... »  
— « Կը խաղայինք , Տէր ..... » — « Խաղացէր  
Շարունակ ,  
Դուք կայտառ եւ սըրընթաց էք ,  
Խօ՛լ բանակ .....  
Զեր ծիծաղն ինձ հաճոյք կ'ազդէ  
Արդ եւ միշտ ,  
Անկից ես խինդ կ'զգամքան թէ  
Կիրք կամ վիշտ :  
— Լեռնաբընակ , իրեւ վայրի  
Ճըգնաւոր ,  
Սիրտս՝ անժըպիտ՝ կը տոգորի  
Ամէն օր .  
Զունիք դուք յիս մի անըզգամ  
Դըրացի .  
Այսօր ահա յօժարակամ  
Փութացի  
Հոս գալ — ձեզ ի թակա՞րդ ճըգել —  
— Ո՛չ , ո՛հ , ո՛չ ,  
Ի մօտոյ դիտել անարգել  
Թէ՛ ձեր պոչ ,  
Թէ՛ ձեր խաղեր ու ոստոսում ,  
Թէ՛ ձեր ձիչ ,  
Որ զովանայ հոգիս աըրտում ,  
Եւ մի քիչ  
Զեր խաղին ե՛ս ալ անգիտակ՝  
Մասնակից  
Լինիմ , ուտեմ հինդ տասն ապտակ  
Եւ կամ կից ,

Եւ վայելեմ պահիկ մ'այդու  
Ըզբօսանիք .  
Կը լըռէք ..... » — « Տէր , ձեր աչքն ազդու  
Երբ տեսանիք ..... »  
— « Ո՛չ , ո՛չ , պէտք չէ՛ որ ինձ համար  
Հսպառին  
Խաղերն այդ ձեր սիրագումար  
Կաճառին .  
Զի այս դարուս մէջ ( ապաքէն  
Դար ազա՛տ )  
Ողջ կենդանիք գերդ եղբարք են  
Հարազատ .  
Զը կայ հասակ , ոյժ , կարգ , խըսիր ,  
Նոյն պատիւ ,  
Նոյն սէր պարտիմք միմեանց , ընաիր ,  
Կիրթ սըրտիւ ..... »  
— Իրենց այս պէրճ բարեկամին՝  
Կապէկներ  
Ակնածանօք քովն եկան . մին  
Կը ժիկնէր ,  
Միւսն այլայէր իւր կերպարան ,  
Եւ՝ խոնարհ՝  
Յարգանք տալու համար բերան  
Եը բանար ,  
Երբ մեր առիւծն երկրորդ հրաւէր  
Մ'ալ կարդաց ,  
Իւր հաստ թաթերն ուղղեց ի վեր  
Կիսաբաց ,  
Եւ — « Օ՛ն , գոչեց , եկէ՛ք փութով ,  
Անյապաղ  
Խաղանք , ուրախ եւ անվըրդով ,  
Ծափի խաղ : »  
— Ճարահատեալ , յուղեալ սակաւ  
Եւ տըժգոյն

Պըղնձադադէմ կապիկ մ'եկաւ .....  
Բայց խոկցն ,  
( Հազիւ թէ վեր առաւ իւր թաթ՝  
Որ զարնէր ,  
Առիւծն հարուած մ'իջաւ , չա՛թ , բա՛թ )  
Իւր մատներ  
Արիւնլըւայ գետինն ինկան .....  
Ո՛յլ մ'եկաւ  
« Չա՛թ ..... » միաթեւ փախաւ . .... : Եկան  
Այս կարգաւ ,  
Եւ ամէնին ալ , խոշոր թէ մանր —  
Առիւծին  
Ո՛չ դիտմամբ այլ ի բընէ՛ ծանր  
Հարուածին .  
Դէմն ելնելով ( զի բարեկամ  
Երեւին ) —  
Իրենց մարմնէն մէկ մէկ անդամ  
Զոհ տըւին ..... :  
Առիւծն անդուլ եւ սըրտագին  
Կը խընդար ,  
— « Եղբայրութիւն , կա՛ց անմեկին ,  
Անվըրթար ,  
Զի քեւ բերկրի մեր մութ հոգին  
Անդադար ,  
Եւ օրհնեալ լեր , դու ալ , անգին  
Եւ նոր դա՛ր ..... »  
Կը գոչէր նա . իսկ կապիկներ՝  
Վիրաւոր  
Կը հեծէին , եւ մին կըրկնէր  
Թէ՛ — « Ո՛վ որ  
Իրմէ մեծին հետ յանդըգնի  
Խաղալ՝ կամ  
Կը մեռնի եւ կամ կը մինի  
Խեղանդամ ..... : »



## ՄԱՆԿԻԿՆ ՈՒ ԹՈՂԵՒԿ

## Մանկիկն

Թեթև, թրթռուն ու դողդոջուն,  
Ուր կը դիմես, փոքրիկ թլուռուն.  
Լայտառ, անվիշտ,  
Կ'երթաս, կուգաս և խորոտիկ  
Հունտերու բիւր հասուն հատիկ  
Ա'ռանես միշտ :

Մացառներու, թլփերու քով  
Երգ ի բերան ոստոստելով  
Անյագօրէն,  
Յերեկն ի բուն, ժիր, անվիշատ  
Կը ժողովե՞ս քեզ անընդհատ  
Զըմբան պարէն :

Ինչո՞ւ երբեմն ալ մըշակին  
Հշտեմարանն երթաս կըկին  
Եւ՝ անփոփոխ  
Կը գողանաս գարի, ցորեն,  
Զոր պահէ նա, և զոր իրեն  
Չես տըւած փոխ :

Ըսէ՛, ինչո՞ւ միօրինակ  
Կ'ոստոստես դու և շարունակ  
Ընթանալով  
Կը նեղես անձէ օր տակաւին  
Նիշար, փոքր է բոլորովին  
Որբան թոթով :

## Թողնիկն

Բարի՛ մանկիկ՝ որ անկասկած  
Առաւոտուն ինձ դէմ եկած  
Զըւարթագին՝  
Քու անմեղուկ հարցումներով՝  
Զուարճացընես իմ անիրուով  
Սիրտն ու հոգին .

Ակա՞նջ տուր ինձ . դու չե՞ս գիտեր  
Թէ ինձ յերկրի տըւած է Տէր  
Փափկիկ մի բոյն  
Ուր մէջ ունիմ հինգ հատ ձագեր  
Զորս՝ անտէրունջ՝ անդ եմ ձըգեր  
Եւ ես իսկոյն

Անտառէն դուրս, դաշտէ ի դաշտ  
Սըլանալով, բնելով հաշտ  
Ճի՛, Ճի՛, Ճի՛, Ճի՛ . . .  
Կ'երթամ գտնել անոնց համար  
Հունտեր, հատեր և անհամար  
Ճանձ ու ճըճի :

Ես ալ աղնիւ քո մօր նըման  
Որ քո վերայ մի անսահման  
Սէր կը տածէ՛  
Կը մեծցներ այն թունիկներ  
Զորս Արարիչն՝ համոյնեց Տէր՝  
Ինձ տըւած է :

## Մանկիկն

— Յայց ըսէ՛ ինձ, թլռնիկ սիրուն,  
Մինչ ծաղկազգեստ դշխոյն Գարուն  
Զարդերով նոր  
Պըճնէ սարերն ոյց չինջ արեւ  
Ճաճանչաշտ մի վեհ բարեւ  
Տայ ամեն օր .

Եւ ամեն տեղ յասմիկ ու վարդ  
Գոյն ու բոյրեր հեղուն զըւարթ  
Դու անդագար  
Ինչպէս տոկաս նոցա հոգին,  
Զը՞ ձանձրանար քո ինեղծ հոգին  
Համբերատար :

## Թողնիկն

Անմի՛տ մանկիկ, կը սըխալիս .  
Մայրս ալ նոյնպէս իրնամեց զիս,  
Եւ նոյն սիրով




## ՄԱՆԿԻԿՆ ՈՒ ԹՈՂԵՒԿ

Մեր նուրբ բայնին վերայ անդուռ  
Գիտցաւ հսկել, երգել, հեղուռ  
կեանք, ու գորով:

Նշյնպէս իմ պարտքս է յաշխարչի  
Պահել ձագերս, և միշտ արի  
Ու խանդավառ  
Դիտել որ մի' երբեք բազէ,  
Օձ կամ ագռաւ՝ զանոնք ուզէ  
Զբնջել իսպառ.

Որ անոնք ալ մի օր մեծնան,  
Բոյներ շնեն, բանան բերան  
Եւ քաղցրալուր  
Գեղգեղանօք լընուն յաւէտ  
Լու ու պարտէզ և ծաղկաւէտ  
Դաշտ ու բըլուր:

Ք. Դեկտ. 82




## ԱԳՈՒԱԻՆ ՈՒ ԽՂՈՒՆՁԸ

— ԱՌԱԿԻԿ —

( Նմանողաբար )

Ազուան՝ հըսկայ, բազմատերեւ  
Մի ծառի զոռ, բարձանց վերեւ  
Տեսաւ խըդունջն, եւ՝ ցասմամբ լի՝  
— « Դո՞ւ, հո՞ս, զազիր ու զարշելի,  
Գոչեց, ի՞նչպէս այս ամպոց դըրացի  
Ուստոց վրայ եկար..... »—« Սողացի՛... »



Օ Բ Բ Տ Բ Գ

Ա Ռ

ԳԵՐՈՐԴԵԱԿՆ ԻՄ ՍԻՐԱԾՈՒԻՆ

ՀՐԱՆՏ Գ. ՇԱՄՏԱՆՃԵԱՆ

ԵՆԵԱԼ Ի 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1884

Օրօր, օրօր, օրօրօր.....  
իմ աննըման, իմ աղուր  
Հըրանտիկ,  
Դու՝ իմ յուսոց, բերկրուրեանց  
Պայծառ, արեւն ես եւ զանձ  
Մէկ հատիկ:

Օրօր, օրօր, օրօրօր.....  
իմ աննըման, իմ աղուր  
Հըրանտիկ,  
Ով կենաբուղչաղ իմ աղբիր,  
Որ ցնծուրեամբ լընուս բիր՝  
Զիմ սըրտիկ:

Օրօր , օրօր , օրօրօ՛ր.....  
իմ աննըման , իմ աղյոր  
Հըրանտիկի ,  
Հրեշտակիկի իմ գեղանի ,  
Հողիս միայն քեւ լինի  
Հըպարտիկ :

Օրօր , օրօր , օրօրօ՛ր.....  
իմ աննըման , իմ աղյոր  
Հըրանտիկ ,  
Ունիս լուսնի կերպարան ,  
Շուշան-ձակատ , նուռ-բերան ,  
Վարդ-այտիկ :

Օրօր , օրօր , օրօրօ՛ր.....  
իմ աննըման , իմ աղյոր  
Հըրանտիկ ,  
Որքան քընքոյշ , ո՞րքան գլք  
Մարմին ունիս եւ ձեռքեր  
Ու տոտիկ :

Օրօր , օրօր , օրօրօ՛ր.....  
իմ աննըման , իմ աղյոր  
Հըրանտիկ ,  
Կարծեմ տեսնել ես արփին ,  
Շիբերուդ մէջ այն նըրբին ,  
Պը՛զտըտիկ :

Օրօր , օրօր , օրօրօ՛ր.....  
իմ աննըման , իմ աղյոր  
Հըրանտիկ ,  
Ով իմ կենաց վառ աստիկ ,  
Ով իմ քըոչնիկ , իմ ծաղիկ  
Խորոտիկ :

Փետ. 85

Օրօր , օրօր , օրօրօ՛ր .....

իմ աննըման , իմ աղյոր  
Հըրանտիկ ,  
Աղաւնեակ մ 'ես դու , ի՞նչ ես ,  
Որ օրքանիդ մլ.ջ ննջես  
Հանդարտիկ :

Օրօր , օրօր , օրօրօ՛ր.....  
իմ աննըման , իմ աղյոր  
Հըրանտիկ ,  
Թ'ըոչնիկ մ 'ես դու ճայնարկու  
Ում կը պակսին քեւք երկու  
Խատուտիկ :

Օրօր , օրօր , օրօրօ՛ր.....  
իմ աննըման , իմ աղյոր  
Հըրանտիկ ,  
Երէ ինձ զան նըրիրէն  
Ո՞չ - ես չեմ տար փոխարևն  
Քո մատիկ :

Օրօր , օրօր , օրօրօ՛ր.....  
իմ աննըման , իմ աղյոր  
Հըրանտիկ ,  
Քընլ , մեծցի՛ր անխափան ,  
Թո՞ղ քեզ լինի պահապան  
Սուրբ Զատիկ :



### ԱՐ ԴԱՏՐԻԿՆ ՔԵՐԹՈՂԻՆ

→ → → → →

Ա.Ռ Տ. Ռ. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Վ դու քերթողին դստրիկն երկնաբոյս ,  
Այս կեանք՝ զուգաձայն օրիներգ մ'է յստակ :  
Իւր ճակատն՝ անմեղ ճակտիդ սփուէ լոյս .  
Իւր քնարն ալ կ'երգէ քու մատերուդ տակ :

Աչերուդ վերայ իւր շուրթն երբ՝ զըւարթ՝  
Դրօշմէ անսարսուռ համբոյր մ'ընտանի ,  
Բիբերուդ վերայ ըսպիտակ ու վարդ՝  
Քաղցը համբոյլն ուրիշ հինչուն ծայն մ'ունի :

Երբ իւր թեւոց մէջ ըգբեզ վեր կ'առնու  
Նախանձոտ երկնից որպէս զի ցոյց տայ ,  
Կարծես թէ իւր պերճ , վեհ երազն ես դու  
Զ'որ կը գըգուէ նա իւր ծնգաց վերայ :

Իւր մատն երբոր քեզ թոյլ տայ մեղմագին  
Կարդալ այն տալերն որք իւր հառաչք են ,  
Կը թըւիս լինել իւր քնարին հոգին  
Որ զայն ներշնչել կուգայ երկնքէն :

Զ'այնս ինքն երբ կարդայ՝ մի արտօսր փայլի  
Առ լիքն յար յառած աչերուդ մէջ վառ .  
Իւր դստեր աչաց այդ մի կամիլի  
Մէջ լրղայ իւր սիրտ փառք գտնէ իսպառ :

Ի լուր այն երգին որ քերնէդ տայ խոյս՝  
Կը բերկը երկիցս իւր սիրտն յուզմանց տակ .  
Ո՞վ դու քերթողին դստրիկն երկնաբոյս ,  
Այս կեանք՝ զուգաձայն օրիներգ մ'է յստակ :



ԿԱՐԱՎԱՆ

## ԿԱՂԱԿԱՆԻ

\*

\* \* \*

Ահա հեռուն

Տանիքներուն

Վրայ՝ զերդ վերմակ՝

Քընոյշ ու ձերմակ՝

Զիւնն և տարածուեր.

Ամպեր մեծասուեր

Պատեն երկինքն անարեւ.

Այլ այդ տանեաց ստորեւ.

Երիտասարդը, կանայք եւ ծերք

Ծիծաղ, ճրանուանք ունին եւ երգ

Եւ ամենուն այսից վերայ

Յուսոյ, լուսոյ շող մ'երերայ.

Մանկունք կայտառ, խարտիշագեղ թէ զանգրաներ,

Կը ճյուղան ուրախ զբարը, վառին ջաներ.

Եւ մէն տրդու ձայնն անհամբեր

Գոչէ « Մայրիկ, սեղանն ալ բե՛ր,

Բե՛ր կաղանդինն այն սեղան

Ոյր շուրջ ընծայներ տեղան:

Եւ մարք ալ կ'ըսեն.

« Սեղանն այն՝ դրսէն

Կէս զիշերին

Չեզ նոր Տարին

Պիտի բերէ, լուսաւորեալ եւ զարդարուն.

Ըսպասեցէ՛ր որ ժամն ննջէ, մանկունք սիրուն:

— Այլ ո՞վ և լա մա՞րդ, ոզի՞, նըրեշուա՞կ,

Որ, բերեւ իբրեւ բռչնիկ մ'ըսպիտակ,

Զիւնին վերայ եւ փուրին տակ

Անդույլ յառաջ կ'երրայ շիտակ.

Ինը դլմբն է պայծառ.

Եւ փոքրիկ մի ծառ.

Կը տանի նա՝ ոյր ոստերէն

Վար կախուած են առատօրէն

Գողտրիկ, նըւարիներ եւ ողկոյզ ողկոյզ

Անոյշ պբտուղներ, նուռ, նարինջ, ընկոյզ .....

— Կէս զիշերն ննջէ՛ ..... — Ահ, ԿԱՂԱԿԱՆԻ և նա որ կուզայ՝ արի՝

Մտնել ամեն տուն, աւետել նոր կեանք, ՆՈՐ ԲՈՐԻ ՏԱՐԻ :

## ԳՈՐՏՆ ՈՒ ՍՈԽԱԿԸ

— ԱՌԱԿԻԿ —

( Նմանողաբար )

Ա.Ա. ՀՎ. Վ.

Սոխակ մ'անտառին բնակչաց անհամար՝  
Պատմէր վիշտերն իւր սըրտին սըգաւոր.  
Եւ ահա մի գորտ, նախանձոտ, յիմար,  
Կամեցաւ կեղծել ջլնջ ծայնիկն անոր :

— « Քո՛ք իմ, ինձ մըտիկ ըրէ՛ք, ըստ նա,  
Ե՛ս իսկ եմ սոխակն, երգիչն այն վըսեմ.  
Եւ արդ պիտի ծեր ունկն ըսքանչանայ  
Երբ մի քաղցրանուագ դայլայիկ հիւսեմ : »


Եւ անմիջապէս ջրային կենդանին  
— Անպիտան երգիչ այլ ընտիր լուղակ —  
Կոկորդին խորէն ծայնարկեց ուժգին.  
« Կը՛ղ, կը՞ղը՛, կը՞ղը՛, կը՛ղ, կուղա՞կ, կուղա՞կ ..... : »

Իւր ընկերքն այս ծայնն հրաշալի՛ գըտին.  
Ինքն՝ առ ի ծըգել ամենքն յիւր ծուղակ՝  
Արձակ համարձակ կրկնեց վերըստին. Դ  
« Կը՛ղ, կուղակ, կը՞ղա՞կ, կը՛ղ, կը՞ղը՛, կո՞ւղա՞կ ..... : »

Այլ գորտերէն մին՝ փոքր ինչ փորձառու՝  
Ըստ. « Գեղգեղդ յոյժ քաղցր է արդարեւ.  
Սակայն փետուրներդ ալ մեզ ցոյց տո՛ւր դու.  
Օ՞ն, թըռի՛ր, տեմնենք, սա ծառին վերեւ ..... : »

— « Քո՛ւրուկ, թըջած է մարմինս, եւ այդու  
Զեմ կարող առնուլ օդին մէջ թըռիչ ..... »  
— « Լա՛ւ ուրեմն, այդպէս Գո՛րտ մընացիր դու  
Եւ սիրուն Սոխակն հանգիստ մող մի քիչ ..... : »

Ապր. 85



## Ն Ա Պ Ա Ս Ա Կ

Յից ականջներդ ուղղած ի վեր  
Վար կախած զոյդ կարճուկ թեւեր,  
Մացառին մէջ, շուքին տակ,  
Ըսէ՛, այդ քու վառ սեւ աշեր  
Ինչե՞ր կուզեն տեսնել, ինչե՞ր . . .  
Փոքրեկ, կայտա՛ռ նապաստակ :

Թեթեւ, փափկիկ, ճարպիկ, արթուն,  
Այլ կարճամիտ էակ մ'ես գուն,  
Կը սիրես խաղ ու կատակ,  
Եւ՝ անառակ մանկանց նըման՝  
Անդադար աստ և անդ գաս ման,  
Ոնչոդ, անդործ, անվաստակ :

Սակայն ի զուր շուքին մէջէն  
— Երբ որսորդաց շուներ հաջեն —  
Աչերդ ուղղես զերդ գիտակ,  
Եւ պահ մ'յետայ ալ չորս ոտքով  
Կ'աճապարես փախչիլ փութով . . .  
Քեզ կը հանի՛ մի գնդակ . . .

Եւ ահա թարմ կանանչ խոտին  
Վերայ փըչես գու շունչդ յետին,  
Աիրուն այլ խե՛ղճ նապաստակ,  
Եւ որսորդներն իբրեւ գագալ  
Քեզ կը բերեն . . . կաշեայ մախաղ,  
Եւ քեւ շաշին ապա ստակ . . .

— Ը Ը Ը Ը Ը Ը Ը Ը Ը Ը —



## ՇՈՂԱՓՈՐԹ ՄԵՂՈՒՆ

Այտերով կարմիր , մազերով դեղին  
Նազելին նուրիկ՝ մի պերճ առաւօտ ,  
Հազիւ թողած իւր քնքոյշ ամսողին՝  
Եկած կամգնած էր մեծ հայելոյն մօտ :

Ինքնին ժըպտելով , հակելով զըւարթ ,  
Դիտելով իւր դէմքն որ ամդ ցոլանար ,  
Իւր գըլխուն վերեւ զետեղէր մի վարդ ,  
— Սիրոյ ծաղիկն այն , փայլուն ու խոնարի : —

Սենեկին մէջ կար մի բաց պատուհան  
Ուստի յանկարծ ներս մըտաւ՝ ոսկելանջ ,  
Բըզզուն մի մեղու — վարպե՛տ մեղրահան —  
Որ հեռացած էր դաշտերէն կամանչ :

Գողտրիկ նուրիկին շրթանց մօտեցաւ .  
— Շրթա՛նցն այն շնորհաց ցօղովն ողողուն —  
Եւ խայթեց թէ չէ՝ կոյմն ըզգաց մի ցաւ ,  
Ուր ճիչ մ'արձակեց եւ բըռնեց մեղուն :

— « Անկիրթ , անպատկառ ճըմի՛դ անօրէն ,  
Հիմայ պիտ' ընեմ զբեզ ոտնակոխն՝ այդ  
Ռնրոյդ համար , զի դու անգըմօրէն  
Շուրթս արիւնեցիր մըխելով քո խայթ : »  
— « Ներեցէ՛ք , ըսաւ մեղուն շողոքորթ ,  
Ես բոլորովին յանցաւոր չ'մ արդ ,  
Քանզի ծեր կարմիր զոյգ շրթունքն , օրիո՛րդ ,  
Հեռուանց տեսնելով՝ կարծեցի մի վարդ . . . . »

Այս խօսքն որ լըսեց կոյսն այն նազելի՝  
Որ գարնան վարդին քոյրն էր նարազաւ՝  
Իւր սիրտն իրնուեցաւ եւ՝ գոհութեամբ լի՝  
Թողուց որ մեղուն թըռչըտի ազատ :

— Այսպէս ալ կենաց մէջ՝ խօսք գիտցողի  
Հանոյական կամ խելանի մի բառ ,  
Կամ մի պատասխան մերթ կը յաջողի  
Զայն փորձութենէ մ'ազատել իսպառ :



## ԽՐԱՏՔ

## Ա. Ռ. ԵՐԱՊԻՆԱԿԱՆ-

Թեւոցըս մէջ նէկ իմ հրեշտակ  
Որ քեզ ըսեմ  
Ինչ որ ունիմ՝ սրտիս յատակ՝  
Ուրբե և վըսեմ:

— Քեզ անծանօթ են դառնագին  
Կենաց փուշեր . —  
Դու լոկ տեսար փայն արեգին .  
Ե՞ս՝ ըզգիշե՛ր . . . .

Դեռ մանկութեան պերձ արշալոյս  
Շողայ ձակոտիգ .  
Ժըպիտք , գըգուանք , հրձուանք և յոյս  
Պատեն ըրս դիգ .

Անձիդ նըման՝ միտքդ ալ փափուկ  
Ետակաւին ,  
Եւ քեզ համայնք , անմեղ մանուկ ,  
Զինջ կ'երեւին :

Դեռ համբոյրներ շոյեն այտերդ  
Գեղածիծաղ ,  
Եւ անկասկած ուղղես քայլերդ  
Ի պար , ի խաղ .

Նըւարդին հետ , ծովուն եղերք  
Եւ կամ ի տան ,  
Երբ կը խայտաք՝ ալեւոր ծերք  
Երնէկ ձեզ տան :

Ծառերուն մէջ թոչնոց ձագեր  
Ըզմայլանօք  
Զեզ կը ձօնեն քաղցրիկ երգեր  
Աիրաբորբոք :

Իրրեւ թիթեռն ոստոստելով  
Ծաղկէ ծաղիկ ,  
Հոսոստելով , կոխոտելով  
Վարդ և յասմիկ ,

Երբ կ'զբօսնուք՝ հոգիս զըւարթ  
Խորհի մենիկ .  
— Խարտիշագեղ նըւարդն է վարդ ,  
Երուանդն՝ յասմիկ .

« Կամ երկուքն ալ սպիտակաթեւ  
Մի զոյգ տատրակ  
Են՝ երկինքէն իջած թեթեւ  
Ի մեր պուրակ : »

Բ

Գիտցիր , որդեակ , թէ մերթ բաղդին  
Գաժան ապտակ ,  
Անդըթօրէն մահ տայ վարդին .  
— Խեղճ նահատակ . —

Դո՛ւ ալ , քնքոյշ , ծաղկի նըման  
Դեռ դիւրաբեկ ,  
Հազիւ հասած կենաց գարնան ,  
Աիրուն տըղեկ ,

Պարտիս՝ գիտնալ թէ՝ յայս աշխարհ՝  
Խեռ և նախանձ  
Եւ նենդութիւն՝ իշխողաբար  
Տիրեն անսահնձ.

Եւ թէ՝ անբաւ չարկը և վիշտ,  
Կակիծ և սուգ՝  
Մեր աշերուն թափել տան միշտ  
ՅՇՌԴ արտասուր.

Եւ թէ՝ միայն Աստուածաւանդ  
Եւ լուսահեղ  
Մի բան կարէ պահել, ԵՌՈՒԱՆԴ,  
Հոգի զօրեղ.

— Այդ երկնային բանն է՝ ԱՌՆԵԼ  
Առաքինի.  
Դու ալ ջանալ լաւ ուսանել,  
Վիրե՛լ զանի:

Անոր շուքին տակ որոնէ  
Քեզ ապաստան.  
— Հոն՝ զերծ ամէն դառնութենէ՝  
Մրտեր խայտան:

Քու պարզութիւնդ՝ իբր արշալցու  
Ճաճանչաւէտ՝  
Հոգւոյդ մէջ, սուրբ և նորաբայս՝  
Պահէ՛ յաւէտ:

Վիրէ՛, ուսի՛ր ինչ որ ուղիղ  
Է և արդար.  
Ուր չը տեսնես փայլուն շաւիլ,  
Մի՛, մի՛ երթար:

Եթերին մէջ թող սաւառնին  
Հոգւոյդ թեւեր.  
Հոն՝ ուր փըչեն վեհ անհունին  
Անոյշ հովեր.

Քանզի յաձախ երկրիս վերայ՝  
Փափիլիկ գլխուղ  
Պատ՝ հանդիպին, ո՛վ իմ տըղայ,  
Փորձանք և խութ:

Քանզի մարդկան կեանքն է, աւաղ,  
Մի ջուր պըղտոր  
Որուն վերայ մարթ չէ՛ խաղաղ  
Քայլել անդորր.

Կամ ճանասլարհ մ'ուր մի ոչինչ  
Բան՝ կարեվէր  
Խոցէ ըզմեղ և տայ անջինջ  
Ցաւեր, աւե՛ր .....

Կամ վայր մ'անշուք ուր կամքն անյաղթ  
Ճակատագրին՝  
Չարեօք ընկնէ ուսերն անբախտ  
Գործաւորին,

Մինչ ճոխութիւն, տուսո ապրուսս  
Այլուր տեղաց,  
Եւ հաճոյից մէջ՝ վէս հարուստ  
Մի կը լողայ .....:

Գ

Իսկ դու, ԵՌՈՒԱՆԴ, պաշտէ՛ բարին,  
Եւ անդադար՝  
Անտէր որբին, և աղքատին  
Լէ՛ր մըլսիթար.

Պահէ ամէն վասութենէ  
Զեռքերդ անբիծ,  
Եւ թո՛ղ ի քէն ժըլիտ գտնէ  
Ամէն կակիծ:

Իբրեւ երկնից պերձ բարձունքէն  
Ճառապայթող  
Մի լոյս՝ աշերդ թող արձակեն  
Գըթութեան չող.

Իբրեւ Նոյեան սուրբ տապանին  
Զինջ աղաւնի՝  
Ուր որ երթաս՝ քայլերդ տանին  
Թող ձիթենի:

Ուր որ տեսնես մի խորշ անլոյս,  
Առանց օդի,  
Մի հայր լըքեալ, անոք, անյոյս,  
Մանկունք նօթի.

Ցիէ՛ իսկոյն թէ՝ քեզ նըման  
Սրարածներ՝  
Այն հէզ մանկունք զորս սիրական  
Մայր մէ ծըներ,

Գետնատարած, մերկ և թըշուառ,  
Անապաւէն,  
Կը տառապին ճըմեռնավար  
Ցըտէն, հովէն,

Եւ չըկայ մարդ, և չըկայ ձայն  
Որ՝ կարեկիր՝  
Բերէ հանդերձ, նըւիրէ զայն,  
Ըսէ, « Հագի՛ր : »

Եւ չըկայ ձեռք գըթակարկառ  
Որ գայ չիտակ  
Անոնց չըթանց տալ մի պատառ  
Հայ սեւորակ:

— Թո՛ղ քոյդ լինին այն ձայն, Երուանդ,  
Այն ձեռք փափուկ,  
Որք ըսիոփեն աղքատն հիւանդ,  
Սովալըլուկ:

Թող քոյդ լինին այն քաղցր աշեր,  
Այն սիրտ բարի,  
Տեսնեն, ըզգան ցաւոց կոչեր,  
Եւ անթերի՝

Պահէկ մ'ի բաց թողլով հեշտին  
Համոյք և պար՝  
Ծիծաղ առթեն հէտ ազքատին  
Անպատըսպար :

Դ

Ոհ, կը տեսնեմ թէ՝ իմ խօսքեր՝  
Գողարիկ հոգւոյդ  
Մէջ կը վառեն թեթեւ հոգեր,  
Քիչ մ'ալ ձանձրոյթ.

Եւ թէ՝ վարդեայ ճակտիդ՝ արդէն  
Իմ լուսարեր  
Այս յորդորներ ցասում կ'առթեն,  
Եւ՝ անհամբեր՝

Դու կը խորհիս, փոքրիկ սատան,  
Փախչիլ չիտակ,  
Կայտուել զըւարթ, մեղմատատան  
Ցառերուն տակ,

Եւ կամ որսալ թիթիւնիկներ  
Երինազարդար,  
Կամ փոշոտել քո թաթիկներ .....  
— Բայց մը՛ երթար,

Այլ կաց որ պահ մ'ալ հանդարտիկ,  
Զայնիւ քնքոյշ,  
Լեզուս հեղու ի քո սրտիկ  
Մի մեղր անոյշ.

Քեզ տայ բարի և օգտաւէտ  
Աղնիւ դասեր  
Որք յաշխարհի ուղղեն յաւէտ  
Քայլերդ ի սէր,

Որ՝ երբ լինիս մի պատանի՝  
Միտքըդ արթուն  
Գիտնայ թէ՝ ի՞նչ բան պիտանի  
Անի Մարդուն:

— Հեղահամբոյր, կամակատար  
Եւ քաղցրադէմ  
Լէր միշտ, որդեակ, մինչեւ իսկ չար,  
Վատ անձանց դէմ.

Զի հեղութիւնն է լաւ մի զէնք  
Տոկուն, արի,  
Որով կընամք՝ երբ որ ուղենք՝  
Յաղթել չարի:

Չըլայ երբէք լինիս հըպարտ  
Եւ մարդատեաց.  
Սիրտդ այն ատեն կ'ըլայ մի արտ  
Փըսով լըցուած,

Զոր չողողեն արփւոյն ցօղեր,  
Եւ ում Արեւ  
Իսկ զըլանայ տալ իւր չողեր,  
Իւր պէրճ բարեւ:

Մուտ չը գտնէ՛ ի քեզ նախանձ.  
— Ճիւա՛զ մ'է նա —  
Ինչ որ ի մեզ կայ սիրախանձ  
Նա կը բառնայ:

Ատելութիւնն ահեղ, դաժան՝  
Մըթին ոգի՝  
Անոր ընկերն է անբաժան,  
Եւ՝ ձեռք ձեռքի՝

Ուր որ երթան՝ անդ ամէն բան  
Եւաւ կ'ըզգենու,  
Եւ տարածին յաղթ, անխափան  
Բառուերք մահու:

— Ուսիր պահել սրտէդ հեռու՝  
Նենդ ու դաւեր,  
Մի լինիր բնաւ վրբիժառու,  
Մի արժաւէր

Թըչնամեացդ իսկ լարեր դարան,  
Զի՞ շատ ատեն՝  
Մեր նենդութեանց լարքն՝ իբր ուռկան՝  
Զմե՛զ կը պատեն:

Մի՛, որդեակ իմ, բընաւ ատեր  
Քո թըչնամին,  
Եւ այն անսուրբ և չար սըրտեր  
Որք չար կամին.

Զի բարեսուն հոգիք պարտին  
Յաւէտ սիրել  
Իրենց նըմանն. ամպարըշտին  
Յաւէտ ներել,

Որ Արարիչն՝ երկնից խորէն՝  
Սիրովն անհուն,  
Ներում չնորհէ մեզ՝ փոխարէն  
Մեր մեղքերուն:

## Ե

Իսկ ամէն օր՝ երբոր դիշեր  
Գայ ահարկու՝  
Չըդել յերկի նըսեմաստուեր  
Մի վերարկու.

Եւ դու երթաս՝ քո ծընողին  
Մօտ՝ զերդ ի բոյն՝  
Կրկին մըտնելյայն անկողին  
Շուշանագոյն

Ուր մինչ ի լսյ, մըմիկ մըմիկ  
Ֆըշֆըշալով,  
Քաշէս հանդարտ քուն մանուշիկ  
Եւ անվըրդով.

Ծունըր չոքէ՛, մեղմատարած  
Բա՛զ քո թեւեր.  
Ուղղէ՛ հեզիկ և կիսաբաց  
Աշերդ ի վեր.



Բա՛զ սիրաբոյր քո լրթունքներ,  
Եւ քաղցրադին  
Մըրմընջելով ըսէ՛. « Հայր մեր  
Որ ես յերկին,

Աստուած հըզօր և բարերար  
Որ՝ հայրական  
Ոիրով լըսես ըզձայն խոնարհ  
Փոքրիկ մանկան,

Տուր այս գիշեր հրեշտակ մարդար  
ինձ պահապան ,  
Որ օրօրէ զիս անդադար  
իբրեւ պաշտպան ,

Մինչեւ շողեր լուսազարդար  
Արեգական ,  
Աւետն ինձ և աշխարհի  
Օր մալ երջանիկ ու բարի :

Եւ կեանք՝ մեր տան որ յար ուժգին՝  
Տոկայ չարի ,  
Եւ՝ իբրեւ սար ճաճանչաւէտ՝  
Պերձ և կանգուն մընայ յաւէտ :



### ՃՆՃԳՈՒԿՆ ՈՒ ՆԱՊԱՍՏԱԿՆ

— Ա.Ռ.ԱԿԻԿ —

( Նմանողաբար )

Ազուաւ մ'իւր նատու, ճիրաններուն տակ  
Բոնած էր ուժգին մի խեղճ նապաստակ .  
Տեսաւ զայն ճնճղուկն եւ զոչեց . « Ընկե՛ր ,  
Սըրընքաց ոտքերդ ո՞ւր էիր ճըգեր . . . . »  
Բագէ մ'որ կ'անցնէր՝ լսեց այս խօսքեր ,  
Սըլացաւ եկաւ եւ ճնճղուկն որսաց :  
Նապաստակն յայնժամ իւր սրտին խորէն  
Հրձուեցաւ եւ փոյք հարցուց հեզնօրէն .  
— « Ո՞ւր ճըգեր էիր թեւերդ սըրընքաց . . . . »



Հայր բարերար , որ ես յերկին  
Որպէս յերկրի ,  
Ենորհէ նաեւ իմ հայրիկին  
Օրեր բարի ,

Ինչպէս իմ մօր՝ որոյ հոգին  
Ինձմով բերկրի .  
Տուր իմ սըրտին , տուր իմ մըտքին  
Եռանդ արի .



### ԳՐԱՅ ԼՐԵՇՏԱԿՆ

Ա.

Խեղճ , անտէրունց մի՛տցդայ՝  
Մինչ ձիւնէ ճըմեն ,  
Ուղեկորոյս կը դոդայ ,  
Նօրի , կիսամե՛ռ . . . . .

Բ

Յանկարծ՝ փուրին մլջ՝ մի լոյս ,  
Մի բոց եւ շողի  
Կը նըշմարէ , եւ մի կոյս  
Որ իւր դեմ չորի . . . . .

Գ

Տաքնայ տղեկն յայն հուր եւ բոց ,  
Եւ ձայնին ազդու՝  
Գոչ . « Մայրիկն ես որբոց ,  
Ո՞վ , ո՞ւստի ես դու . . . . . »

Դ

— « Յերկնի՛ց , դրախտին խոկ մեջէն ,  
Կուզամ ես շիտակ ,  
Աստ տառապեալք զիս կոչեն .  
Գըթո՛չ չըրեշտակ . . . . . »

Հոկտ. 84



## Խ Ղ Ո Ւ Ն Չ Ն Ս Ի Խ Լ Ո Ւ Ր Դ Ը

— ԱՌԱԿ —

Առևսաւորեալ ծեր մի խըղունջ՝  
Ժամանակին  
Կ'ապրէր անհոգ և անտրատունջ,  
(Զի չունէր կին ..... )  
Եւ ոստէ յոստ, թըփէ ի թուփ,  
Ծառէ ի ծառ,  
Առանձնացեալ իբրեւ ի տուփ՝  
Վարէր պայծառ,  
Նախանձեիի, ջինջ մի կենցաղ:  
— Զէր նա թէթեւ,  
Արագընթաց, հապա դանդաղ,  
Զի չունէր թեւ,  
Զի իւր ուսին տրւած էր Տէր  
Տընակ մ'ի կախ,  
Եւ սողալով միայն պարտէր  
Քրտնաթաթախ  
Երջիլ, ապրիլ անիծապարտ,  
Եւ իւր կոչման  
Համեմատ՝ օր մ'երթալ՝ հանդարտ՝  
Ի գերեզման ..... :

— Բայց մեր խըղունջ պարզամիտ չէր.  
— Օր մ'անկասկած՝  
« Պէտք է, ըստ, որ, իմ աչեր  
Դեռ չըփակած,  
Համբայ ենեմ, և միանդամ  
Իւր չորս կողմէն  
Ուշի ուշով տեսնեմ, ժուռ գամ  
Աշխարհն ամէն.

Եւ բոլոց նըման յաւէտ  
Հետաքըթիր՝  
Ի՞նչ օր տեսնեմ նոր, շահաւէտ,  
Առնեմ ի գիր.  
Յետոյ ձօնեմ զայնս իմ ազգին,  
(Ազգ անգիտակ)  
Իբր իրապէս պերճ և անդին

Մի յիշատակ: »

— Հարկ չէ ըսել թէ՝ երբ այս լուր  
Տարածուեցաւ,  
Եւու ու պարտէզ, դաշտ ու բըլուր  
Ըզդացին ցաւ.  
Եւ թէ՝ իւր քոյրն ու քեռորդին  
Եւ այլք, այր, կին,  
Տեր թէ մանուկ, մեր ճամփորդին  
Յուղարկ եկին,  
Եւ յանձնելով զայն առ երկին,  
Զայնիւ տըրտում  
Վերադարձին կրկին կրկին  
Առին խոստում:

— Մայիսի մէջ, մինչդեռ գարուն  
Ալրաղըւարթ՝

Արփուած էր վեր ողջ դաշտերուն  
Շուշան և վարդ,  
Եւ արեգակն հեղոյր յերկինի  
Լոյսն իւր վըսեմ,  
Թողուց խըղունջն իւր հայրենի  
Պարտիզին սեմ,  
Եւ եռանդուն անկաւ յուղի:

Միշտ յամրաքայլ,  
Սակայն առանց ահ ու դողի  
Եւ անայլայլ

Ընթանալով, գիշեր ցերեկ,  
Ցաղթ, անվըտանգ,  
Երբ զինքն ըզդաց վաստակաբեկ՝  
Օր մ'առաւ կանգ,  
Եւ անձկանօք դիտեց իւր շուրջ.  
— Կար մի հովիտ  
Մերկ եւ անչէն, եւ մի կամուրջ  
Նեղ ու վըտիտ,  
Ոյր ներքեւէն՝ փափկամրմունջ  
Մի ջուր խոնարհ՝

Զերդ տարագիր որբ անտէրունջ՝  
Ի ծով գընար:

— Խըղունջն իսկոյն. «-է՛հ, չըկայ ճար.

Շուտ թէ կամաց,  
Պէտք է, ըստ, սըրտիւ յօժար

Անցնիմ դիմաց,  
Քանզի այս չոր, վայրի, խոպան

Դաշտերուն մէջ

Տեսնելու և գըրելու բան  
Զը կայ մի էջ ..... : »

\* \*

Ամրան օրերն անցած էին

Շատոնց ի վեր.

Կը փըչէին աշնանային  
Ուժգին հովեր.

Դաշտ՝ անծաղիկ, ծառք՝ անտերեւ,  
Երկինք՝ մըթին

Էին և յորդառատ անձեւ  
Տեղայր չորս դին.

Եւ հովտին նուրբ առուակին տեղ,  
Փրփրակուտակ

Մըռնչելով մի բուռն հեղեղ  
Կ'երթար շխտակ,

Սարսէր կամուրջն անսիւն և ցած,  
Խարխուլ և հին ..... :

— Իսկ մեր խըղունջն անդին անցած  
Զէր տակաւին ..... :

Այլ կը քայլէր (ժիր և կայտառ  
իբրեւ ..... մի քար)

Ուժակորոյս և չնչասպառ,  
Ու կը տըքար ..... :

— Նոյն պահուն ալ խըղուրդ մ'արի  
Եւ սըրընթաց,

Ոյր՝ անձրեւէն՝ անձն էր կարի  
Յուղեւլ և թաց,

Կամուրջն ելաւ, արագ արագ  
իբրեւ կայծակ,

Անցնիլ երթալ և անձըրագ  
Մըտնելյիւր ծակ.

Ճիշդ նոյն պահուն ալ մեր խըղունջ,  
Որ զայն տեսաւ,

Ճիգ մ'ալ թափեց, բեկեալ, անշունչ  
Միւս եզրն հասաւ,

Բաղմեցին ջուրք, ալիք, փրփուր,  
Ոլոր ոլոր,

Կամուրջն անսիւն, նեղու թափուր՝  
Տարին բոլոր,

Եւ քայլայուն, կէս փըլատակ  
Կամուրջին հետ՝

Դժբախտ խըղուրդն ալ ջըրոց տակ  
Եղաւ անհետ ..... :

— Խըղունջն յայնժամ ձայնեց ուժգին.

— « Խեղմ կենդանի,  
Յանդուգն էակ, իմ ընթացքին  
Ով կը հասնի ..... :

Յաւէտ օրհնեալ լինի Աստուած,  
Որ յաշխարհի

Իւր բարութեամբն ինձ է տըւած  
Մարմին մ'արի,

Որով կրնամ՝ զերդ մի բազէ  
Արագաթեւ՝

Երթալ՝ հոգիս ուր որ ուզէ,  
Շուտ և թեթեւ ..... :

Առանց որոյ, անտարակոյս,  
Ճիշդ քեզ նըման,

Զուրն ինձ պիտի լինէր անլոյս  
Մի գերեզման ..... : »

\* \*

Անհըրաժեշտ պարտ է մարդուն  
Լինել ուսեալ, ժիր և արթուն.

Այլ ուսմունք և ջանք անհամար՝  
Յաջողելու չեն բաւական,

Երբ չունինք մեր գործոց համար  
Աչազուրկ հազդն՝ իբր օգնական :

## ՆՆՉՄԱՆ ԽՈՐԾ Մ'ՅԱԲՐՅՈՒԼՈՒԹԻՆ

Համեստ սենեկիկն ուրախ կ'երեւի.  
Սեղանին վերայ կայ մի ծաղկեայ փունջ,  
եւ այս տեսարան ըսել կը թրւի՝  
Քահանայից՝ լուռ, իսկ կանանց ալ՝ մուռն:

Հեռուն՝ որմսափոր՝ կայ մի ննջման տեղ.  
Այլ ոչ ո՛ք է որ մըտնէ կամ ենէ.  
Լոկ՝ պահպանութիւն վե՛հ եւ երկնահեղ՝  
Արփին անդ նայի - մանուկ մ'անդ քընէ:

Փոքրիկ էակ մ'է նա. անկեանն ի խոր,  
Ճերմակ ծածկոցին ծալքերուն շրւեզով,  
Կարծես թէ առ ինքն ունի բան մ'անդորր,  
Դողդոցուն, թեթեւ եւ սիրաթոմով:

Արփին իւր լուսով կ'ողողէ զամի:  
— Ոչի՞նչ է այնքան պերճ եւ յաղթական  
Քան Աստուծոյ աչքն որ հոգ կը տանի  
Բացուիլ ի վերայ քուն եղող մանկան:

Վ. ՀԻՒԿՈ



## ՆՆՉՄԱՆ ԽՈՐԾ Մ'ՅԱԲՐՅՈՒԼՈՒԹԻՆ

Կը սեղմէ նա իւր փափկիկ ձեռաց մէջ  
Խաղալիք մ'որով իւր հոգին բերկրի.-  
Զի անմեղք ունին պսակ մ'անմահ, անշէջ  
Ցերկնի, իսկ միայն խաղալիք մ'յերկրի:

Խնչպէ՞ս կը ննջէ.....: Իրեն անձանանչ  
Են բարին ու չարն եւ զգացմունք ունայն.  
Իւր երազն՝ ուղի՝ մ'է լուսաճանանչ  
Ուր նա հրեշտակնե՛ր կը տեսնէ միայն:

Թեւն՝ երբեմն երբեմն՝ հեղիկ, գեղանի,  
Կը շարժի մեղմիկ մաքրութեամբ մ'անբաւ.  
Եւ շունչն՝ իւր բերնէն դուրս կը սաւառնի  
Զերդ արեւուն մէջ հա՛նէ մ'եթ երարշաւ:




## Վ Ե Պ - Ը Թ Ա Կ

Սպանիոյ թագաւոր Ալֆօնսն իմաստուն՝  
Ազգին գործերով կ'ըզբաղէր թէպէտ'  
Այլ գիտութեան սէր մ'ունելով անհուն  
Եւ միանգամայն ալ աստեղագէտ  
Լինելով՝ յաճախ գիշերներն ի բուն  
Դիտակ ի ձեռին կը մընար ի դէտ  
Այն հըրաշալի եւ լուսատըտուն  
Երկնային մարմնոց որոնք վէտ ի վէտ  
Կը փայլն ի մթան, եւ առաւօտուն  
Տեղի տան արփւոյն եւ լինին անհետ :

Գիշեր մ'երբ պայծառ էր օդն, եւ լուսնակ  
Կապտագոյն երկնից վերեւ կը փայլէր,  
Ալֆօնս թողուց իւր պալատն եւ մինակ  
Դէպ ի դաշտօրայքն ուղղեց իւր քայլեր,  
Որ անդ խաղաղիկ, լուռ եւ անբընակ  
Մի մարգագետնի եւ կամ մի քըլեր  
Վերայէն դիտէ աստղն այն գեղունակ  
Որ հեղուր անդուլ իւր մեղմիկ ցոլեր,  
Եւ լուսաւորէր տղնակ թէ բունակ  
Ուր մանկիկ քընէր, թըռչնիկ դայլայլէր :

Մի արտի մօտ, մեծ մի թըթենւոյ տակ,  
Ուր շատոնց ծայնն էր դադրած սոխակին,  
Ալֆօնս կանկ առաւ, պարզեց զիւր դիտակ  
Եւ ուշով դիտել ըսկըսաւ զերկին.  
Այլ յանկարծ լըսեց ոտնաձայն մ'յստակ,  
Վար դարձուց աչերն եւ տեսաւ մի կին  
Որ մինչեւ իւր քով մօտեցաւ շիտակ,  
Ծընադրեց իսկոյն եւ ողորմագին՝  
— «Տէ՛ր, ո՛չ տուն ունիմ, ո՛չ հաց, ո՛չ ըստակ,  
Գոչեց, հաճէ՛ր գըմալ տղնանկին ..... ։»

Ալֆօնս՝ սըրտմլտած եւ խոժոռադէմ՝  
— « Է՛ն, թո՛ղ զիս, կի՛ն դու, չ'ե՞ս տեսներ, ըսաւ,  
Ժամանակ չ'ունիմ, աստղերուն հետ եմ ..... ։ »  
Այն ատեն՝ աղքատն — « Արքայի անիրաւ,  
Ցարեց համարձակ, այո՛, կը տեմնեմ  
Թէ կը դիտես դու եթերն այն անբաւ  
Եւ լուսոյ ամժիւ գունտերն երկնաճեմ՝  
Այլ սակայն, աւա՛ղ, չ'ե՞ս տեսներ բընաւ  
Այն թըշուառներն որք՝ աչերո՛ւդ իսկ դէմ՝  
Կը մեռնին անտէր, անօթի, ծարա՛ւ ..... ։ »




## Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Խ Բ Ռ Ն

Մեր գիւղին մէջ ( չ'եմ յիշեր  
Ո՞ր գիշեր )  
Մի գիւղացւոյ տունն՝ յանկարծ  
Բոցածարծ  
Հրդեհ մ'սկըսաւ վառել  
Ու այլել,  
Ամէն կողմէն, սըրտաթունդ,  
Գունդ ի գունդ  
Դըրացիներ՝ այր թէ կին  
Փոյթ եկին  
Ի տես փայլուն, սաստկագին,  
Կըրտակին :  
Բայց մեր գիւղին ունի մի հաշտ,  
Բարեպաշտ,  
Կրօնիւ մոլի, անյագուրդ  
Ժողովուրդ  
Այնպէս որ, այդ լըռ-լնկած  
Տան դիմաց,  
Շատեր՝ անջուր՝ ձեռնունայն  
Այ միայն

Կը գուշեն . — «Բարեխօ՛ս  
Սուրբ Պետրոս,  
Սուրբ Կըղեմէս, Սուրբ Վ. Քէն,  
Մեր մէջէն  
Այս պատուհան՝ թող Աստուած  
Տանի՝ բաց . . . : »  
— Զայս երբ լըսեց՝ յուսահատ  
Ու վըհատ՝  
Բացագանչեց գիւղացին .  
«Ո՞վ երկին ,  
Մինչեւ որ այս բարեխօս  
Սուրբ Պետրոս,  
Սուրբ Վ. Քէն ու Կըղեմէս՝  
Յատկապէս  
Այս աղօթից եւ իրաց  
Առ Աստուած  
Տեղեկագիրն հաղորդեն .  
Տունս արդէն  
Պիտ՝ ըլլայ հըրայ ճարակ  
Աւերա՛կ . . . : »





## ԿԱԽՈՐԻՌՈՅՆ

Անոյշ անոյշ փրչէ հովիկ  
Քընքոյշ քընքոյշ ծաղկանց քովիկ  
Ուր բիւր թիթուռնք կը գուրգուրան,  
Եւ բազմաճիւղ, բազմատերեւ  
Մի թըթենւոյ շուքին ներքեւ,  
Երդ ի բերան,  
Հերքն ի ծածան,  
Օրուի գըստիկ մ'ի կախօրրան,  
Մինչ անուշիկ փրչէ հովիկ  
Քընքոյշ քընքոյշ ծաղկանց քովիկ:

Գեղակապոյտ երկնից վերեւ  
Լուսաձամանչ շողայ արեւ  
—Այն բոցավառ արեւն ամրան —  
Եւ մինչ համայն բնութիւն՝ անշունչ,  
Իբրեւ ի քուն՝ կայ լուռ ու մունջ,  
Զեռքն ի պարան,  
Երդ ի բերան,  
Օրուի գըստիկն ի կախօրրան,  
Մինչ կապտագեղ երկնից վերեւ  
Լուսաձամանչ շողայ արեւ :

Ի սըրտագրաւ դըստրիկին երդ  
Հսքանչանան դաշտք եւ այերք.  
Մանկունք, պահիկ մըզգոյշ, անձայն  
Կացէք դուք առ լըսեք զայն :

## Ա Ա Հ Բ Ե Շ Տ Ա Կ Ն

Հրեշտակդ արդար,  
Որ ունկընդրես ձայնին մանկան,  
Լեր անդադար  
Եւ ինձ պաշտպան և օդնական :

Երբոր մինակ  
Ալանամ՝ ժըպտուն՝ ի խաղ, ի պար,  
Ցոյց շարունակ  
Ինձ ուղիղ եւ ջինջ ճանապարհ :

Տուր ի վերուստ  
Որ իմ քայլեր, անհոգ, անվիշտ,  
Ծաղկահարուստ  
Դաշտերու մէջ վազվըզն միշտ.

Եւ միշտ զըւարթ  
Ընթանալով ցերեկ գիշեր՝  
Շուշան և վարդ  
Բաղեն ձեռքերս, և ոչ փուշեր .....

Թո՞ւլ յուսահեղ  
Զայնիկդ ինձ տայ սիրոյ հրաւէր,  
Որ շոյտ ւանմեղ  
Ելնեն երգերս երկինքն ի վեր,

Եւ դողդոջուն՝  
Իմ մօր թեւոց մէջ սիրաբոյր՝  
Իբրեւ թըռչուն  
Կենցաղ վարեմ երկինամբոյր :

Վարդանըման  
Նրթունքդ հըպէ փափկիկ ճակտիս,  
Որ սէրն ուսման  
Եւ մարդկութեան արծարծի յիս.

Տուր, մանաւանդ,  
Տուր ինձ այն սուրբ եւ պերձ հոգին,  
Այն վեհ եռանդ  
Որ ըլամմ չաշ ՄԱՅ և ՀԱՅ ԿԻՆ:



## ԱՎՏՈՒՄԾ

— Ո՞վ, լուսափայ արեզին  
Ճառագայթներ է տըւած,  
Եւ անքափանց զիշերին  
Լուսին, աստղեր բանկազին.

— Մեր արարիչ հայրն Աստուած :

— Անհուն երկնից կապոյտ գոյն,  
Եւ խոտին ո՞վ է տըւած  
Այն կանանց ուր իբր ի բոյն  
Յօդերն հանգչի զան այցուն.

— Մեր արարիչ հայրն Աստուած :

— Ո՞վ, հոտաւետ պուրակին  
Շուր, եւ բջուջնոյն է տըւած  
Այն փետուրներ փափկազին  
Որովք սլանայ նա յերկին.

— Մեր արարիչ հայրն Աստուած :

— Ո՞վ, աշխարհիս, մինչեւ ցարդ,  
Ամեն պիտոյքն է տըւած,  
Մերկ դաշտաց իսկ՝ իբրեւ զարդ  
Տալով շուշան, յասմիկ, վարդ.

— Մեր արարիչ հայրն Աստուած :

— Ո՞վ, զբեզ զբգուռող բարի մօր  
Այն վեհ գորովն է տըւած  
Որով վերադ, ամեն օր,  
Կը գուրգուրայ սիրով նոր.

— Մեր արարիչ հայրն Աստուած :

— Ո՞վ, քաղցրամամ, գեղունակ  
Քեզ պըտուղներ է տըւած,  
Եւ այն ճաշն որ շարունակ  
Լընու փորբիկ քո պընակ.

— Մեր արարիչ հայրն Աստուած :

— Երբ մի տըղայ քաղցրադիմ,  
Աչերն ի վեր ամքարձած,  
Ըսէ աղօքք մ'երկնամեմ,  
Ո՞վ կը լըսէ զայն, Արտէմ.

— Մեր արարիչ հայրն Աստուած :

— Երբ սուրբ սիրով, ջինջ մըտքով,  
Գիշերն երբաս՝ պատրաստուած  
Մահիմ հանգչի անխըռով,  
Ո՞վ կը հըսկէ զըլսոնդ քով.

— Մեր արարիչն հայր Աստուած :

## ԿԵՆՔԱՆԵԱՑ ԺՈՂՈՎ

— ԱՌԱԿ —

Ամբո՞ջ գիւղին մէջ տիրէր յուզում մեծ.  
Աստ անդ լըսուէին ձայներ արբտմահէծ.  
Կենսական շահեր կային անպաշտպան  
Որք ըըռնած էին կորըստեան ճամբան.  
Տանելու համար առ այս մի դարման՝  
Միակ, անվըրէպ միջոցն ու պայման  
Էր փութանակի կազմել մի ժողով.....  
Պարզել խնդիրներն օրինաց շողով,  
Վիճել, որոշել եւ այնուհետեւ  
Գործադրել զարժանն անդուլ անթեթեւ:  
յիւստի, պարտէ զներն ու գալուերն ի վեր,  
Բոլոր կենդանեաց գընաց կըրաւէր՝  
Մի մեծ, ընդհանուր եւ համագումար,  
Օրտասովոր նիստ ընելու համար:

Որոշեալ ժամուն ամէնքն ալ եկան.  
Բազմեցաւ՝ լըոին՝ մէն ժողովական,  
Եւ ատենապետն ոտք ելնելով. « Տես՛ք,  
Ըսաւ, այսօր մեզ՝ իբրեւ օրակարգ՝  
Կարեւորագոյն մի խընդիր ինքնին  
Կուգայ անյապաղ մատչիլ ի քըննին.  
Խնդրեմ, լրջօրէն խօսեցէք կարգաւ.....»

Հոկտ. 84



Խսկոյն գէր կըր բաղ մ'յառաջ եկաւ,  
Եւ, յաղթ բանալով կըտուցն իւր աւագ,  
Զայնեց մեծագոչ վա՛գ, վա՛գ, վա՛գ, վա՛գ  
Անդիւն դեղին կատու մ'ոտք ելաւ,  
Իւր կարծիքն յայտնեց վա՛գ մըլա՛գ մըլա՛գ  
Աքաղաղ մ'հագած կարմիր վերարկու՝  
Պատախան տրւաւ « կ'ւկուկուկ'կու »  
Հաւն՝ առանց թողու նստարանն իւր տաք  
Ենշտելով գոչեց « կըտկըտկըտկըտա՛ք »  
Հունն՝ ատենաբան ճարտար, ապահով  
Մի հարցում ուղեց « հո՛վ հո՛վ հո՛վ հո՛վ »  
Զոր հեզաբարոյ, խաթունիկ մի սագ  
Ալ՛ս ալ՛ս ալ՛ս ովլ մ'ընդմիջեց արագ:  
Ճընձղուկիկ մ'արթուն ու չարաձըմի,  
Փոյթ հարցապընդեց « ճի՛ ճի՛ ճի՛ ճի՛ »  
Էն՝ որ կ'ունկընդրէր ականջակառոյց  
Յանկարծ զըռալով միջադէպ մ'յարոյց.....  
Դայլայլեց սոխակն ու վըրընջեց ձին.....  
Ժողովն երկու ժամ յետոյ փակեցին,  
Եւ ժողովականք, նորէն ցիր ու ցան,  
Հեռացան, աւա՛զ, և համոզուեցան  
Թէ՛ Երբէք մի գործ տեսնել չէ հընար  
Երբ գործողք միմեանց խօսք չեն հասկեար:

## ԱՌԱՋԻՆ ՀԱՄԲՈՅՐՆ

\* \*

Երբ , գարնամ մէջ , անզուգական  
Բուրաստանք ծաղկին ,  
Քանի՛ սըրտեր յուզեալ խոկան  
Ի լուր սոխակին .  
Քանի՛ բերկրանք պաշարել գան  
Մեր խաւար հոգին ,  
Երբոր լրսեմք այն սիրական  
Խոխոչն առուակին ,  
Եւ երբ պայծառ արեգական  
Շողերն անմեկին՝  
Լընուն՝ լրւովմ' եղեմական՝  
Զերկիր եւ զերկին :

\* \*

Քանի՛ դիտէ մարդ հոգեզմայլ՝  
Ծովն այն ահուելի  
Որ շողշողայ արծաթափայլ  
Իբրեւ հայելի ,  
Մելամաղծիկ , որքան մըռայլ  
Ու խորհըրդալի ,  
Մինչ աստեղաց մէջ անայլայլ  
Լուսինն ալ փայլի  
Մինչեւ արփին բերէ զիւր սայլ  
Ցոլումներովլի ,  
Եւ խոր խաւարն ալ քայլ առ քայլ  
Հեռանայ , հալի՛ :

\* \*

Քաղցր է տեսնել խօլ , գունազարդ  
Թիթուոնք որք թուշին .  
Մետաքսահիւս ոստայն ու սարդ ,  
Ճնճուկն ու ճըճին .  
Արժան է որ ունկընդիրէ մարդ  
Զուրց ալ կարկաչին ,  
Սիրէ շուշան , մեխակ ու վարդ ,  
Որք ի սէր մատչին .  
Այլ ոչի՞նչ է աստ մինչեւ ցարդ՝  
Կամօքն Արարչին՝  
Քաղցր այնքան քան մանկան զըւարիծ  
Համբոյրն առաջին :



ԱՌԱՋԻՆ ՀԱՄԲՈՅՐՆ

## ԱՌԱ ԵՐՐՈՒԹՅԱՆԴ

Որդեա'կ , պարտիս գիտնալ աղէկ  
թէ՝ յաշխարհի՝ մէն մի տըղեկ  
նաւ մ'է անղեկ

Որ , կենաց լայն ծովուն վերայ ,  
կը թափառի եւ կ'երերայ ,  
Եւ բուռն ալիք

Զայն կը մըղեն զերդ խաղալիք  
Մինչեւ յանդունդն ուր՝ գըլիսիկոր՝  
կը քայքայի բեկոր բեկոր :

Ինչպէս որ նաւ աննաւաստի ,  
Որ չունի կայմ առագաստի  
ի պատրաստի ,

Լինի անհետ , անյիշատակ ,  
Մըշտախաւար անդընդոց տակ ,  
նոյնպէս մանուկ

Որք , անտէրունջ եւ աննեցուկ ,  
Որ չունի հայր , մայր սիրաւէտ ,  
Զարեաց ի չարս երթայ յաւէտ :

Բայց քեզ , որդեա'կ , բարին Աստուած  
Ազնիւ մայրիկ մ'եւ սիրատած  
Հայր մ'է տըւած ,

Որոց գըգուանքն հոգեգորով  
Ըզքեզ պատեն բարիքներով  
Ցերեկ գիշեր ,

Եւ՝ կըտելըլ հատու փուշեր՝  
Քու անմեղուկ ճակտիդ գըւարթ  
Զօնեն առատ շուշան եւ վարդ :

Զի այսօր , մինչ հոգիդ է կոյս ,  
Մինչ սըրտիդ մէջ անաղարտ Յոյս

Եւ Սէր և Լոյս  
Թագաւորեն , ո'վ իմս Երուանդ ,  
Աէրն , Յոյսն և Լոյսն ես Երկնաւանդ  
Այն հեզ յարկին՝  
Ում՝ զերդ պարգեւ և գանձ անդին՝  
Նախ՝ չնորհագեղ , քաղցրիկ մի կին ,  
Եւ ապա՝ զքե՞զ տըւաւ Երկին :

Քու բարութեանդ ակընկալու  
Ծնօղացդ՝ առանց տրտնջալու՝

Լե՛ր միշտ հըլու ,  
Զի անոնց մէն խոհուն խըրատ ,  
Գոհար մ'է ջինջ եւ անարատ  
Ու թանկագին ,

Որ , մանկութեան քո պըսակին  
Վերայ , փայտոն և լուսավառ ,  
Պիտի շողայ մըշտապայծառ :

Սիրէ՛ մայրիկդ , ո'վ իմս Երուանդ ,  
Անսա՛ նըմա եւ , մանաւանդ ,

Լե՛ր հընազանդ ,  
Եւ թող երբէք քո սեաւ աչեր  
Լան , եւ շըրթունքդ հեղուն ճիշեր ,

Ու կարեվէր  
Խոցեն հայրիկդ՝ որուն թեւեր՝  
Քու նորաբոյս անձիդ բոլոր՝  
Կը գուրգուրան սիրամոլոր :

Ունիս նաեւ փոքրիկ մի քոյր  
Որուն պարտիս տալ քաղցրաբոյր  
Աէր եւ համբոյր .

Ծաղիկ մ'է նա նորաբողըով .  
Դեռ իւր քայլեր՝ տըկար , դողդո՞լ  
Նոր կ'սկըսին

Քեզ հետ վազել ի միասին  
Եւ՝ բունալիք թըռչնոց նըման՝  
Բաժակն ըմպել վարդից բուրման .

## ՄԱՄՈՒԿԻՆ ՈՒ ՇԵՐԱՄԷ

## — ԱՌԱԿԻԿ —

(Նմանողաբար)

Վարպէտ ոստայնանկ մամուկներէն մին .  
Մի օր , ծաղրելով՝ ըսաւ շերամին .

« Ո՛վ խեղճ կենդանի ,

Զե՞ս տեսներ քանի

Կարճ միջոցի մեջ կը յաջողիմ ես  
Մածկել՝ իմ ցանցովս՝ ամբողջ պատ ուկիս .

Մինչդեռ դու՝ զանդադ ,

Լըռին ու խաղադ՝

Ա՛նքան քիչ գործող ես եւ յամբներաց :»

Պատասխան՝ շերամն սապէս տալ փուրաց .

« Մամո՞ւկդ ինքնազով ,

Որ քու հիւսուածքով

Կը պարծիս , այդ գործդ՝ անարժան , անպէտ՝  
Ի՞նչ կ'արժէ . ոչի՞նչ , այսօր ես յաւէտ .

Մինչ ես՝ օգտակար

Մի քանի համար

Կ'աշխատիմ որ է՝ բեպէտ ես սակաւ՝

Այլ լա՛ւ : »

## ՈՐԹԱՑՈՒԽԿՆ ՈՒ ԿՆՉՆԻՆ

## — ԱՌԱԿԻԿ —

(Նմանողաբար)

Որթատունկ մ'աննեցուկ , անզօր ,  
Կը վատթարանար օրէ օր .

Զէր տար ոչ տերեւ , ոչ խաղող .  
Կնճի մ'անոր պաշտպան եղաւ .

« Թէ՛ ես պըտուղ չունիմ ըընաւ՝  
Կ'ըսէր , գէթ լաւ պըտուղ տըւող

Մի տունկ կ'ապրի իմ պատճառաւ :»



ԳՈՀԱՐԻԿԻ

## ԳՈՀԱՐԻԿ

Առաօտուն  
կանուխ կանուխ ,  
կազմ եւ ծըպտուն  
եւ մենազյուխ ,  
չագուած մաքուր,  
Գոհարիկ, ո՞ւր  
կ'երբաս այդպէս  
ցըւարք երեւ:

Կ'երբա՞ս յանուառ,  
Հոն ուր կայտառ ,  
Քաղցրիկ պըլպուր  
Երգէ անդույ ,  
Մինչ ոստէ յոստ  
Սարեակմ՝ ըմբոստ  
Այլ փափկարեւ .  
Թուշտի բերեւ:

Կ'երբա՞ս ի դաշտ  
Ուր ծաղկապաշտ  
Թիրուանց բանակ  
Բազմագունակ ,

— Առաօտուն  
կանուխ կանուխ ,  
կազմ եւ ծըպտուն  
եւ մենազյուխ ,  
Ով Գոհարիկ ,  
Քնիոյշ դըստրիկ ,  
Հեզ , վարդ բուրիկ ,  
Գու ո՞ւր կ'երբաս .....:  
— « Ես վարժատուն  
Կ'երբա՞մ ուր դաս  
Խճճ աւանդէ  
Խմ դասատուն .  
— Հաձոյքն անդ է ,  
Անդ՝ Գիտուրիւն :»

Ցայն պերձ հագուստ  
Զօր Տէրն յերկնուստ  
Սիրովն անբաւ  
Անոնց տրւաւ ,

Վարդենոյն շուրջ՝  
Զերդ ի կամուրջ  
Դրախտատիպար՝  
Կազմելով պար,  
Առ խոտն անբոյք ,  
Առ մեն տերեւ ,  
Շոային համբոյք ,  
Գըգուանք, բարեւ:

Կ'երբա՞ս շիտակ  
Դևայ յայն վըտակ  
Մեղմամբրմունչ ,  
Որ՝ խընկաշունչ  
Գարնան հովուն  
Հարցին փոխան  
Կարծես սիրուն  
Տայ պատասխան :

## ԹԱՎՄԱՍԻ ՍԱՐՍԱՓԷ

(ՎԵՊ - ԱՌԱԿ)

Շահկունք, դալարիք, դաշտեր,  
Գիւղերն էին շուրջ պատեր.  
Գարունն եկած էր արդէն,  
Եւ մեխակէն ու վարդէն՝  
Իբրեւ փափկիկ երեայր քոյր՝  
Թիթեռնիկներ՝ սիրաբոյր  
Գային առնուլ բիւր համբոյր:  
Համայն բնութիւն — անտրտունց  
Եւ բազմածին իբրեւ մայր —  
Սընուցանէր եւ փունչ փունչ  
Բոյսեր լրնուր ամէն վայր.  
Եւ նուրբ ծաղկունք քաղցրահոտ,  
Յասմիկ, շուշան, շահոքրամ,  
Բանջարեղէնք, պարարտ խոտ,  
Դուրս յորդէին, խուռներամ,  
Հողին տակէն, ուր անշունչ  
Թաղուած կային լուռ ու մունչ:

— Թովմաս (մի խեղճ այգեպան)  
Կ'ըսէր ինքնին խընդութեամբ.  
« Ո՞հ, այս տարի ո՞քան բան

Պիտի — դըդում ու կաղամք,  
Պըրաս, շողգամ, ըստեպղին —  
Քաղեմ, շնորհիւ Անեղին .....:  
— Այո՛, ըսաւ կիրակոս,  
( իրեն դրացի մի մըշակ )  
Արեւ, անձրեւք յորդահոս,  
Ամառ մ'անտօմ, անխորշակ,  
Պիտ'ունենանք այս տարի,  
Քանզի նահանչ է տարին,  
Եւ ես կարծեմ թէ՛ բարի  
Երկնք պիտի յօժարին  
Յարուցանել մեզ համար  
— Կ'իմանա՞ս, պարոն յիմա՞ր —  
Այն ամէն ինչ որ թաքուն  
է հողին տակ, կամ ի քուն:  
— Թովմաս՝ յուզեալ, դիմայլայլ՝  
Ետ ետ գընաց երկու քայլ,  
Եւ գոչեց. « Մի տարի կայ  
Կինս հանգչի յիւր գերեզման .....  
Բուսեղինաց յար նըման'  
Նա՞ալ արդեօք դուրս 'տի գայ.....»

## ՕՇՆ ՈՒ ԿԱՑՄՈՒԹԻԿ

— ԱՌԱԿԻԿ —

( Նմանողաբար )

Կայծոռիկ մ'հանգչէր պուրակին մեջ մուր.  
Օճն յանկարծ խայրեց ճըմին լուսատու,  
Որ գոչեց - « Յանցանքս ի՞նչ էր, օ՛ճ անգուր .....»  
— « Կը փայէիք դու, ..... : »



## Ե Ք Ա Ն Ա Խ Ե Լ Կ

— ՎԻՊԱԿ —

— « Վազէ՛, վազէ՛ շուտ, իմ Երանուհիս,  
Հ՛ս եկուր ու տես — բայց չը զարհուրիս —  
Զարածըմի մուկն ահա ձեռք անցաւ,  
Մուկին այն անկուշտ և ամենակեր,  
Որ՝ երեկ՝ կապոյս գոգնոցդ էր ծակեր,  
Եւ քեզ պատճառեց այնքան վիշտ ու ցաւ.  
Գուցէ սա ինքն է որ, ամէն ատեն,  
Գողի պէս կ'անցնի ճաշատան պատէն,  
Սեղանին վերայ կ'ելնէ, եւ՝ արագ՝  
Ի՞նչ որ գտնէ հոն — խորտիկ թէ կարագ,  
Պանիր թէ պըտուղ, հաց թէ կարկանդակ —  
Կը լըլըրձէ իւր շրթամբքն այլանդակ.....:  
Դեռ անցեալ գիշեր իսկ, միթէ սա չ'էր  
Որ, արձակելով բիւրաւոր ճիշեր,  
— Ա՛յ թըշուառական և անօրէն մուկ —  
Պառկած սենեկիդ մէջ հանեց աղմուկ,  
Ա՛յնքան շատ գընաց եկաւ անձանձիր  
Որ, լեզապատառ, զիս արթընցուցիր,  
Գովա առի ըզքեզ, և իմ անկողնոյս  
Մէջ՝ վախէդ՝ արթուն կեցար մինչեւ լոյս:  
— Ա՛լ ազատեցանք, օ՛խ, պիտի մեռնի .....»  
— « Մայրիկ, ինչ աղւոր է, ինչ գեղանի,  
Ի՞նչ փոքրիկ, գողտրիկ աչքեր ունի նա .....  
Ըզմեզ տեսնելով որքան կը վախնայ.  
Նայէ՛, մայր, նայէ՛ սա նուրբ և սիրուն,  
Դէպ ի վեր ցըցուած իւր ականջներուն.  
Օ՛, փախչիլ կ'ուզես որ, դարանիդ մէջ,  
Կ'ընես ամէն կողմ հազար ել և էջ .....  
Մայր, տես ինչ կ'ընէ, բայց խենդ ես, ինչ ես  
Որ երկաթ ձողերն — իմ գոգնոցիս պէս —  
Կրծելով ծակել, կըտրել կը ջանաս .....  
Որպէս զի փախչիս երթաս անվընաս .....  
Ի գուր կը յոգնիս, բան մ'օգուտ չ'ունի .....  
Դարանն ինկած ես, ո'վ խեղճ կենդանի:

— իւր թաթերն ալ, մայր, վարդագոյն են, տես,  
Պոչն՝ երկայն - բարակ, փոքրիկ օձի պէս, .....  
Նորէն վեր կ'ենէ ..... տես, իւր փողին տակ  
Աւելի մաքուր, աւելի սպիտակ  
Է ձարն ..... ո՛հ, բայց ինչ կը տեսնեմ, մայրիկ,  
Երկու կարգ բիծեր կան, կարմիր, փոքրիկ,  
Որք կը նըշմարուին մազերուն մէջէն.  
Ո՛հ, կուզեմ գիտնալ թէ անոնք ինչ են ..... : »  
— « իւր ստինքն են, աղջիկս, զի մայր է ինքն ալ,  
Եւ ունի անշուշտ բազմաթիւ ձագեր  
Որոնց՝ իրեն պէս՝ կրծել ու գողնալ  
Պիտ' ուսուցանէր, որպէս զի օր մ'ալ  
Անոնք քանդէին մեր յարկ ու պարկեր .....  
— Եթէ չէինք զինքն այսօր ձեռք ձըգեր ..... : »  
Երանիկ՝ յանկարծ՝ մըտայոյզ, լըռին՝  
Նայեցաւ իւր մօր, նայեցաւ մուկին .....  
Եւ իւր աչաց եզրն՝ յըստակ մի կաթիւ  
— Յօ՛ղ սրտին — սկսաւ թրթռալ ու փթթիւ .....  
Ուժգին բարախէր իւր սիրոն անազօտ .....  
Զեռքն ուղղեց փոքրիկ բանտին դըրան մօտ,  
Բացաւ զայն մեղմիւ ..... Մուկն եղաւ անյայտ ..... :  
— Մայրն՝ յոյժ խըռովեալ, աչօք բարկացայտ,  
Գոչեց — « Կարճամիտ, անառա'կ աղջիկ,  
Ո՛չ սէր պիտի տամ քեզ և ո՛չ պաչիկ .....  
Աղէ՛կ գործ տեսար, շա'տ աղէկ, ապրի՛ս,  
Եւ հայրդ որ կ'ըսէր թէ՝ « Երանուհիս  
« Ալ չափահաս է և խելօք, ուշիմ ..... »  
Մի՛ լար և ըսէ՛, չա'ր աղջիկ, ինչո՞ւ  
Գոց դարանին գուռն ինքնին բացիր դու ..... »  
— « Ո՛հ, մի՛ պատժեր զիս, ներէ՛ ինձ, մայր իմ,  
Եթէ չար ըրի՝ մէ՛յ մ'ալ չեմ ըներ .....  
Խորհեցայ ..... թէ՝ նա ..... ձագուկնե՛ր ունէր ..... : »



## ՀՈՂԱԳՈՐԾՆ ԵԽ ԻՒՐ ՈՐԴԻՔ

## — ԱՌԱԿ —

( Նմանողաբար Լաֆօնքէնէ )

Հարուստ հողագործ մ'իւր մահուան մահնին  
Մօտ կանչեց իւր մանչ զաւակներն արի ,  
Եւ ըստ անոնց . « Միակ եւ վերջին  
Պատուէրս է որ՝ մի՛ երբեք օտարի  
Ի վաճառ հանել, յանձնել հաւանիք  
Հողն այն զոր թողած են մեզ մեր նախնիք .  
Զի անոր ներքեւ մի գանձ կայ թաքուն .  
Ո՛ր կողմ գըտնըլին աղէկ չեմ գիտեր .  
Բայց քիչ մ'աշխատանք եւ կամք անմըկուն  
Կըրնան այն գանձին ընել ըզձեզ տէր :  
Ուստի այս տարի՝ երբ գայ օգոստոս՝  
Առէ՛ք ձեր գործիքն — արօր, բրիչ ու բահ —  
Բացէ՛ք, փորեցէ՛ք ամէն տեղ ակօս ,  
Զը տըրորուած խո՛րշ մ'անգամ չը մընայ ..... : »  
— Մեռաւ հողագործն . իւր որդիքն, ուժեղ  
Զըլապինդ բազկօք գետինն հերկեցին ,  
Տակն ու վրայ ըրին հոդերն ամէն տեղ .....  
Եւ՝ թէպէտ հետքն իսկ չը գըտան գանձին .  
Սակայն ա՛յնքան լաւ հերկուած հոդերէն  
— երբ սերմանեցին — խիստ առատօրէն  
Քաղեցին ցորեն , հաճար ու գարի ,  
Եւ լաւ հասկըցան թէ՛ իրենց բարի  
Հայրն ուզած էր նախ — մեռնելէ առաջ —  
Իւր զաւակներուն ուսուցանել քաջ  
Թէ՛ Աշխատուրինն՝ գանձ մ'է յաշխարնի :



## ՆԱԻԱԲԿԵԱԼՆԵՐԸ

Ա.

Ծովափին մութ ժայռերն ի վեր  
Բաղսեն ալիք , փըչեն հովեր  
Որոտագին .  
Ամպք Ընդհարին և շանթակիր  
Դըղըրդալով սարսեն զերկիր ,  
Սարսեն զերկին :

Բազմափրփուր , գոռ , անըզգաստ  
Ալեաց վերայ՝ անառագաստ  
Ահա մի նաւ  
Կը թափառի , զեկակորոյս  
Եւ քայքայուն . — փրկութեան յոյս  
Զըկայ բընաւ :

Խըզին պարանք , կայմք խորտակին ,  
Ճանապարհորդք ծեր , այր թէ կին՝  
Սարսափահար՝  
Աըրտաճըմիկ և աղեկէզ  
Չայնիւ գոչեն . — « Ե՛կ , օգնէ՛ մեզ ,  
Տէ՛ր բարերար ..... »

Սակայն նաւուն կողերն ի վեր  
Բաղսեն ալիք , փըչեն հովեր  
Որոտագին ,  
Եւ անիծիւք , լաց ու կոծով ,  
Անհետանան ..... թափին ի ծով  
Ծեր , այր թէ կին ..... »


Բ.

Բայց ահա մի ժայռի վերայ՝  
Հեռուն՝ մարմին մի կերերայ ,  
Ինքնին , մինակ.....  
Ո՛չ , երկուք են , մին կին , միւսն այր ,  
Եւ կը շարժեն միշտ վեր ի վայր  
Մի թաշկինակ :

Ահեղամուռնչ , յաղթ ու վայրագ  
Ջուրք դէզ առ դէզ դիմեն արագ ,  
Եւ իրենց տակ  
Կարծես պարզեն մութ , անսահման ,  
Մի գոռ անդունդ , մի զերեզման  
Անյիշատակ..... :

Գուցէ հիմայ , խեղճ , ուժասպառ ,  
Գրկախառն անդ սահին իսպառ .....  
Գուցէ հիմայ՝  
Հաւատարիմ իրը ամուսին՝  
Թողուն այս կեանքն և միասին  
Դիմեն ի մահ..... :

Աւա՛զ ..... — ո՛հ , բայց ծովափին քով  
Մարդիկ դիզուեր , ձայն ու ձեռքով  
Փողի բերան  
Կ'աղաղակեն . « Յոնէ՛ք մօտէն ,  
Զը թողուք զայն՝ երբ ձեզ նետեն  
Մի հաստ պարան..... »



ՆԱԻԱԲԿԵԱԼՆԵՐԸ

Ոլոր ոլոր և սըրընթաց  
Եկաւ պարանն ուժեղ ու թաց.....  
— Բունեցին զայն,  
Եւ երկուքն ալ՝ զերծ ի մահու՝  
Հանին առ Տէր իրենց աղու  
Աղօթից ձայն :

Գ

Ո՛վ նորաբոյս Հայ պատանիք,  
Դուք որ լոկ խաղ, խինդ, հարսանիք  
Տեսնէք յերկրի,  
Եւ ձեր մատաղ, անփորձ հոգին,  
Երդ ու պարով եռանդագին  
Մէտ կը բերկրի .

Զեր չափահաս եղած ատեն,  
Երբ փորձութիւնք ըզձեղ պատեն  
Վլշտապարար,  
Զեր Գիտութեան ձե՛ռքն է միայն  
Որ կը նետէ ձեզ մի պարան  
Աղատարա՛ր :



## Մ Ո Ւ Խ Ն Ո Ւ Բ Ո Յ Ը

— Ա.ՌԱԿԻԿ —

( Նմանողաբար )

Մուխն պյաղէս կ'ըսէր  
Շիկափայլ բոցին .  
« Մա՛յր իմ որդեսէր ,  
« Ես՝ քու բընածին  
« Դուստրդ եմ հարազատ ,  
« Եւ յաշխարհի՝ քեւ  
« Ունիմ՝ յար ազատ՝  
« Հոգի, մարմին, թեւ . . .  
« Ա.յլ սակայն ինչո՞ւ  
« Ես՝ գարշահոտ, սե  
« Եմ՝ մինչ լուսատու,  
« Շողողո՞ւն ես դու : »  
Բոցն ըսաւ անոր .

« Աղջի՛կս, այդ բան նոր  
« ԶԵ՛ երկրիս վըր-պի,  
« Յորում ամեն բան  
« Պէտք է, անխափան  
« Ի՛ւր իսկ սեփական  
« Յոլումն ունենայ  
« Որպէս զի լցու տա՛յ . . . »

\*

Մանկանց — մարդկան — չէ բաւական  
Լինելու որդիս հարց պատուական .  
Մերթ հարք բոց են լուսաբուզին  
Իրենց որդիք՝ անպէտ մուխ . . . .

## Փ Ա Ք Բ Ի Կ Ե Ա Բ Ա Յ

Միրուն, զարդարուն սենեակ մ'է դասի ,  
Ուր ո՛չ լոյս եւ ո՛չ ծաղիկ կը պակսի ,  
Եւ ուր Արմենակ, Նարդիկ ու Վիրգին՝  
Ուսեալ վարժուհւոյ մ'նսկողութեան տակ՝  
Կը ջանան կրթել իրենց անգիտակ  
Մանկական նուրբ միտքն եւ անփորձ հոգին :

Բայց ահա հինչեց ժամն ըզբօսանաց .  
Վարժուհին թողուց սենեակն եւ գընաց  
Ժուռ գալ պարտիզին խոտերուն վերայ .  
Եւ ահա յանկարծ — որդի՛ որոտման —  
Դըրան բաղխելով՝ մի ռումբի նըման՝  
Ներս մըտաւ փոքրիկ եղբայրնին Արայ .

Եւ, իբր անպատկառ, անկիրթ այցելու ,  
Առանց նախապէս հրաման հայցելու ,  
Աթոռին վերայ ցատկեց եւ իսկոյն ,  
Իրմէ տամն անգամ մեծ սեղանին քով ,  
Բազմելով. « Նարդի՛կ, գոչեց նա կիրքով ,  
Շո՛ւտ, տո՛ւր ինձ մի թուղթ , վրձիններ եւ գոյն ..... : »

— « Ի՞նչ պիտի գլխես », հարցուց Արմենակ .

— « Երկու ականջով մի մեծ աւանա՛կ ,  
Ոյր վրայ կարենամ հեծնել առանձին .....  
Քանզի ծառաներն — ոյց մին է գլնչո՛ւ —  
Ո՛քան որ պուամ՝ չեմ գիտեր ինչու  
Կը մերժեն ինձ տալ հօրս ըսպիտակ մին ..... : »



## ՇՈՒՇԱՆԻՆ ԵՐԱԶԸ

— « Բարի լոյս , մա՛յր իմ ..... » — « Ա՛ , դո՞ն ես , Շուշա՞ն ,  
Բայց այդ ինչ հագուստ , այդ ի՞նչ կերպարան ,  
Խառնաներ զըլուխ ..... »

Դեռ չը բօրափած զիշերնոց շապիկ ,  
Ինչո՞ն անկողներ ելեր ես բոպիկ ,  
Եւ ա՛յրան կանուխ ..... : »

— « Ո՞հ , վայրկեան մ'առաջ տեսայ մի երազ ,  
Եւ զ'այն քեզ պատմել եկայ վազն ի վազ .....  
Մտիկ ըրէ՛ , մա՛յր իմ ,

Բայց երեւ ապշիս , հիանաս , յուզիս ,  
Հարցմամբ , համբուրիս մի՛ ընդմիջեր զիս՝  
Որ չը շըւարիմ : »

..... « Մեր պարտիզին մէջ կը խաղայի ես .....  
Եւ կը քաղիկի ծաղիկներ պէս պէս ,  
Եւ կանանց խոտեր ..... »

Հեռուն , մի ոստի վերայ , դողոզուն ,  
Բա՞ն մ'երեւցաւ ինձ — բիրեռնի՞կ , բըռզո՞ն ,  
Ի՞նչ լը — չ'ե՛մ զիտեր ..... : »

« Ըսի — Զայն բրոնել արդեօք չ'ե՞ հենար .....  
Մանուկ մ'եմ , անշուշտ ինձմէ չը վախճար .....  
Մօտեցայ ..... Յանկարծ

Փոխուեցաւ այն բանն ու մարմին առաւ .....  
Ճակատ ծինագոյն , այտեր սրտագրաւ ,  
Աչքեր բոցարծարծ ..... : »

« Հրեշտա՞կ լը , ի՞նչ լը — չ'ի ճամցեր զ'այն —  
Զոյզ թեւեր ուներ , բափանցիկ ու յան  
Եւ յուսափետուր ..... »

Մէջքն ուներ մի նուրբ , ամպագոյն զոտի .....  
Բասաւ — « Քեզ նետ վե՛ր սըլանամբ պիտի .....  
Մանկիկ , ձեռքդ ինձ տո՛ւր ..... : »



« Գրկեց զիս ուժգին , պարզեց իւր քեւեր ,  
Ըսկըսանք ելնել արագ դլայ ի վեր ....  
Ամպերուն մէջեն ....  
Բսի . — « Ո՞ր կ'երանք , հոգիս կը դողա՛ .... »  
Ըսաւ . — « Երբայիք տեղերնիս , տըղա՛ ,  
Ըզքեզ կը ճանչեն .... : »

— « Մայրիկս՝ երբ լցուէ՝ պիտի բարկանայ .... » —  
Կ'ըսէի . — « Դու հոգ մ'զնե՛ր » — կ'ըսէք նա ....  
Չինչ ամպոց հօսանք  
Կ'անհետանալին տակաւ առ տակաւ .... ,  
Առաջնորդս՝ երեսս անգամ մ'ալ պատաւ .  
Եւ գոչեց — « Հասա՛նք .... : »

\* \*

« Մեր դիմ կը բացուէր՝ աղամանդակուո՞՝  
— Մեր տան դունեն մե՛ծ , մա՛յր , շա՛տ մեծ — մի դուռ ,  
Որ՝ իբրեւ կամար՝  
Շողողուն երերն ուներ կապտագեղ ,  
Ամպեր՝ իբրեւ սեամ , եւ իբրեւ կանդեղ .  
Աստիքը անհամար : »

« Դրան բոլորտիքն եակներ կային ,  
Ուղեկցիս նըման .... զոգես օդային ,  
Եւ ճաճանչաքեւ .  
Զիս տեսան թէ չէ՝ զուարք , միաբերան  
Գոչեցին « Ողջո՞յն , դու մե՛րն ես , Շուշա՞ն ,  
Մե՛րն այսուհետեւ .... : »

« Ըսկըսայ նեծել եւ՝ արտասուազին՝  
« Ո՞վ եք դուք , ո՞ր եմ , յերկի՞ր թէ յերկին ,  
Չունի՞ք խըդմըտանք .... »  
— « Այս տեղն և՝ Դըրախսու , մեր անոնցն Հրեշտակ ,  
Ըսին , զըրկեցին զիս , մա՛յր , եւ՝ շիտակ՝  
Դունեն ներս մըտանք .... : »

..... « Տեսարանն անձառ . , պերձ , աննըման էք ....  
Յամենուստ՝ քաղցրիկ ու բրոռուն ճայներ ,  
Փայլիքըուն լոյսեր  
Կը բօթափէին . .... Բայց ի՞նչպէս ըսեմ ,  
Ես՝ այնքան ահեղ , վեհապանձ , վըսեմ  
Բան՝ չէի՛ տեսեր .... : »

« Շառեր զըմբըխտեայ , պըտուղներ ոսկի ....  
Ջուրեր մըրմըջուն , ջինջ գերդ ապակի ....  
Շաղկունք գունավառ ,  
Որոնք՝ խընկաւետ եւ փափկատերեւ՝  
Բուրմունք նեղուին շարունակ՝ իբրեւ  
Կենդանի՝ բուրվառ .... »

« Հեզիկ , ամուշիկ , անըսպառ գեփիւռ ,  
Ցոլմունք , հեշտուրիւնք նուրբ , երանասփի՛ւռ . ....  
Անվերջ երգ ու պար ....  
Անսասան բերկրանք հոգւոյ եւ սըրտի ....  
Հրեշտակը եւ կուսանք , մանկրւնք նորատի ,  
Սրբուրեան տիպար .... »

« Եւ Աստուծոյ զահն՝ որ ճաճանչափայլ  
— Գըրուրեան , սիրոյ հընո՞ց անայլայլ —  
Անդ կը բարձրանայ ....  
Օրինաբան բնարաց վանդիւնք ներդաշնակ ,  
Մինչ սրանչելափառ դիմօր վեհունակ  
Անդ բազմած և նև . .... »

« Տեսայ ամենքն ալ .... Ծնորելոց , սըրբոց  
Դասերն ալ տեսայ փայլուն իբրեւ բոց ,  
Եւ շընորհազարդ ....  
.... Բովս եկան նրեշտակը , ինձ տըլին թեւեր ,  
Ըսին « Պիտ՝ հոս կեանք վարես անընտուեր ,  
Ուրախ եւ զըրարք .... : »

« Հսկրսայ պոռալ կանչել , խենդի՛ պէս .....  
 « Թողէ՛ք որ երբամ , ըսի , ո՛ջ , ո՛ջ , ես  
 Չե՛մ կենար յայս վայր ..... : »  
 — « Բայց ինչո՞ւ , Շուշա՞ն , հոգո՞յս իմ արեւ ,  
 Զեփր ուզեր մնալ հոն ..... » — « Որովհետեւ  
 Դու հոն չէի՛ք , մա՛յր ..... : »

..... « Զայնս ա՛նքան սուր եր որ ..... արբեցո՞ւց զիս .....  
 — Ի՞նչպէս , հաւենեցա՞ր , մայրիկ , երազիս .....  
 Պատմեցի՞ աղեկ ..... : »  
 — « Շո՛ւշան , դու պիտի պսակես իմ յոյսեր .....  
 Ե՛կ , զըրկե՛մ ըզքեզ , ո՛վ իմ մայրասեր ,  
 Գերազնի՞ն տցղեկ : »



### Ա ԶՈՒԽՍՆ ՈՒ ԿԱՔԱԽԸ

— ԱՌԱԿ —

Մի ցած ծառի վերայ կանգուն  
 Խորդար կաքաւ մ'անդորր ի քուն ,  
 Երբ աղուէս մ'որ՝ անօթի՝  
 Կեր կ'օրոնէր անտառին տակ ,  
 Հոտ առնելով՝ եկաւ շիտակ  
 Իռնել կաքաւն անորդի :  
 Թռչունն ըզդաց սաստիկ մի ցաւ ,  
 Եւ քընաթուրմ աչեր բացաւ ,  
 Ու՝ տեսնելով այն վըտանդ  
 Որ կ'ապառնար իւր օրերուն՝  
 Անմեղ ձայնիւ . « Եղբայր սիրուն ,  
 Բնաւ , չունի՞ո իբղճմըտանք ..... : »

— « Վերջին բաղձանքս է այս , աւա՛զ ..... —  
 « Նախ ի սըրտէ և անդանդաղ  
 « Գոհութիւն , փա՛ռք տալ իրեն : »  
 Աղուէսն անսաց անոր խօսքին ,  
 Այլ հազիւ թէ եռանդագին  
 Բացաւ բերանն որ ահա  
 Ճարպիկ կաքաւն ազատօքն  
 Թըռաւ գընաց թառիլ նորէն  
 Հըսկայ կաղնւոյ մի վերայ .  
 Եւ գըլիխիոր , ամօթահար  
 Կենդանին՝ որ կայր ի խոնարհ ,  
 Մազը ընելով անձանձիր ,  
 — « Այսուհետեւ , տէ՛ր խարեւայ ,  
 « Բնաւ անոր , կե՛ր և ապա ,  
 « Կեր և ապա՝ գոհացիր : »



ԱՅՆԿՐԿՆ ԱՌ ԿԱՏՈՒՆ ԴԻՌ

## ՄԱՆԿԻԿՆ ՅՈՒ ԿԱՏՈՒՆ ԻԻՐ

(Թարգմ.)

Հո՞ս եկուը , Փիսիկ , Եկո՞ւը որ աղւոր մ'ըզքեզ ջախեմ ես ,  
Եկո՞ւը , ա՞նառակ ,  
Քեզ համար կ'ըսեն թէ՝ ո՞վ որ ըլլայ՝ ուժգին կը ճանկես ,  
— Երեսըդ ճերմակ ..... :  
Է՞ն , ըսէ՝ նայիմ , այդպէս խոժոռած ո՞ւստի կուգաս արդ ,  
Ուռուցած քո ձար ..... :  
Խեղճ մուկիկներուն տըւիր մահաբեր , սոսկալի մի ջարդ ..... :  
Վիրաւորուեցա՞ր ..... :  
Եւ կամ կաղամա՞րս արդեօք շըրջեցիր , Եւ՝ արագլնթաց՝  
Վազելով շիտակ ,  
Միթէ թաթիկդ իմ թղթերուս վերայ գլծագրե՞լ փութաց  
Մի սեւուկ գետակ ..... :  
Տեսնե՞նք , պատասխան տո՞ւր , ես բընութեամբ քաղցրիկ եմ Եւ հեզ .  
Յանցանքներդ ո՞յք են .  
Զը՝ պիտի ջախեմ , Փիսիկ , առաջուց ես կը ներեմ քեզ  
Ոնիրներդ ամէն :  
..... ի՞նչ , ակնա՞րկ մ'անգամ , կամ գըգուանք մ'անգամ ինձ չե՞ս ուղղեր դու ,  
Զարսի՞րտ կենդանի ..... :  
— Մե՞ղք որ ամէն տեղ այնքան գովեր եմ , անպիտա՞ն կատու ,  
Դէմքըդ գեղանի : —  
Ո՞հ , բայց ի՞նչ է այն , գետնին վերայ , քովդ , որ կը թաւալի ..... :  
— Թունի՞կս ..... Ց.ստուած' իմ ..... :  
Դո՞ւ խողխողեցիր զայն , ակռաներովդ սուր Եւ ահուելի ,  
Ընկերս մըտերիմ ,  
Այն որ՝ իւր անոյշ դայլայլիկներով՝ ինձ՝ հրճուանք կուտար ,  
Քեզ՝ նախանձ առա՞տ ,  
Վանդակէն խըլրւած ահա կը մեռնի մահուամբ չարաչար .  
— Վայ քեզ , ապիրա՞տ ..... :  
Այդ անգութ արարքդ յաւէտ կը բառնայ բոլոր սէրս ի քէն ,  
Կ'ուզէի ներել ,  
Բայց վշտացած սիրտս ինձ կ'ըսէ՝ դաժան բարուցդ փոխարէն՝  
Զքեզ դատապարտել :  
Փախի՞ր , հեռացի՞ր , շո՞ւտ , իմ դիմացէս կորսըւէ՛ անդին .  
— Մըտագրեցի լաւ  
Ըզքեզ չը տեսնել Եւ այլ Եւս ոչինչ ըստ Երեւութին  
Զը դատե՛լ բընաւ : »

## Ս Ա Ջ Ո Ռ

Արարիչ Հալրն Աստուած՝  
Իւր սիրովն աննուն՝  
Յաղը , Եռանդուն ,  
Եւ արրուն ,  
Կեանք տըւած  
Է մարդուն .


Այլ , աւա՞ն , մարդն յերկրի  
Կը նըմանի դիւրավիշուր մի սափորի ,  
Հողաշն աման որ շոյտ կը կոտրի ,  
Եւ որ սակայն խոր ծոց մ'ունի զաղտնի ,  
Որ՝ մեղր որպէս բոյն , քացախ թէ զինի՝  
Կ'ընդունի անդուլ ի՞նչ որ ալ լինի :  
Մեր սրտից մէջ ալ , ծածուկ եւ անյուշ ,  
Անրիս ըզզացմունք , լեղի թէ անուշ ,  
Մեր , յոյս , դաւեր ու նախանձ ,  
Գուր , ոխ ու թէն հոգեխանձ ,  
Մուտ զըտնեն անմեկին  
Եւ անդ բընակին .  
Մինչ ց'այն օր  
Ա հաւոր  
Ուր հզօր  
Մահուան աշն հասնի  
Եւ կոտրէ՛ զ'անի .  
Եւ սափորին բեկորքն յետին  
Դառնան ի ցուրտ հող վերըստին :



## Վ Ե Ր Ջ Ա Բ Ա Շ



Հ Ն Չ Ե Ա Կ



օթափեցան ահա Շողեր  
Այս էջերուս ի վերեւ,  
Զորս ամպք մըթին չեն ըսքօղեր  
Զի անդ փայլի պերճ արեւ :


Թօթափեցան արփւյն ջողեր,  
— Եղեմնառաք, նուրբ անձրեւ, —  
Ողողեցին գրքիս կողեր,  
Ծառիս մէն ճիւղն ու տերեւ ..... :

Երգեց քերթօղն, հընչեց քընար.  
Իւր ծայնն՝ հեզիկ եւ խոնարի՝  
Պահ մ'ալ կամի մընալ լուռ,

Մինչեւ որ իւր շեշտք նորոգին,  
Լւ թըթռալով գայ կրկին  
Մի նոր մատենի բանալ դուռ :

## Ց Ա Ռ Կ

| ԵՐԿԱ                        | ԵՐԿԱ |
|-----------------------------|------|
| Ագռան ու խղոնջը             | 86   |
| Ազգային Հիւանդանոց          | 44   |
| Ահ ու վահ                   | 67   |
| Աղքիւրն եւ ծով              | 15   |
| Աղուեսն ու կագաւը           | 150  |
| Աղուեսն ու օճը              | 58   |
| Անտառին գայլը               | 57   |
| Աշխատասկը Արշակ             | 75   |
| Առաջին համբոյք              | 112  |
| Առ. Դերենիկ                 | 71   |
| Առ. դստրիկն քերրողին        | 89   |
| Առ. ընթերցողս               | 9    |
| Առ.խճն ու կապիկները         | 82   |
| Առ. լուսնակ                 | 57   |
| Առ. Հ. Խիլկանեան            | 55   |
| Առ. մանկիկն Զ. Սարաճ        | 22   |
| Առ. Վիքրոր Հիւկօ            | 78   |
| Առ. քեռորդեակն իմ նորածին   | 26   |
| Աստուած                     | 110  |
| Արմինէ                      | 45   |
| Բուն, կատուն, սազն եւ մուկը | 70   |
| Գարուն                      | 55   |
| Գրասիրտ բուն                | 54   |
| Գրոյ հրեշտակն               | 101  |
| Գինովն առ. քիրն իւր         | 50   |
| Գոհարիկ                     | 117  |
| Գորտն ու սոխակը             | 92   |
| Գուր                        | 18   |
| Գրամարակ մուկերն            | 14   |
| Երանունի                    | 119  |
| Երգն հրեշտակաց              | 65   |
| Երբայր բարեան.              | 76   |
| Երուանդ                     | 114  |
| Թովմասի սարսափը             | 118  |
| Թուշնիկն առ. գարուն         | 42   |
| Իծն ու տղրուկը              | 80   |
| Իշուն վճիռը                 | 55   |
| Խղունջն ու խղուրդը          | 102  |
| Խրատք առ. Երուանդ           | 95   |
| Կախօրբան                    | 108  |
| Կաղամի                      | 91   |
| Կաղանդի սեղան               | 58   |
| Կենդանեաց ժողով             | 111  |
| Կոյր ծերունին               | 52   |
| Հաւատք, Յոյս, Սլոր          | 25   |
| Հողագործն եւ իւր որդիք      | 121  |
| Հովանոց                     | 45   |
| Զինագունստ                  | 27   |
| Զօն առ. հայրն իմ            | 5    |
| Ճնձուկն ու նապաստակը        | 100  |
| Մահ Վահանին                 | 19   |
| Մամուկն ու շերամը           | 115  |
| Մանկիկն առ. կատուն իւր      | 152  |
| Մանկիկն ի քուն              | 15   |
| Մանկիկն ու բուշիկ           | 84   |
| Մանուկն առ. արձագանգ        | 49   |
| Մանուկն առ. կայծակ          | 50   |
| Մեծամիտ ոչիլը               | 41   |
| Մողեզն ու կրեայն            | 64   |
| Մուխն ու բոցը               | 124  |
| Մուրացիկ կինը               | 51   |
| Նապաստակ                    | 95   |
| Նաւաբեկաները                | 122  |
| Նցշման խորշ մ'յարշալուսին   | 104  |
| Նոր տարի                    | 21   |
| Նունիկ                      | 24   |
| Շղորոքը մեղուն              | 94   |
| Շուշանն երազը               | 126  |
| Շուշանն հովտաց              | 66   |
| Որբատունիկն ու կեծնին       | 115  |
| Պայտարն ու գորտը            | 48   |
| Պարոն Լափալիս               | 73   |
| Սափոր                       | 155  |
| Սիրե՞ս լսել                 | 81   |
| Սիրե՞ս տեսնել               | 47   |
| Վարյն ու գերեզման           | 17   |
| Վեալ առակ — Ալֆօնս —        | 106  |
| Վեալ առակ — Եարինչներն —    | 25   |
| Տասնաբանեայ Պատ.            | 42   |
| Տեղեկագիր                   | 107  |
| Փոքրիկն Արայ                | 125  |
| Օգակառոյց դղեակը            | 62   |
| Օճն ու կայծոռիկը            | 118  |
| Օրբերգ                      | 87   |



4549

00008691

2013

ՀՀ Ազգային գրադարան



